

4546

Յեշամագիրի

Դրահ. I

281.69
0-90

Դախ 1910

• 2001

ՄԱՂԵԱՅ ԱՐԵՊԻՍԿՈՊՈՒ ՕՐՄԱՆԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐՔ

ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

ՊՐԱԿ ԱՌԱՋԻՆ



281.64
0-90

ԽՈԽՈԽ ԳԵՂՈԽՈՎՈՒԹՅՈՒՆ
Տարգումը վ. և 2. 816. ՀԱՅՈՒԹԵԱՆ

1910

ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐՔ

281.69.

0-90

ՄԱՂԱԳԵԱՅ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՕՐՄԱՆԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐՔ

ԵՐԿՈՏՈՒՍՈՆԱՄԵԱՅ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ

ՊՐԱԿ ԱՌԱՋԻՆ



ԿԱՍՏՈՒԳՈՒԽԱՍ

Տայագրութիւն պ. եւ ձ. Տէ՛ք - ՆԵՐՍԻՆԵՐԸ

1910

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



ԱՌԱՋԻՆ ՊՐԱԿԻՆ ՆԻՒԹԵՐԸ

- Հրատարակութեանս նպատակը.
 - Պատրիարքական ընտրութիւն.
 - Կառավարութեան կարծիքը.
 - Իմ ըմբռնումս.
 - Ընտրողներու տեսութիւնը.
 - Ազգային վարչութիւն.
 - Վարչական պատասխանատութիւն.
 - Վարչական համերաշխութիւն.
 - Սահմանադրութեան խնդիրը.
 - Սահմանադրութեան պահպանութիւն.
 - Սահմանադրութեան կիրառութիւն.
 - Վարչութեան փոփոխութիւն.
 - Գուառական վարչութիւններ.
 - Խնչինչ դիտողութիւններ.
 - Սկզբանական կացութիւն.
 - Պատասխանադրութեան սկիզբը.
 - Սկզբանական ուղղութիւն.
 - Նախադասուած կերպը.
 - Կերպին գործածութիւնը.
 - Յայտարարութեանց աստիճանը.
 - Հնարաւոր եղանակը.
 - Տիրող եղանակը.
 - Ընդիմանութեան կարծիքը.
 - Ռեզիսուր արդիւնքն.
 - Ռեզիսուր կարծիքը.
 - Ռեզիսուր կարծիքը.
 - Մասնաւոր պարագաներ.
 - Կարօսութեանց նպաստներ.
 - Ներքին կարգադրութիւններ.
 - Հրաժարելու փասթը.
 - Բացառիկ կարգադրութիւններ.
 - Կիլիկիոյ խնդիրը.
 - Կիլիկիոյ կարողիկոսութիւնը.
 - Կիլիկիոյ ընտրութիւնը.
 - Կրկին պեղումներ.
 - Վարչութեան շարունակութիւնը.
 - Վարչութեան վերակազմութիւնը.
 - Դարձեալ պնդում.
 - Հրաժարականի նպատակը.
 - Ապագայի նախատեսութիւն.
 - Կարծեցեալ ակնկալարութիւններ.
 - Սխալ ենթադրութիւն.
 - Համոզիչ պատճառ.
 - Նաև եւ հանոյք.
 - Աւխատութեան աստիճան.
 - Զուարքութիւն եւ զուարենութիւն.
 - Ժողովութիւն զգացում.
 - Եկեղեցական հանդէսներ.
 - Վարժարանական մատրութիւն.
 - Հոգածութեանց արդիւնք.
 - Տոկալու գաղտնիքը.
 - Պատրիարքութեան դերը.
 - Անձնական տեսակես.
 - Սիրս եւ զգացում.
 - Ապագայի հոգածութիւն.
 - Մնալուն հետեւանիները.
 - Մասնաւոր գործեր.
 - Դեսպանախուրիութիւն հետ.
 - Խուզարկութեանց խնդիրը.
 - Դործակցութիւն եւ գործածութիւն.
 - Անձնական յարաբերութիւններ.
 - Օրմանեանի մարդ.
 - Աշխար ազգեցութիւն.
 - Կամակատաներու շրջանակ.
 - Օրմանեան Օսմանեան.
 - Ազգային խնդիր.
 - Ներքին գործառնութիւններ.
 - Պղատնային իղձեր.
 - Իղձ մը եւս.

41981 ueh.



25564-61

103

ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐ

ԵՐԿՐՈՐԴ ՊՐԱԿԻՆ ՆԻՒԹԵՐԸ

- 68. Հրաժարմանս ըուրջը.
- 69. Հրաժարականիս պարագաները.
- 70. Արկածալի օրը.
- 71. Յաւելուածական յօդուածներ.
- 72. Ժողովականաց վերթների իուրիւնը.
- 73. Օրացոյցի յապաւումները.
- 74. Պատոնական յայտարարութիւնս.
- 75. Հրաժարական եւ անկում.
- 76. Հրաժարական եւ դադարում.
- 77. Ամբատանութեան խնդիրը.
- 78. Երկայնամիտ համբերութիւն.
- 79. Քանի մը պաշտօնագիրներ.

- 80. Գրաւոր բացատրութիւններ.
- 81. Բացատրութեանց պատճենը.
- 82. Հաշիւներու խնդիրը.
- 83. Հաշուական պատճեններ.
- 84. Արկղներու փոխանցումը.
- 85. Նպաստից հաշիւններ.
- 86. Պատրիարքարանի հաշիւններ.
- 87. Խզմիրլեան եւ Օրմանեան.
- 88. Մէր տեսակցութիւնը.
- 89. Յանձնաժողովի հարցանենութիւնը.
- 90. Դիմաւոր ծանուցագիրներ.

I. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՍ ՆՊԱՏԱԿԸ

Ա. մենեց ուն ժամանակ է, և ժամամենայն իրաց ի ներքոյ երկնից, ըստ իմաստոնը. և այդ զանազան իրերէն մինչեւ տասնուշորս զոյգ իրարու հակադրութեամբ առջեւ բերած ատեն, իր կնիք կը դնէ. Ժամանակ լուելոյ և ժամանակ խօսելոյ: Եթէ իմ մասին գրուածներուն հանդէպ բաւական երկար եւ երկայնամիտ համբերութիւն պահեցի, և լուելու ժամանակը յարգեցի, պատճառ մը չէ, որ մինչեւ վերջն ալ լուս մնալու պարտաւորութիմ: Լուել պատշաճ էր, երբ բուռն կիրքեր կը տիրէին. Խօսիլ ներեալ կը դառնայ, երբ միաքերը փոքրի շատէ հանդարտած են: Ես կը կարծեմ թէ իմաստոնին նկատած ժամանակներու տարբերութիւնը, ձիւդ այս պարագային վրայ հիմնուած է:

Պատրիարքութեանէ քաշուելէս եաքը, երբոր փասքուս լուսանքներ հրապարակ նետուեցան, երկու կէտեր կային լուսարանութեան արժանի, դրամական հաշիւ և վարչական ընթացք: Առաջինը թուարանական գործողութեանց կանոնով պարզուելիք մի կէտ էր, ուր կիրքերուն յոյզը տկար էր: Այդ նպատակով առաջ հրապարակ հանեցի նպաստից Յանձնաժողովոյ գործողութեանց հաշուեցուցակը ու տեղեկագիրը, որուն հետեւանոք զրաբարտական զրոյցներու այդ մասը, կարծես թէ, խափանուեցաւ, գոնէ մեղմացաւ: Անկէ ետքը ձեռնարկեցի վարչական ընթացքին մասին ալ լուսարանութիւն մը զրիչի առնուլ, այն ենթադրութեամբ, թէ ամբու

խային չոխնդներ և լրազրական յարձակումներ, ինչպէս դիւրաւ կը գրզառուին, նոյնպէս ալ դիւրաւ կը մարին, և այդ երեսէն աղդուած կրից յուղումն ալ դիւրաւ կը գարդի: Սակայն իրաց կերպարանը վիխուեցաւ: Գործը, — չեմ ուզեր պրապել թէ ինչո՞ւ և ինչպէ՞ս —, պաշտօնական ըթանակի մէջ մտաւ, և Պատրիարքարան ու Ծնդհանուր ժողով պաշտօնական գործողութիւններ կազմեցին, և ոմանց պարզ խօսքերուն վրայ ամբաստանութեան վիճակ մը կազմակերպեցին, և ձեւակերպութեանց ձեւնարկեցին: Այս պատճառով, կիրքերու ամբոխային յուղումը բարձր հովանաւորութեան կ'արժանանար, իսկ իմ վրայ լուելու հարկը կը գօրանար անորոշ պայմանաժամով: Անոր համար պարտաւորուեցայ տակտին լուել, և պատրաստած զրութիւններս ծալլեցի ու պահեցի, միշտ մօտաւոր պատեհի մը ամսկալութեամբ:

Տարիու կէս եղաւ որ այդ վիճակը կը շարունակէ, ու շարունակել կ'ուզուի. Պատրիարքարան և Ծնդհանուր ժողով յօժարութիւն չեն ցուցներ անոր աւարտումը տեսնել: Կ'երեւի, թէ բոլոր հրապարակի վրայ գանուող գործիներու սիրելի է ոյն զիրքը, թէպէտ նոյն չըլլայ ամէնուն գաղափարն ու ծրագիրը: Բայց այս ալ առաջ ժմ ես զննելու կամք չունիմ. միայն լրացեալ կը զգա՞ տանելի երկայնամութեան չափը, և կուգամ հրապարակ հանել պատրաստած լուսարանութիւնները:

Ընթերցողը պիտի տեսնայ, որ իւրաքան-

Հիւր յօդուածի ներքեւ թուական մը կայ,
որ յօդուածին գրութեան օրը կը ցուցնէ : Այդ
թուականները ուզեցի պահել, որպէսզի յայտ-
նուի, թէ ինչ պարագաներու մէջ և ինչ զգաց-
մանց ներքեւ գրուած է իւրաքանչիւր յօդ-
ուածը : Ամէն գրութիւն, մանաւանդ երբ
անձնական եւ ժամանակակից պարագաներու
շուրջը կը դառնայ, կրնայ մէկ օրէն միւսը
տարբեր տեսութեամբ գնահատուիլ : Ուսափ
ընթերցողներուն կը յահճաբարեւմ աչքի առ-
ջեւ ունենալ գրուելուն թուականը :

Պէտք է ևս յայտարարեմ, թէ իմ գըր-
ուածը կանոնաւոր և ամբողջական համարա-
տուութիւն մը չէ։ Այդպիսի գործ մը պատ-
րաստելու համար պէտք էր տրամադրելի ու-
նենալ պաշտօնական ատենազրութիւններ և
իսկական պաշտօնագիրներ։ Ինչպիսի ալ փա-
փաքեցայ կատարեալ համարատուութիւն մը
պատրաստել, բայց Պատրիարքարան չհաճե-
ցաւ երբեք պէտք եղած դիւրութիւններն ըն-
ծայել։ Ուստի, ուզելով իսկ, չէի կրնար
այնպիսի գրութիւն մը պատրաստեւ։

Նոյնպէս պիտի յայտարարեմ, թէ առաջիկայս ջատագովական գրուած մը չէ, խօսուած զրաբարառութիւնները, կամ պաշտօնականի վերածուած ամբաստանութիւնները, դէմ առողէմ պատճառաբանութեամբ ցրելու ։ Վասրնդի ամբաստանութեան անունին ներքեւ կաղմուած ձեւին՝ սահմանադրական պարագաներուն չեմ կրցած թափանցել։ Միայն համոզուած եմ, թէ երբ բացարձակ իշխանութեան զօրութեամբ մրայն՝ գործ մը կը կատարուի, անոր դէմ մաքսուիլ նշանակութենէ զուրկ կը մնայ։ Հետուարար ցարդ, վերապահութեամբ հանդերձ, միայն Քննիչ Յանձնաժողովին առաջարկած կէտակուն գրաւոր և բերանացի բացարձութիւններ տալ բաւական սեպեցի, որպէսզի պատասխան տալէ խոսափող չկարծուիմ։

Հետեւաբար ներկայ գրուածը ամէն պաշտօնական նպատակներէ դուրս կը միաւ. Եւ այս

զայն հրատարակելով կը դիմաեմ միայն, ներկայիս՝
ստուգութեան և ճշմարտութեան հասուու լինել փափաքողներուն յագուրդ ընծայել, և ապագային՝ եղելութեանց վրայ ճիշդ գաղափար ունենալ ուղողներուն իրաց խսկութիւնը ներկայել : Այսչափով կը պարփակուի իմ նպատակը : Ինչթերցողն ալ պիտի տեսնէ, որ ընդդիմախօսութեան և հերքման ձեւեր չեմ գործածած, այլ միայն եղելութիւններ և նպատակներ և վարչական ընթացքներ լուսաբանած եմ, իրենց պատմական եւ անսեթեւեթ պարզութեան մէջ :

Քանի որ հրատարակութիւնս պաշտօնաւ-
կան կերպարան չունի, պէտք չեմ տեսներ
դայն պաշտօնական շրջանակներու մէջ ցըր-
ուելու, և մէջտեղ կը համեմ, իբր մասնաւոր
հրատարակութիւն :

Զեմ կղմար ինքզինքս լսաբել, կարծելով
որ ամէն մարդ ինձի համամիտ պիտի ըլլայ,
և կ'ենթագրեմ որ Յիշատակագիրքիս մասին
խօսողներ ու գրողներ, իրենց կամքին կամ
միտքին համաձայն տարբեր կարծիքներ պիտի
յայտնեն: Անոնց հետ ալ վիճելու և նորէն
նոյն նիսթերուն վրայ անդրադաւնալու նպա-
տակ չունիմ:

Անդամ մըն ալ կը կրկնեմ, թէ իմ նը-
պատակս է միայն, ներկայ և ապագայ ոե-
րունդներուն մէջ, կիրքէ ու շահէ զերծ եւ
ձմարտութիւն սիրող գասակարգին խօսիլ:
Համովուած եմ թէ ամբոխային յուզումէն, եւ
լրագրական դարձուածներէն, և պաշտօնա-
կան շրջշընումներէն վեր, կայ ուղղամիտա-
անձանց հանրային կարծիքը, և ես անոր
միայն կը սիրեմ ծառայել: Երբեմն այդ կար-
ծիքին զօրանալը կը յապազի, և մինչեւ իսկ
գերեզմանէն անզին կինայ մնալ: Սակայն
ամէն առթի մէջ, սիրտի և խիղճի և միտքի
հանդարտութիւնը բաւական է մարդուն ներ-
քին միմիթարութիւն պատրաստել:

(4 Bulletin 1940)

2. ՊԱՏՐԻԱՐքԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Պատրիարք ընարտիլս կատարուած է
տուանց իմ գործակցութեան, և առանց իմ
ակնկալութեան։ 1896 յուլիսի վերջերը Ար-
մածէն Պոլիս եկած էի՝ վանական և զպո-
ցական գործերու կարգադրութեան համար։
Նոյն տարւոյ օգոստոսին ամբարիթ գործո-
գութեանց ականատես լինելէ ետքը, Արմաշ
դարձայ սեպականքերի սկիզբը։ Ամենայն ինչ
յուսահատ էր Դպրեվանքի մէջ, ամէնէն կո-
րեւոր բաները պակաս, վանականներու օրու-
պահէիկին համար հայն ու ինձնորդ չափով առ-
լու պարտաւորուեցանք։ Պոլիս դառնալն ալ
արգիլուած էր, հազիւ Յարթնղիմէոս տեղա-
պահին մօտ միջնորդութեամբ և նորու դի-
մումներով արտօնուեցանք ևս ու Դուրեան
Եղիշէ վարդապես։ Պոլիս հասանք հոկտեմ-
բեր 15 'ին, և 18 'ին Դպրեվանքի չարունակու-
թեան մասին Հոգւոցը ըստ է՛ ըստին ին-
ձի տեղապահն ու Վարչութեան վարիչ դեր-
ատէնապեաը։ Ես ալ 24 'ին գրաւոր յայտնեցի
դադարումս, և միանգամայն տեղապահէն
խնդրեցի Եգիպտոսի համար անցագիր հանել
տալ, Պոլսոյ մէջ մնալու բնաւ կամք չունե-
նալով։ Նոյն միջոցին Յարութիւն փաշա՛ Տա-
տեան առաջիկայ ընարութեանց մասին հա-
մաձայնութիւն գոյացնելու համար, իւր տան
մէջ ժողովներ կը գումարէր, ո՛չ հրաւիրուե-
ցայ և ո՛չ գացի, այցելութիւն իսկ չտափի.
և Արմածէն հիւանդագին եկած ըլլալով,
տան մէջ հանգիստ կը մնայի և պառաներ
չէի ըներ։

Այդ պարագաներու ներքեւ, և քանի մը

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Կառավարութեան առջեւ ոչ ծանօթ էի
և ոչ բարեկամ, և ոչ ալ իրը համայական անձ
նկատուած էի : Մայրաքաղաքի պետական ան-
ձանց հետ բնտ. ծանօթութիւն և յարաքերու-
թիւն չունէի, Արմադի պաշտօնավարութեանս
մէջ իրբեք անոնց հետ շփում ունեցած չէի .
և իրը նախընթաց, կը յիշուէր միտայն 1882՛ի
Կարմաս դէպքը, ուր առաջին անգամ յեղա-

օրերու համառօտ ժամանակամիջոցին մէջ ,
հոկտեմբեր 31 'ին Կրօնական ժողովոյ ան-
դամ , և նոյեմբեր 6 'ին պատրիարք ընտրու-
ցայ , թէպէտեւ ամէն պարագաներ պատրի-
արք ընտրուելուս նպաստաւոր չէին , գլխա-
ւորապէս , ոչ ի ձնէ , այլ իմ կամաց Հայ
Ուղղափառ եկեղեցւոյ մէջ գտնուիլս : Ընտ-
րող ժողովականներու թիւը 62 էր , իսկ ինձի
արուած քայէներուն թիւը 48 , որ է 78 %,
յոյժ գոհացուցիչ քուէտրկութիւն մը : Ընտ-
րող ժողովին կազմութիւնն ալ ըստ ամեախի
օրինաւոր և ափրող կանոնադրութեան համա-
ձայն էր , օրինաւորապէս ընտրուած և օրի-
նական պայմանաժամի մէջ գտնուող երեափո-
խաններով գումարուած :

Իսկ ես, ոչ ընարուելու հետամուտ եղայ, և ոչ ալ պարագաներ ձեռնտու և նպաստաւոր էին որ և է հետամտութեան: Եւ իրօք ալ, Յ. Տատեան փաշայի գումարած ժողովներու մէջ, նախ ուրիշ եպիսկոպոսներու ընտրելիւթեան վրայ խօսուեր էր, Յ. Տատեան փաշայի ընտրելին ալ ուրիշն է եղեր, և խօսուած ընտրելիներուն և ինքնընծայ ընտրելիներուն հեռացուելէն ետքը, վերջէնվերջ իմ անունս է արուեր: Այդ պարագաները ծանօթ են նոյն առենին գործի վրայ գտնուողներուն, և ամենուն յայտնի և ամէնէն վկայուած է, որ ես ոչ աշխատած, ոչ ուզած, և ոչ իսկ յուսոցած եմ պատրիարքութեան համնիլ, մասնաւորդ թէ պատրիարքութեան համնիլ, չկարծուիլս այ շատերուն խօսած եմ:

(*Ukraynskij peler* 1908)

փոխական կազմակերպութեան սկզբնաւորութիւնը երեցած էր։ Այս ժամանակին առաջ նորդն ես էի, և իմ վրաս ալ պաշտօնապէտ ամրաստանութիւններ եղած էին, նոյն գործին առաջնորդը կամ հովանաւորողը եղաւ կ'ըստ էի։ Լրտեսներ Կայուղ առաջնորդաբաններ պատաժ կը հսկէին, ձերբակալեալներուն վրա իմ մասին խիստ հարցաքննութիւններ կա

տարուած էին, նոյն իսկ առաջնորդարանի փոքրաւորը բանապարկուած և խիստ հարցավորձի ենթարկուած էր՝ իմ վրայ վկայութիւն քաղելու համար, և վերջապէս առաջնորդութենէ հեռացութիւն պատրիարքարանին առաջարկուած էր: Ես պարտաւորուեցայ փութով հեռանալ՝ պաշտօնական ու բանական գործութեանց տեղի չալու համար: Կարինէ մեկնեցայ 1883 մարտին, և տարիուէկս Պոլսոյ մէջ մնալով, թէ իմ գործ կարգադրելու և թէ Կարմեցի դատավարտեալներու ներումը սահանալու աշխատելէ յետոյ, 1884 հոկտեմբերին Կարին կրցայ դատնալ երկու կետերն ալ յաջողցնելով, հովանաւորութեամբ հոգելոյս Ներսէս պատրիարքի: Բայց անդամ մը կասկածուածը՝ միշտ կասկածուած կը մնար կառավարութեան աչքին:

Պատրիարքական ընտրութենէ յետոյ այդ նախընթացը անմիջապէս երեւան հանողներ չպակեցան, և գործը քննութեան ենթարկուեցաւ, և ընտրութեան հաստատութիւնը տասնումէկ օր յապաղեցաւ, և յաջողցնելու համար Յ. Տատեան փաշա նորանոր աշխա-

4. ԻՄ ՀՄԲՈՆՈՒՄԸ

Սկիզբէն ի վեր վարչական պաշտօններու սիրահար եղած չեմ, և պատրիարքութեան վրայ ալ համակիր աչքով նայած չեմ: Երբ 1886 ին Մակար կաթողիկոս Ճեմարանի ուսուցութիւնն առաջարկեց, այդ մասին քանի մը անձերու խորհուրդ հարցուցի: որոց մէջն Մկրեան Յովհաննէս աւագ քահանայն գրած էր չհամակերպիլ, որովհետեւ ասպարէզով կը փակուէր: Որոն այն տան պատասխանեցի, թէ եպիսկոպոսական աստիճանով Կարնոյ առաջնորդ գտնուողի մը ասպարէզի բացութիւն ըստելով՝ Պոլսոյ աթոռին կրնայ ակնարկուիլ, ինչ որ կատարելապէս փորձանք մըն է, և անկէ փախչին ալ խելացութիւն է:

Իսկ եթէ այս համոզմամբ հանդերձ պատրիարքութեան յանձնառու եղայ, այն ալ իմ կեանքիս հիմնական սկզբունքին հետեւանքն եղաւ: քանի որ ինձի հաստատուն կանոն ըրած էի, ոչ մի պաշտօնի հետամուտ լինել, և ոչ մի պաշտօնէ խուսափել, այլ օրինառու բարապէս յայտնուած էր, որ իմ պատրիարքութիւն չունէր, բայց եթէ աւելի ծանր և աւելի դժուար լինելու պարագաներ կը դժուար լինի առաջնորդութեան և գործութեամբ մըն էր: Իմ անցուած և գործութեամբ մըն էր:

տութեանց ձեռնարկելու և զօրաւոր միջնորդութեանց դիմելու պարաւաւորուեցաւ: Նոյն ինքն աեղապահը այցելութեան գալուն առթիւ յայտնեց, թէ իմ անձին վրայ դիտողութիւններ կ'ըլլան և հաստատութեան գործը կը դժուարանայ: Ես իսկոյն պատասխանեցի. Եթէ գիտնայի թէ դիտողութիւն ընել տուողը ովէ է, շնորհակալութեան համար ձեռքը կը համբուրէր էր, որ զիս ահագին փորձանքէ մը աղատելու կ'աշխատի: Բայց այսմ, ես ոչ կառավարութեան համուականն էի, և ոչ կառավարութեան համուականն էի, և ոչ կառավարութեան ընտրելին իմաստավուածներու ներումը սահանալու աշխատելէ յետոյ, 1884 հոկտեմբերին Կարին կրցայ դատնալ երկու կետերն ալ յաջողցնելով, հովանաւորութեամբ հոգելոյս Ներսէս պատրիարքի: Բայց անդամ մը կասկածուածը՝ միշտ կասկածուած կը մնար կառավարութեան աչքին:

(1 Սեպտեմբեր 1908)

դարձած էր: Երբոր նոյեմբեր 7 ի առառուն Բնդհանուր ժողովոյ ատենապետան ու ատենաշագիրը ներկայացան պաշտօնական գիրը յանձնելու, և յանձնառութեան յորդորներ կը խօսէին. իրենց պատասխանեցի, թէ Դատապարտութեան հրաժարական էր առաջարկութեան ու պարագաները ուղարկուած պատրիարքին մտերիմ գործակիցը, լարաններուն մէջ Հայութեան հոգելոյն ու միութեան և Հայ երիտասարդութեան ու ազգութեան ատենաբանը, զաւառական աշխատութեանց մէջ գործունեայ գերվարովը, Կարնոյ անդրանիկ կազմակերպութեան հովանաւոր առաջնորդը, իրը յուղիչ ու գործիչ կառավարութենէ կասկածուող ու հաւածուողը, յատակորէն ցուցած էր իր անձնական ուղղութիւնը: Սակայն պաշտօնի վրայ անձնական ուղղութիւնները չեն՝ որ պիտի աւար-

5. ԸՆՏՐՈՂՆԵՐՈՒ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Իմ ընտրութենէս առաջ երկու պատրիարքական շրջաններ եղած էին. Խորէն պատրիարքի շրջանը 1888 էն 1894. և Մատթէսո պատրիարքի շրջանը 1894 էն 1896: Առաջինը նկատուած էր իրեւ չափազանց կակուլ, երկրորդը չափազանց պինդ. Երկու ծայրերն ալ փորձելէ եաքը, կարգը եկած էր երկուքէն խառն ընթացք մը գործածել, երկու կողմերն ալ չօշափել, հնարաւոր չափին մէջ բանութիւնները մերմացնել, սպառնացող նորանոր վասնգները հեռացնել, հարստահարութիւնները չափաւորել, տեղի ունեցած վընամերը դարմանել, և աղգին հարուածեալ ու վիրաւորեալ վիճակին կազմուրաման միջոցներ ճարել. միւս կողմէն ալ, աղգային իրաւունքներու աւանդը պաշտամնել, աղգին կացութեան բարուոքումին հետամուտ լինել, և աղգային դատին պատկանալ սկզբունքները չլատանգել: Այս ահսութիւնները ամենուն բերնէն կը լսուէին, Աղգային ժողովին նոր ընտրուած վարչութեան կրօնական և Քաղաքական անդամները նոյնը կը խօսէին առանց բացառութեան, ժողովրդական արտայայտութիւններ միեւնոյն դիտումը կը անդէին. վերջապէս երկու ծայրերը միանագային նկատի առնող, հանդարաւութեամբ և խոնեմութեամբ գործերը վարող, հնարաւորը բացարձակին նախադասող, հարուածեալ աղգին վրայ նոր հարուածներ չհրատուող, մէկ խօսքով, լատին առաջնորդութեան յայտնքին ու ուժեամբ գործառ առաջնորդ գործութեան ու պարագաները չընկալու պարագանութիւնը: Ծնարուողը կրնայ պաշտօնէն քաշուիլ, եթէ ուղղութեանը չաւանիր, բայց անդամ մը որ պարտաւոր կը լինի պաշտօնը ընդունիլ, պէտք է ուղղութեան ալ հնազանդի:

Ըսի արդէն, թէ տրուած պաշտօններ համակերպութեամբ ընդունելու կանոն՝ ինձի պարտք էի սեպած, պաշտօնէ չխուսափելը՝ ինձի օրէնք էի ըրած: Մամնաւոր պարագայ մըն ալ ևսքանգես կը ծանրացնէր այդ կացութիւնը: Կառավարութիւնը՝ պարագային վարչութիւնը բացարձակի ձեր մը վերածու աթոռին կը տիրէր կացութեան վրայ: Իմ անցուած չափ համբարտ և խաղաղ ընթացքի մը երաշխատորը չէր: Իտալիոյ ա-

րութեան չէ եղած, որ իմ վրայ տըրուած վճիռէն կարենայի հրաժարական էր: Սյն ժամանակին կառավութեան ընտրութիւնը պատու, պատահ մըն էր կառավելապէս:

(1 Սեպտեմբեր 1908)

կան ձեւին վերածելու արտօնուած էր, դորի-
ծաղրութիւնն ալ եղած էր, արսդիւնքն ալ
գոյացած էր: Տարադէպ ու տարամամ հա-
ժարական մը՝ արդիւնքը պիտի ոչնչացնէր,
և վերանորոգումը պիտի վասանգէր: Հարկաւ
այս բանին պատճառ տուսզն ալ, գասալիքի
և դաւաճանի գործ կատարած պիտի սեպուէր:

Արդք, որովհետեւ ինձի յանձնուած պաշտօնէն սիտի չկարենայի խոռոսափել, բացարձակապէս պարտաւոր էի, պարագաներու թերմամբ յուղուած և ամէն կողմէրէ արտայայտուած ու դդութեան հպատակիլ :

(4 Uteyskij pkr 1908)

6. ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Զեմ կարծեր թէ հին ժամանակներու պատրիարքներն ալ բոլորովին ազատ եղած ըլլան իրենց պաշտօնավարութեան մէջ, բայց 1860 'է ետքը աւելի կարգաւորուեցաւ այդ կէտը ազգային Սահմանադրութեամբ, և պետական վատեքացում ալ ստանալով հիմնական օրէնք եղաւ 1863 'ին: Ասհմանադրութեան գորութեամբ պատրիարքարանի և ազգային վարչութեան ընթացքը զծողը Խառն ժողովնէ, որ նոյն խակ Ազգային Վարչութիւն անունն ալ իւրացուցած է: Ինձի հետ եղող ազգային Վարչութիւնը ինէ առաջ ընտրուեցաւ, այն պէս որ Վարչութիւնն էր որ իւր ուղածին պէս պատրիարք բերաւ, եւ ոչ թէ պատրիարքը իւր ուղածին պէս Վարչութիւն մը կազմեց: Վարչութեան անդամներն ալ, ոմանց կարծածին պէս, փայտէ մարդեր չէին, այլ իրենց արմէքով և կարողութեամբ, զաղափառութեամբ և ուղղութեամբ յայտնի և փորձառու անհատներ, այնպէս որ պատրիարքի մը, և այն ալ նոր ընտրուած և պատրիարքարանի կերպոնի գործերուն նոր մտնող պատրիարքի մը դիմաց, ինքզինքնին կորանցնող և ուրիշն յանձնուող անձեր չէին կրնար կարծուի:

Որովհետեւ ազգային վարչութեան մէջ
Քաղաքական ժողովոյ գերը աւելի է, նախ
յիշենք անոր անդամներէն Տառեան Յարու-
թիւն փաշայի, Ասլանեան Ստեփան փաշայի,
Նորատունկեան Գաբրիէլ էֆէնտիի, Տիլպէր
Զարեհ էֆէնտիի, Խարեան Գրիգոր էֆէնտիի,
Եռևանքեան Տիգրան էֆէնտիի, Զայեան էլլի-
աս էֆէնտիի, Գարակէօղեան Գրիգոր էֆէն-
տիի, Սէթեան Միհրան էֆէնտիի, Տէրներ-
սէսեան Տիգրան էֆէնտիի, Տէմիրծիսաշեան
Սեպուհ էֆէնտիի, և Սսասեան Մկրտիչ էֆէն-
տիի անունները, ի բաց թողլով Մանուկեան

Սենեգերիմ և Գաբամաճեան Կարապետ է Փէն-
տիներու անունները, որք պաշտօննին իսկ
չստանձնեցին : Արդ, յիշեալներէն որո՞նք ար-
դեօք պիտի կարենային ընդունիլ պատրիար-
քի ձեռք խաղալիկ և փայտէ մարդ եղած
ըլլալու կերպարանը : Կրօնական ժողովոյ ան-
դամներէն ալ գլխաւորներ, իրենց միտքին
ու կամքին կատարեալ տէր եղող անձեր էին .
Յովհաննէսեան Գրիգորիս և Մանկունի Վահ-
րամ արքեպիսկոպոսներ, ձէվահիրճեան Գալր-
իէլ և Այլազեան Յովհէփ և Դուրեսան Եղի-
շէ վարպապեաններ, յետոյ երեքն ալ եպիս-
կոպոսացած, Սէթեան Կարապետ և Շահնա-
դարեան Յովհաննէս և Սանտալճեան Կարա-
պետ աւագ քահանաններ : Ասոնցմէ դարս կը
միան Թաթարեան Գարեգին վարդապետ, և
Տէր Գարրիէլեան Խաչատուր և Խանճեան
Գարրիէլ աւագ քահանաններ, որք վաղամե-
ռիկ եղան, և Մուրասեան Մելքիսեդեկ արք-
եպիսկոպոս և Խթիւճեան Գէսորգ վարդապետ
ապա եպիսկոպոս, որ բնաւ իսկ չմասնակցե-
ցան : Կրօնականներէն ոմանց վրայ ինչ ալ
կարենայ ըսուիլ, բայց միշտ կրօնական ժո-
ղովը պատրիարքին չսարկանալու համար բա-
ւական ոյժ ունէր, և արդէն համբաւ ալ
կազմուած էր, թէ կրօնական ժողովը պատ-
րիարքին ազգեցութիւնը կը չափաւորէ, որ է
ըսել, թէ պատրիարքին կամքին չծառայեր :
Այսպէս, լոկ անուններու յիշասակութիւնն
ալ բաւական է ցուցնել, թէ պատրիարքա-
րանի ուղղութիւնը ճշգելու կարող Վարչու-
թիւն մը կար պատրիարքին շուրջը, և թէ
սա չէր կրնար գործել, եթէ Վարչութիւն
համամիտ չըլլալու :

(1 Učenyskupkr 1908)

7. ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Պատրիարքարանի երկուասանամեայ վերը շին շրջանին վրոյ խօսողներէն ոմանք այնպէս իմն կ'ուզեն երեւոյթ առաջ, որ այդ միջնոցին բնաւ գործող ու վարող առար մը զոյտթիւն առնեցած չէ, գործերուն նայող ու հսկող գանուած չէ, ժողովուրդն ալ ամենեւն ինքնինքեան զիտակից եղած չէ: Իր թէ, պատրիարք մը միայն կանգնած ըլլար մէջտեղ, անեղ և անարկու, կարող և ամենակարտող, որ առանց աջն ու ձախը նայելու, առանց ուստեք նկատում ունենալու, առանց մէկու հետ խորհրդակցելու և խօսակցելու, կրցած է ամեն խնդիր իւրովի հւաել, ամէն գործ իւրովի որոշել, ամէն որոշում իւրովի գործադրել: Իրեն դէմ ոչ ոք կրցած է դիտողութիւն ընել, ոչ հակառակ կինալ, ոչ ալ տարբեր մտածել. ոչ ոք խորհրդակից եղած է իրեն, ոչ զոք գործակից ունեցած է, այլ պատրիարքը եղած է ամենայն յամենայնի: Եթէ իրօք բոլոր ժողովներ և ժողովարդ, այսպիսի կատարեալ ոչնչութիւն մը եղած են, և եթէ պատրիարքը իրօք այսպիսի լիտկատար կարողութիւն մը եղած է, պարագայն, ոչ թէ մեկաղելի, այլ զարմանալի պէտք էր համարուէր, և պատրիարքին անձնաւութեան վրայ յոյժ մնծ և բարձր դատողութիւն մը պիտի հրատիէր. ոչ ալ մեղադրութեան պիտի ծառայէր, այլ մանաւանդ հիացման պիտի առաջնորդէր: Բայց եկուր տե՛ս, որ ոչ վարչութիւն և ոչ ազգ այդչափ կաշկանդեալ և սոտրին էին, և ոչ ալ պատրիարքն այդչափ ազատ և բարձր եղած է:

Թիւնը կատարելով, և գործադրութեան մասնը և պատահական ողարագաները հորմաձայնեցնելով, ամբողջ Վարչութեան պատասխանաւութեան ներքեւ, և ոչ թէ իւր անձնական պատասխանաւութեան ներքեւ գործած կ'ըլլար: Բոլոր շրջանին մէջ ինչչափ որ վարչական ուղղութեան վերաբերեալ գործեր եղած են, առանց նախապէս Վարչութեան անցնելու որոշուած ու գործադրուած չեն: Ա.մէն կարեւոր դիպուած, ամէն նշանաւոր գործ, ամէն մտաղրութեան արժանի պարագայ՝ Վարչութեան ատեանը ելած են, և Վարչութիւն անոնց մասին իւր կամքը յայտնած և որոշումը տուած է: Խառն ժողովոյ գումարմանց ատեանագրութիւնները մէջտեղ կեցած են, և ամէն պարագայի մէջ կրնան քննութիւն և անունութիւն, թէ ո՞ր և ո՞րչափ իւրնդիրներ ժողովի առջեւ ելած են, թէ ի՞նչ որոշում ստացած են, և թէ ի՞նչ ուղղութեամբ գործուած է: Հետեւաբար իրաւունք չէ և օրէնք չէ, պաշտօնական և անպաշտօն խօսակցութեանց մէջ, վարչական ընթացքին պատասխանաւութեանը ազգային կեղրոնական խառն ժաղովէն հեռացնել, և լոկ պատրիարքին անձնականութեան պատշաճեցնել: Եթէ աղէկ լսն մը եղած է, վարչութիւնն ալ դրուատուի. եթէ աղէկ բան մը եղած չէ, վարչութիւնն ալ մասնակցի: Պատրիարքին ուղղակի պատկանող մասը, գործադրութեան մէջ ծցիւ և շուտով, անխօնչ և փութով աշխատութիւնն է:

Սահմանագրական պաշտօնավարութեան մէջ, վարչական ժողովին և նախազահ պատրիարքին գործառնէութեանց սահմանները լաւ

Աղջային Վարչութեան ուղղութիւնը,
Վարչութիւնն ինքն գծեց իւր կարող զլու խո-
ներով, ինչպէս էին Տատեան և Ապահովա-
փաշաները, Նորատունկեան և Տիլակիր է Քէն-
աիները, և այլք: Անոնք ձեւեցին կաղապա-
րը, անոնք կազմեցին ծրագիրը, անոնք խըմ-
բագրեցին առաջին պաշտօնագիրերը, անոնք
գծեցին առաջին ուղղութիւնը, երբ տակաւին
պատրիարքը, ոչ փորձառութիւն, և ոչ իսկ
ձեռնահասութիւն ունէր ուղղութիւն սահ-
մանելու և իւրովի գործելու: Այդ նախ-
նական և հիմնական ուղղութիւնն է, որ մի-
որինակ պահուեցաւ բոլոր շրջանին մէջ, և
պատրիարքը այդ ուղղութեան գործադրու-

թիւնը կատարելով, և գործադրութեան մասնը և պատահական պարագաները համաձայնեցնելով, ամբողջ վարչութեան պատասխանառութեան ներքեւ, և ոչ թէ իւր անձնական պատասխանառութեան ներքեւ գործած կ'ըլլար: Բոլոր շրջանին մէջ ինչչափ որ վարչական ուղղութեան վերաբերեալ գործեր եղած են, առանց նախապէս Վարչութենէն անցնելու որոշուած ու գործադրիուած չեն: Ամէն կարեւոր դիպուած, ամէն նշանաւոր դործ, ամէն մատաղութեան արժանի պարագայ՝ Վարչութեան ատեանը ելած են, և Վարչութիւն անոնց մասին իւր կամքը յայտնած և որոշումը առած է: Եսան ժողովոյ գումարմանց ատենադլութիւնները մէջաեղ կեցած են, և ամէն պարագայի մէջ կրնանքնուիլ և առանուիլ, թէ ո՞ր և ո՞րչափի խընդիրներ ժողովի առջեւ ելած են, թէ ի՞նչ որոշում սապացած են, և թէ ի՞նչ ուղղութեամբ գործած է: Հետեւաբար իրաւունք չէ և օրէնք չէ, պաշտօնական և անպաշտօն խօսակցութեանց մէջ, վարչական ընթացքին պատասխանառութեանը ազգային կեղրուական կառան ժողովէն հեռացնել, և լոկ պատրիարքին անճանականութեան պատշաճեցնել: Եթէ աղէկ բան մը եղած է, Վարչութիւնն ալ զրուտառի. եթէ աղէկ բան մը եղած չէ, Վարչութիւնն ալ մասնակցի: Պատրիարքին ուղղակի պատկանող մասը, գործադրութեան մէջ ճշդիւ և չսւառի, անխոնչ և փութով աշխատութիւնն է:

Սահմանադրական պաշտօնավարութեան
մէջ, վարչական ժողովին և նախագահ պատ-
րիարքին զործունէութեանց սահմանները լաւ
զծուած են: Քանի որ պատրիարքը մէտառե
զործին գլուխը զանուող պաշտօնեայն է,
մինչ ժողովականը չաբաթը անդամ մը քանի
մը ժամ ազգային զործերով զբաղող անձ
մըն է. և քանի որ նախապէս պատրիարքին
կուգան ամէն խնդիրները, անոր պարտքն է
որ խնդիրները ուսումնասիրուած և նախա-
պատրաստուած ժողովին հանէ: Ժողովը պէտք
է զործին լուծումը և ուզզութիւնը և ըն-
թացքը որոշէ, և պատրիարքին կը մնայ, որո-
շումին գործադրութեան կամ իրականացման
աշխատիլ: Պատրիարքի պարտքն է իրակա-
նացման պահանջները գործադրել, և մու-
նաւոր պարագաները համաձայնեցնել:

8. ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

Աղդային Վարչութեան իսկական գործական մշտական արտադրութեան արտայայտիչ նշան մըն է նաև, այն կառարեալ համերաշխութիւնը, որ երկուսաման երկար տարիներ շարունակեց Վարչութեանց և պատրիարքի միջեւ. տասը տարիներ պատրիարքէն առաջ և առանց պատրիարքի ընտրուած Վարչութեան հետ, և երկու տարի ալ վերջէն ընտրուած Վարչութեան հետ: Արդ, բացարձակակազէս անհնար էր, որ այդպիսի տեղական և առկուն համերաշխութիւն մը պահուէր, եթէ վարչական ուղղութեան մէջ համամառութիւնը իրական ըլլար: Իրը համերաշխութեան առաջին պայման պէտք է ընդունիլ, վարչական համամիտ և համաձայն ուղղութիւնը, այն որ սկիզբէն գծուած էր, և որ իրը ամուր խարիսխ շարունակուեցաւ մինչեւ վերջ: Հրապարակի վրայ երբեք չլսուեցաւ, որ պատրիարք և Վարչութիւն իրարու հետ խալված, իրարու հետ գծուած, իրարմէ բաժնուած ըլլան: Եղած է որ այս կամ այն խնդրոյ վրայ, կամ այս կամ այն պարագայի վրայ ժողովականներ տարբեր կարծիքներ ունեցած կամ պաշտպանած ըլլան, թէ՛ անդամներ նախագահէ տարբեր, և թէ՛ անդամներ իրարմէ տարբեր: Այսչափն ալ անհրաժեշտ էր, որպէսզի իրաքանչւրին խնդրութիւնը ապացուցուէր, և այս լուսաւոր փաստ ալ է, որ համերաշխութիւնը, ոչ ստրկական համակերպութեան, այլ խորհրդածեալ համազման արդիւնք եղած է: Որովհետեւ երբ անոնք, տարբեր կարծիքներու և անհամաձայն անսութիւններու հակառակ, անխախտ գործակցութիւն կը պահեն, խկական և խոհական համերաշխութեան անհերքելի փաստը տառած կ'ըլլան, և վարչական ուղղութեան մէջ կատարելապէս համաձայն ըլլանին եսքանզես կը հաստատեն:

Այդ համերաշխութեան մէջ ալ, Վարչութեան գլխաւոր դեր ունենալուն համոզուելու համար, բաւական է ճանչցած ըլլալ Յ. Տատեան փաշայի անձը, եւ վարչական գործերու շուրջը դրած կարեւորութիւնը, և մինչեւ իսկ աղջային գործին և իր

(4 Ակտուբին 1908)

9. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Ազգային վարչութեան ներքին համե-
րաշխութիւնը և նախադահին ու անդամնե-
րուն գործակցութիւնը՝ բաւական չեն օրինա-
ւորութիւն հաստատելու, եթէ անոնց ըն-
թացքին կանոնաւորութիւնն ալ մէջ տեղ
չդնենք: Իսկ կանոնաւորութեան չափն ու
կըուն ալ պէտք է տայ ազգային Սահմանա-
դրութիւնը: Սակայն ազգային հարուածնե-
րուն կորզին, Սահմանադրութիւն ինքն ալ
հարուածուած էր: 1896 յուլիսին կառավա-
րութեան կողմէն կազմուած Խուն Ժողովին
նախադահ տեղապահը և վարիչ դեր ատենա-
պեաը՝ սահմանադրութիւնը ամբաստանած էին,
իրեւ պատճառ ազգին մէջ յառաջ եկած նոր
գաղափարներուն: Իրր գաղման ալ առաջար-
կած էին փոփոխեալ սահմանադրութեան մը
ծրագիրը, և թելազրած էին ևս որ այդ փա-
փոխութիւնը ընարութիւններէն առաջ կտ-
տարուի, որպէսզի ըստ այնմ ընտրուին և
ընթանան նոր գարչութիւնը և նոր պատրի-
արքը: Կառավարութիւնն այդ առաջարկը
ընթգրկեց այն ատեն, սակայն ազգայինք
յուղուեցան, և զայն խափանել ուղղողներուն
զլուխ կանգնեցաւ Յ. Տատեան փաշա: Նա
մէկ կողմէն հաւատարմութեան ուղերձներ
առատացուց, միւս կողմէն սահմանադրու-
թեան փոփոխուելուն առաջարկին դէմ ելաւ:
Բայց ուղղակի մրցման անկացզութիւնը նա-
խատեսելով, կողմանի մաքասում մը բա-
ցաւ, պնդելով, թէ առանց պատրիարք ու-
նենալու այդ փոփոխութիւնը հնարաւոր չէ:
Այդ ճանապահ իրնն յաջողեցաւ, սակայն խոս-
տացաւ պատրիարքի ընարութեան հետ սահ-
մանադրութեան փոփոխութիւնն ալ ընել առաջ:
Այս պատճառով, Ընդհանուր ժողովոյ 1896
նոյեմբեր 6 'ի նիստին մէջ առաջարկեց և
պնդեց, և Ընդհանուր ժողովը ալ որոշեց,
Սահմանադրութեան վերաքննու-
թեան խնդիրը յանձնել նորը ընտրի
ազգային վարչութեան, պատշաճ առ-
նօքէնութիւններն ընելու և ի գլ-
ւութիւն հանելու համար զայն, համա-
չայն շահուց ազգին և տէր բաւթեան:

Որ է ըսել, որ նորընտիր վարչութիւնն պի ա
տի գործէր իր վերաքննիչ յանձնաժողով,
պիտի որոշէր փափոխութիւնները, և առանց
ընդհանուր ժողովին ներկայելու պիտի առա-
ջարկիր կառավարութեան, և հաստատութիւնը
ընդունելով պիտի գործադրէր զայն, և ըստ
այսմ պիտի պաշտօնավարէր։ Եցդ որոշումը
ահզարդարակ պաշտօնագիրով կառավարութեան
այ հայորդում մցաւ։

Այսպէս պիտական հրամանով և Ազգա-
յին ժողովոյ կամակատարութեամբ, ազգա-
յին սահմանադրութիւնը յայտնի վտանգի նե-
թարկուած էր: Որովհետեւ այն վայրկեանին
որ Վարչութիւնը պաշտօնապէս նոր առա-
ջարկ մը ներկայէր, կառավարութիւնը կը-
նար ին սահմանադրութիւնը գաղաքեալ նը-
կատել, իսկ նոր առաջարկը կրնար կամ ըստ
կամ փոփոխել, և կամ անհունապէս երկա-
րաձգել, և ազգը՝ կամ պիտակ սահմանադրու-
թեամբ և կամ առանց սահմանադրութեան
պիտի մնար:

Երբոր պատրիարքական ուխտը պիտի
ընէի, ինձի յայտնապէս առաջարկուեցաւ, ոչ
հիմին, այլ փոփոխելի սահմանադրութեան
վրայ ընել ուխտը, ինչ որ չկրցայ յանձն առ-
նուլ։ Այլ որովհետեւ փոփոխութեան պաշ-
տօնական որոշումը նոյն իսկ Ընդհանուր ժո-
ղովին կողմէն արուած էր, և անգիտանալ
անհնար էր, բաւական սեպեցի հին ուխտի
բանաձեւը ճշգութեումը արտասենելէ եաքը
յիշեցնել և շեշտական թէ Աւխտադիր պար-
տաւորութեանս առարկայ եղող սահ-
մանագրութիւնն այն է, զոր կայ-
սերական բարձր հրովարտակով ըս-
տացած եմք ժամանակին, և թէ նոյ-
նը կը մնայ, մինչեւ որ նոր մը օրինաւոր վա-
ւերացմամբ անոր փոխանակէ։ Այս կերպով
ես յայտնապէս հեռացցացած կ'ըլլայի նոր սահ-
մանադրութեան մը ոյժը, թէպէտեւ որևէ
կերպով փոփոխութեան յիշուիլը ընդունելի
երեւցաւ, և պահանջողները գոհացոց ։

(*Ukraynskii zhurnal* 1908)

10. ԱՆԴՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՈՒԹԻՒՆԸ

Հակառակ այն վտանգեալ վիճակին, որ
սօր տասուերկու տարի ետքը, Սահմանա-
դրութիւնը ամրող պահած ըլլալու և անվը-
նաս ազգին վերադարձուցած լինելու գոհու-
նակութիւնը կը զգամ: Հարկան կը մտածուի
թէ առանց ճարտար աշխատութեան չեր կը ը-
նար այդ յաջողիւ: Յ. Տառեան փաշա, որ
փոփոխութիւնը խստացած և կերպով մը
երաշխաւորած էր, պահանջեց որ անմիջապէս
վործի ձեւնարկուի: Ա. Աղանեան փաշա,
որ ի հուց սահմանադրական վերաբնութիւնը
պաշտպանած էր, զայն կատարելագործելու-
միտքով, առիթէն օգտուելու և նիշտպրո-
թեամբ կը հրապարաւէր: Թէ պէտ ամէնուն
ալ միաքը բան մը վրայ չտալ էր, բայց
բան մը տալու վանալը յայտնի էր, եթէ որ
ևէ առաջարկ մը պաշտօնապէս կատարված-
թեան ներկոյցացուէր: Ինչեւիցէ, վարչական
մասնաժողով մը կապմուեցաւ, և նախապատ-
րաստութեանց ձեւնարկուած լինելը Յ. Տա-
ռեան փաշայն արդարացուց, բայց գործը եր-
կարեցինք ու ձգձգեցինք, մինչեւ որ ծալ-
լուելով մէկմկողմ ալ դրուեցաւ: Այս տեղ
ի դէպէ է աւելցնել, որ ես, թէ՛ անձնապէս,
և թէ Վարչութեան հետ համացնութեամբ,
բան մը առաջարկելու գաղափարը հեռացնե-
լով, բովանդակ երկուստանամեայ չընանին
մէջ, պարտաւորուեցայ ճարտար և խուսա-
սափողական միջոցներով փոփոխութիւնը ար-
գելու, չկարենալով միանգամայն անզիտա-
նալ կամ ուրանալ ինդհանուր ժողովոյ որու-
չումը և անզապահական պաշտօնադիրին պա-
րունակութիւնը:

Միջոց միջոց մոռացութեան առալով առան
շահեցանք: Երբեմն միջադէկպիսերէն օդառաւ-
ցանք ըսելու, թէ խնդիրներով և գժուարու-
թիւններով խանուած ժամանակի միջ օդառ-
կար չէ նոր խնդիրներ կրզակի և յուղումեւ-
րու տափթ տայ: Երբեմն ալ յիշեց ցինք թէ
փոփոխութիւնը մեր կողմէ ոզաւած չինելով,
փոփոխելի կէտեր մեզի անծանօթ կը մնա.
ցին, և չինք գիտեր թէ ինչ քննութիւն և
ինչ առաջորդի պիտի կալենանք բնակ: Եր-
բեմն ալ պարզապես սահմանադրութեան
պաշտպանութիւնը կը սուանձնէինք, թէ տ-
նօր միջ որեէ վեսակար յօդուած չկանուիր,

II. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԻՐԱԱՌՈՒԹԻՒՆԸ

թէ պարզապէս ազգային ներքին վարչութեան կազմովիւն մըն է, թէ անոր նկատմամբ ամբաստանութիւնները յերփորեալ են թագութիւններ են, որք սահմանադրութեան մէջ չեն գտնուիր: Կառավարութեան կողմէ ակնարկներ կը լինէին Յունաց պատրիարքարանի կանոնու առաջարկած կէտերն ալ չօշաբելով, կը թելաղբէին պատրիարքական ընտրելեաց ցանկին սրբազնութիւնը, մնայուն Ընդհանուր ժողովոյ գաղաքարումը, Քաղաքական ժողովոյ չնշումը, Ընդհանուր ժողովոյ համարառութեան բարձումը, և այլն. ըսելով թէ Յունաց կանոնադրութիւնն ալ այնպէս է: Այս առարկութեանց մենք կը պատասխանէինք, թէ մեր սահմանադրութիւնը Յունաց կանոնադրութենէն ետք վաւերացուած ըլլալով, հարկաւ մեր դրութիւնը նախադասելի դատուած է, որ ժամանակին կառավարութեան զլուխը գտնուազ հռչակաւոր նախարարներէն ընդունուած, և կայսերական հաստատութեան արժանացած է:

Սահմանադրութիւնը անվտաս պահելու նպատակով էր նաև, որ պատրիարքական հրովարտակի ստացման հետամուտ չեղայ: Վերջին պատրիարքներու հրովարտակները՝ սահմանադրութեան յիշատակութիւնը կը պարունակէին, մինչ սահմանադրութեան փոփոխութեան ձեւնարկիւրէն օգտառելով, այդ միշտակութիւնը ջնջած էին ինձի տրուելիք հրովարտակին մէջէն: Այդ պարագայն յորդորեց՝ յասուկ հրովարտակ ստունալէ հրաժարիլ, և ստացման չետապնդել, և միշտ տրուած էր ով տատակներու վրայ կրթնելով խօսիլ պաշտանադիրներուն մէջ: Այս կերպով յաջողեցայ սահմանադրութեան փոփոխուելուն պաշտանական քայլ մը ընել չտալ:

Վերջապէս այսպէս թէ այնպէս, կրցանք երկուաստանամեայ դժուարին շրջանը անվտանգ անցնել, և ելած օրս օրտի գոյունակութեամբ յանձնեցի արգին այդ նորիւական աւանդը ամրող և անվեաս: Սահմանադրութեան անարգող կարծուած պատրիարքին մատին, կը համարձակիմ հռչակել, թէ Սահմանադրութեան անվկանգ պաշտպանն եղած է, և անոր ներկայ գոյութիւնը ապահոված է:

12. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

Ուրով Վարչութիւնը անդիմագրելի գըժ-
ուարութեան հանդիպեցաւ՝ իւր վերանորոգ-
ման կէան էր: Վարչութիւնը պաշտօնի մասած
էր 1896 նոյեմբերին, սակայն ըստ սահմանա-

Ներ տեղի ունեցան : Միայն թէ ոստիկանաւ կան բանութեանց ներքեւ որևէ ժողովրդաւ կան համախմբութիւն կատկածելի դարձած ու արդիլուած էր, և հալածուելու առիթ կուտար . որով կացութեան զայրացած ժամանակներ, ոստիկանական միջամտութեան տեղի չը տալու համար զգուշութիւններ պէտք եղան : Նոյն իսկ ժողովուրդներ տարադէպ ձանձրութեանց չմատնուելու համար, քուէարկութենէ կը ջանային խուսափիլ, և պատրիարքացան կը դիմէին ուղղակի անուանմամբ դոհանալ, և հաւանական նեղութիւններէ և անսեղի միջադէպներէ զիրմնք ազատ կացուցանել . Յայսնի է որ հնար չէր ոստիկանութենէ ծածուկ կերպով քուէարկութիւն կատարել, ինչպէս յայսնի է ևս, որ հնար չէր ժամանակին ոստիկանութեան ուղղամիտ լինելուն վրայ վստահիլ :

Սովէ զատ, ինչ որ վերջին շրջանին մէջ սահմանադրական պահանջներէ անգործադրիր մնացած է, օրինակ իմն, Վանօրիէից խորհրդայ և Կուտակուց հոգաբարձութեան չկազմուիլը, և Դալաթիոյ ու Տերայի կալուածներուն վարչական խնամակալութեանց յանձնուիլը, առնք բոլոր հին ժամանակներու մէջ սկզբանաւորուած, հին ժողովներով կանուխ որոշուած, և չարունակութեամբ վերջին շրջանին անցած բաներ են, և ոչ թէ վերջին Վարչութեան կողմէն նոր մուծուած կարգադրութիւններ են: Ելեւմատից հոգաբարձութիւնն ալ հիմէն դադարած էր ժողովական որոշմամբ, և նոր Վարչութիւնը վերահստատելու փորձ ըրաւ, խսիրանելով նախընթացաբար կազմուած Ելեւմատից տեսչութիւնը. բայց քանի մը փորձեր ապարդիւն ելլելուն վրայ, ձեռնթափ եղաւ առժամարտար:

(2 Utkuskuşular 1908)

ընարելու համար Ընդհանուր ժողով պիտի
գումարուի : Կառավարութիւնը խկոյն փու-
թաց ազգաբարել, թէ որդուած և խստա-
ցուած էր Սահմանադրութեան փոփոխութիւ-
նը, և թէ սոյն Վարչական ժողովին յանձ-
նուած է նոյն գործը, ուստի պէտք է որ նա
նախապէս սահմանադրութեան փոփոխուելուն
գործը լրացնէ, որ նոր Վարչութիւնն ըստ այ-
նըմ կազմուի, և հետեւաբար մինչեւ լր
գործին լրուելը պէտք է պաշտօնը չարունակէ :
Վարչութիւնը երկողմանի դժուարութեանց
առջեւ գտնուեցաւ այս պահուն : Սահմանա-
դրութեան փոփոխութեանց առաջարկ կազ-
մել և ներկայի լ, արդէն իր կամքէն հետո
էր, վասն զի վտանգաւոր և վնասակար գոր-
ծի մը ուղղակի գործող և զործակից եզած
պիտի ըլլար, ինչ որ չէր ուղեր ընել, ինչպէս
սահմանադրութեան պահպանութեան նկատ-
մամք խօսելով յայտնեցինք : Միւս կողմէն
եթէ չընէր, պարաւոր պիտի ըլլար ծանրու-
տաղաւոկ բեռի մը տակ մնալ տակաւին, մի-
անգամայն գործին ներքինը չդիացողներէն և
չդիտողներէն պիտի մեղաղբուէր իրը գործին
փարած և պաշտօնի վրայ մնալու հետամուտ :
Իսկ այս երկու ծայրերն ալ նկատի չառնելով
ձեռնթափ լինել ու հեռանալ, և ազգային
պատրիարքաբանը առանց վարիչ ժողովի թո-
ղուլ, անպատճարեր պիտի ըլլար իրենց ան-
ձերուն, վնասակար պիտի ըլլար Ընդհանուր
ազգին, և վտանգաւոր ազգային կացութեան :
Այդ ալ իրենց խղճով չկրցան ընդունիլ, և
այս երրակի ծանր հետեւամիքներէն, իրը թե-
թեւադոյնի, երկորդին մօտեցան, ոչ փոփո-

13. ԳԱՐԱՌԱԿԱՆ

Սահմանադրական ձևերը նույազ գիտա-
րութիւն կրեցին գաւառներուն քանի մայրա-
քաղաքի մէջ : Գումարումներ և ժողովներ,
որք մայրաքաղաքի համար ամենավասնգա-
ւոր, և հետեւաբար իրբ գատապարանելի ե-
ղեան ըմբռնուած էին, գաւառներուն մէջ նոյն
կառկած չէին հրատիրեր : Գաւառներ կրցան
միշտ իրենց ընդհանուր ժողովները գումա-
րել, առաջնորդներ և ժողովներ ընտրել, և
կառապարութենէ ուղղակի արդելք չստացան :
Հետեւաբար վիճակներուն դիսրին եղաւ ժողո-
վուրդէ ընտրուած երեսփոխաններ ունենալ,

խոնակն առաջարկ ներկայել, և ոչ պատրի-
արքարանը լքանել, այլ պաշտօնին վրայ շա-
րունակել, վստահ ըլլալով թէ ողջամիտ և
բանիմաց դասակարգը պիտի գնահատէ իրենց
յանձնառութիւնը և պիտի հաւանի իրենց հաս-
տառամտութեանը։ Յայտնի բան մըն էր, որ
ոչ նիւթական և ոչ բարոյական չահ մը կազ
ժողովականութեան երեսէն, և ոչ ալ հա-
ճյական և հրատութիւն վիճակ մըն էր, ցա-
ւոց և վշտաց աղաղակներուն և բիւրասե-
սակ գժուարութեանց մէջ պաշտօն վարել։

Իբր օրինաւորութեան փաստ, ընդհանուր
օրէնք է, որ ժողովական պաշտօններ մինչեւ
նորին նստիլը կը տեւեն, և քանի որ նորը
եկած չէ, հինն օրինաւորապէս պաշտօնը կը
շարունակէ։ Բայ այսմ, պաշտօնի վրայ միա-
լու և հրաժարելով ձեռնթափ չինելու սկլով-
բառնքը ժողովով նոր իրադործուած կանոն մը
եղաւ Վարչութեան, և նախագահի ու Ժողո-
վականաց միջնէալիքար համերաշխաթեան նոր
արտայայտութիւն մը և յայտնի փաստ մը։
Թող չկարծուի որեմն, որ պատրիարքը իւր
շուրջը գանսուղները իրեն համամիտ գանե-
լով փափաքած ըլլայ նոր ժողովական ունե-
նալէ խորիլ. որովհետեւ շատ աւելի հեշտ
նորերու վրայ իշխել, քան թէ հինցածներու
և արմատացածներու վրայ աղջել։ Ոչ ապա-
քէն վարչական ժողովականներու ոյմը բեկա-
նելու համար է, որ սահմանադրութիւնը շր-
ջանի մը լրանալէն ետքը անսնց անլերընտ-
ուիլիութիւնը օրինադրած է։

(2 Ulyusshulpar 1908)

ՎԱՐՉՈՒԹԻՒՆԵՐ

Ժողովէ ընտրուած վարչութիւններ պահել, և
քուէով ընտրուած առաջնորդներ հաստատել.
և կեցրոնք ամէն կերպով հոգաց այդ դրու-
թենէ օդառուիլ, և գաւառական վարչութիւն-
ները օրինական պայմաններու մէջ պահել։
Բայց գաւառները, եթէ մէկ կողմէ բա-
րոյական կոմ օրինական գյուղութիւններ
շատ չզգացին, միւս կողմէ շատուշատ զգա-
ցին արտաքին նեղութեանց երեսէն ծաղող
արգելքները։ Իսել կ'ուղենք, թէ իրենց կը-
րած հարստանարարութիւնները և հալածանքնե-
րը, կարօտութիւնը և խեղձութիւնը, թոյլ չէ-

ին տար որ սահմանադրական գործողութեանց յօժբառութեամբ և նախանձայուղութեամբ հետեւին : Այդ իրաւունքները , իրենց աչքին առջեւ շատ հետեւ ու շատ թիթիւ կը մնային , երբոր կետնարի առաջավորութեան եւ ողեպահիկի հայթայինման հոգերով էլին շրջապատռած : Առաջնորդական ընտրութեանց համար ուրիշ զմուարութիւն մըն ալ կար : Իրենց աչքին առջեւ ընտրելիներ չունեին , և հեռաւորները լաւ չէին ճանչնար . այսպէս որ , պատրիարքարանի ցուցածին կամ ասոր անոր խօսածին վրայ ընտրութիւն ընկելէ լաւագոյն կը սեպէին առժամենայ կերպավ պատրիարքարանէ յլուած տեղապահներ ունենալ , և միջոց մը ետքը , երբ կ'ողէին , փորձուած տեղապահները քուէարկութեամբ առաջնորդ կ'ընտրէին :

Այս ճամփան բանեց Վարչովթիւնը ազգային ռահմանագրութեան նկատմամբ : Թէ նիւթական դժուարութիւններու կողմէն , և թէ բարոյական արգելքներու երեսէն ծագող խափանութիւններու մուգական արգելքներու հեռանալովը ; Նովին իսկ կը չքանիան , և օրէնք կամ սահմանադրութիւն իւր ամբողջական գոյութեան և կատարեալ իսկութեան մէջ պահուած կը մնայ : Եղէգներու զօրութիւնն է , որ հովին առջև գլուխինին կը ծռեն , բայց ամէնէն սաստիկ փոթորիկէն ալ արմատախիլ չեն ըլլար :

Սյս ճամփան բանեց Վարչովթիւնը ազգային ռահմանագրութեան նկատմամբ : Թէ նիւթական դժուարութիւններու կողմէն , և թէ բարոյական արգելքներու երեսէն ծագող խափանութիւններու , պարզագէս գործողութեան և դուժագրութեան շրջանակին մէջ պահեց , և թուլ չտուառ որ գոյութեան ու իսկութեան շրջանակին անցնին . այն հաստատուն համոզմամբ , թէ պատահական արգելքներ օր մը չէ օր մը անշուշտ պիտի փարատին : Սյդ հեռաւոր ակնկալութիւնը եկաւ Վարչովթեան նախագահին և ժողովականներուն նպատակակտէալը , և երբնոքա արգելքներուն փարատութը ողջունեցին , միխթարա թիւնն ունեցան Աղդապին Սահմանադրութիւննը իւր գոյութեան և իսկութեան մէջ ամբողջ և անվեաս ազգին յանձնելու , և արգարացան իրենց բռնած խոհական և երկանամայիտ ուղղութեան մէջ :

14 ԵՆԳ ԵՆԳ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆԵՐ

Կեղրսնական վարչութեան ժողովներուն
վերաբերեալ իմադիրներուն մէջ, նկատելի տեղ
մը կը բանէ, ժողովականներու թիւին հետզհետէ
նուազիլը, և համեմատաբար սակառաթիւ ան-
գտաց ներկայութեամբ գումարումներ տեղի
ունենալը: Հարկաւ բաղձակի էր և է, լիովոյն
թուով ժողովներ և լիտդոյն ներկայութեամբ
գումարումներ ունենալ, այլ ուր հարկն է՝
որ կը սախպէ, և առանելագոյն օգուան է՝ որ
կը պահանջէ, և վատնգաւոր հետեւանք մըն
է՝ որ կը խափանուի, պէտք չէ ամէն բան
վերացեալ կերպով դիտել, և բացարձակ տե-
սութեամբ դատել, այլ պէտք է պարագանե-
րը կշռել, հանգամանքներն իմանալ, և այն-
պէս հետեւանքին վրայ գաղափար յայսնել:
Ժողովականաց թիւին մէջ վիճառու ածը, ոչ

այնչափ նիւթական է, որչափ բարոյական ու ուսկած կից յաւառջ պիտի գայ որոշմանց օրինական գորութիւնը: Այդ հոգւով վարուած է միշտ պատրիարքարքարանը, և 1873 ին կազմուած վարչական ժողովոյ ներքին կանոնագիրին Յ'րդ յօդուածն ալ կը տրամադրէր, որ Եթէ անդամոց մեծ ագոյն մասը ներկայ չըլւայ, Ս. Պատրիարքը և ներկայ յօդով ականք, պատուիսանատութիւնը իրենց վրայ տռնկով, կը խորհրդագուց կարգին մէջ գուանուող խնդրոց վրայ, և որոշում կ'ընեն և արձանագրել կուտան: Այսպիսի պարագայի մէջ ժողովական այս թիւը երեքէն պակաս ըլլալունէ: Արդ եթէ, վարչական դիւրութեանց եր-

ջանիկ ժամանակներու մէջ, ներեւել էր Ժողովական գումարմանց օրինաւորութեան համար երեք ժողովականներու ներկայութեամբ բաւականանալ, որչափ աւելի սոյն ձեւը ներեւալ և բաւական պիտի ըլլար բանական շրջանի դժուարութեանց հանդէպ : Արդ, երբեք երեքէ պակաս անդամով ժողով եղած չէ, նոյն իսկ Քաղաքականին առանձին գումարուած ատենը, և միշտ նախընթաց գումարման մը որոշուածը՝ յաջորդին մէջ կրկին հաստատութիւն առած է :

Թւրիշ դժատողութիւն մըն ալ եղած է, թէ Ընդհանուր ժողովին չգումարուիլը առիթ տուած է վարչական ընթացքին վրայ թաքնութիւն մը տարածելու։ Սակայն այդ պարագայն, ոչ թէ կամաւոր զանցառութեան, այլ բռնադատեալ հարկադրութեան հետեւանք էր, և հետեւաբար չկինար պատասխանառութիւն յառաջ բերել, ինչպէս չէ բերած իմ նախորդիս վրայ։ Մանաւանդ որ, երբոր այդ ձեւը ուղղակի դժուարութեանց կը հանդիպէր, անուղղակի դարմանը զանց չեղաւ։ Վարչական գործերու վրայ բնաւ գաղտնիք պահելու ջանք չեղաւ, և հնարաւորութեանն սահմանին մէջ դիւրութիւն տրուեցաւ լրագրական անդեկատուութեանդ և հոսանարա-

15. ԱԿՁԲՆԱԿԱՆ ԿԱՑՈՒԹԻՒՆ

Վարչութեան կերպարանը բացատրող կէ-
տերը մինչեւ այստեղ չօշափեցինք, այժմ պէտք
է իւր արդիւնաւորութեան և գործունիու-
թեան անցնիլ, որ աւելի կարեւոր և աւելի
կենսական կէտեր կը նկատուին: Սակայն գոր-
ծունէութեան և արդիւնաւորութեան արժէ-
քը բացարձակ հաշուով չափուելու քանա-
կութիւն մը չէ. անոնց գնահատումը համե-
մատական հաշուով պէտք է կատարուի: Այդ
համեմատական հաշուոյն չափն ալ կախում
ևնի այն գժուարութիւններէն, որոնց մէջ կը
գտնուի աշխատողը, և այն միջացններէն, որոնք
իրեն արուած կամ իրեն ձեռքը մնացած են:
Առոր համար, շատ աւելի զովուած են այն-
պիսի գործողներ, որք դժուարին կացութեան
մը մէջ և դոյզն միջոցներով չափաւոր ար-
դիւնք մը ձեռք ձգած են, քան թէ ուրիշ
գործողներ, որոնց արդիւնքը աւելի մէծ եղած

կութեանց . և թերեւս հնարաւորութեան սահմանէն ող առելի , այնաէս որ սաէպ վարչական խորհրդագուհութեան պակասութիւնը գանգատներու առիթ տուաւ : Յատիսապէս ալ հոգ տարի , որպէսզի Ծնունդի և Զատիկի չնորհաւորութեանց առթիւ , փոխանակ սովորական քաղաքավարական խօսքերու , աեղի ունեցած լինդիրները և զիսպուածները և եղելութիւնները յստակօրէն բացարուին , ճեռք առնուած միջայները յայտնուին , և սպասուած արդիւնքները հաղորդուին , առանց լուելու մեզի դէմ ելած գժուարութեանց լընութիւնն ու ծագումը , և բանադատութեանց համգամանքները : Տարին երկու անգամ կատարուած այդ ընդարձակ և մանրամասնեալ աեղեկութիւնները , եթէ ոչ ըստ ամենայնի , գոնէ շատ մօտէն կը փոխանակէին այն համարատուութիւնը , զոր Սահմանադրութիւնը կը հրամայէ որ Վաչութիւնը Բնդհանուուր յուղալին ներկայէ , երկու տարին սնդամ մը : Երբար քալող մը ճանուուն վրայ խոչնդուի հանգիպի , աւելի խելացի կ'ըլլայ , եթէ խոչնդուուր պատելով իր նովատակին հասնի , քանի թէ երբ գլուխը խոչնդուուն դէմ տալով իւր ճանուգին ու իւր նպատակին ետ մնայ :

(2 Utkuslisper 1908)

էին, եւրոպական տէրութեանց պաշտպանութեամբ։ Հայոց համար արձակուած ած Եւրոպիոց նպաստաւ որ ձայնը, Աստիճողման համար նըմանորինակ դիտումի մը նշանակը կարծուեցաւ դժբաղդաբար։ Առկից յզացաւ այն մէտքը, թէ կրնար ժամանակաց հողովամբ նոյնպիսի ելք ալ ստանալ, թէպէտ Հայ ազգին հանրութեան միաբէն ըոլորովին հեռու էր քաղաքական կացութեան ինողիբը, նոյն իսկ անոր հնարաւորութիւնը։ Հայուն բաղձանքը պարզապէս ու բացարձակապէս կեանքի և ինչքի և սպառոյ և աշխատանքի պաշտպանութիւնն ու վայելքն էր։ Սակայն ժամանակին կառավարութիւնն ու զեց քաղաքական խընդիրի երեւոյթը տեսնալ, և ապագան իր ծընունդին խեղդելու ձարսարութեամբ, Հայոց դէմ հալածանքը կանխեց, և Հայոց գործելէն առաջ՝ ինքն գործի ձևոնարկեց։ Արդար ըլլալու համար պէտք է զիտանալ, թէ Հայոց դէմ կասկածանքն ու հալածանքն եղան, որ Հայոց խլբառումներուն ասիթ առին, և ոչ թէ Հայոց խլբառումները կանխեցին։ Ասոնք հետեւանք եղան, թէպէտ և յետոյ իրր ոլատանք ծառայեցին պետական կասկածանքներն ու հալածանքներն ամեցնելու։ Նպատակնիս պատմութիւն ընել չէ, և ոչ ալ քարաքիտական ուսումնասիրութեանց մանել է, այլ միայն կացութեան նկարագիրն ընել։ Կասկածանքն արդարացնելու և հալածանքն աճեցնելու համար, նոյն իսկ զիտառմնաւոր միջոցներ գործածուեցան հրահանգեալ իշխա-

Նութիւններէն, և այս բարուրանքներով համարձակօրէն ձեռք առնուեցան 1894 և 1895 և 1896 տարիներու արիւնըռուշտ գործերը: Պիտական միջոցներ անունով գործածուեցան սուր ու հոր, զէնք ու բիր, դաշոյն ու հրազէն, թալան ու աւեր: Տարձրագոյն հրամանը իրը թէ Հայերը զսպելու համար էր, այլ խկապէս նպատակ ունէր Հայերը ջննել, թէ ոչ գոյութեամբ, զոնէ դիրքով ու ազդեցութեամբ: որպէսզի այլս նկատողութեան արժանի տարր մը չհամարուին: Կեանքերու կոտորածին աւելցաւ ընչից կողովառումը, աքսորման աւելցաւ ցրուելու բաց դուռը: արգիլուեցան երթեւեկներ, առատարներ, պաշտօնավարութիւններ, յարարերութիւններ, զործանութիւններ, դիրքիւնակ ամեն միջոցներ, որոնք չահուելու և ոգի առնելու և կողդարուելու կրնային ծառայել:

Զկարծուի թէ ժամանակին պեսառթիւնը այնպիսի անեղ սսով մը ըմբռնած էր Հայը, որ խոր տէրութեան գոյութեան կրնար ըստապանալ: Այդչափ միտմիտ և անդիտակից չէր, և անտեղեակ ալ չէր Հայերուն խկութեան վրայ: Հայը առիթ մը կարենար ըլլալ օտար միջամտութեանց Ասիակողման վրայ տարածուելուն, ունակի պէտք էր առիթը ջընջել: պէտք էր Հայը նկատառութեան հրապարակին վերցնել, պէտք էր զայն չքացնել, թէ ոչ նիւթապէս՝ զոնէ բարուրապէս:

(4 *Ukuyshulphur* 1908)

16. ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍԿԻՖԸ

Քատմնեցուցիչ յիշատակներ նորոգելու է
միտքերնուս մէջ 1896 տարւոյ վերջին ամիս-
ներուն նկարագիրը տալու համար : Տարի ա-
ռաջ սկսած էր բոլոր գաւառական հայրենակ
կեղրոններուն կանոնաւոր ջարդը, այնպիսի
տեղագրական ուղղութեամբ, և այնպիսի ան-
արգել կրկնութեամբ ու անհակառակ գոր-
ծադրութեամբ, որ անհնար էր չտեսնել ա-
նոնց վրայ բարձրագոյն հոգանի մը, կամ լաւ
և բարձրագոյն հրաման մը : Կատորածն իւր
պտոյտը կատարեց, և մայրաքաղաք ալ հա-
սու, և կրցաւ եւրոպական պետութեանց
դեսպաններուն դառներուն առջեւ համարձակ

դործաղլուիլ, և հազարաւոր Հայերու արխան-
ներ Պոլսոց փողոցները ներկեցին: Ասոնց վը-
րայ աւելցուին հազարներով աքտորիաներ
և հազարներով ցրուածներ, աւելցուին ևս
հազարներով բանտարկեալներ և հազարներով
դատապարտեալներ, անոնցմէ. որ ջարդէն
դուրս մնացին. և ոչ թէ անոնցմէ, որ կո-
տորեցին ու ջարդեցին: Ասկէ զատ Հայերուն
համար տեղափոխութիւններ արգիլուած էին,
յարաբերութիւններ խափանուած, շահեկան
գործեր արգիլուած, օգտակար ձեռնարկներ
զլացուած, ամէն պարագայի համար բացառիկ
կարգադրութիւններ իրամացուած, մինչեւ իսկ

Հայոց յատուկ նոր օրէնքներ շնուած , և Հայոց դիւրաւ դատապարտելու համար նոր էտատուաններ կազմուած : Հնար է՞ր միթէ որ Հայը չգղածուէր այդպիսի պատահաբներու հանդէպ :

Հետհւանքը շատո չատ զգալի էր ամէն
անհատի վրայ : Ամէն միտք շփոթած , ամէն
սիրս կոտրած , քաջալերաթիւն կորած , համ-
դարտութիւն վրդովուած , փողոցի վրայ երե-
նալու իսկ երկիւղ , ամէն վայրկւան լրտեսի
կամ քսուի մը թակարդին իյնալու վախ , ա-
մէն մէկ քայլի համար վարանուա կասկած ,
կեցած տեղը ահուգող , կտառերեալ անսապա-
հովութիւն , մինչեւ իսկ եկեղեցի երթալու
անվատահութիւն , գիշերները ճիշդ վառելու

ցնելու ստրուափի : Առանց վրայ
պէհայն կողոպառմի մը ընդար-
ձիւն . ամէն մի շարժում ծա-
լ գնելու պարտաւորութիւն ,
անհրաժեշտ կաշառքով կար-
աղըութիւն : Ոչ մի պաշտօն-
պաշտօնատան տրգելք դրուած
աւելու . մանաւանդ թէ ով որ
և Հայը զրկելու աւելի գոր-
շ ցոյնէր , պատիւի և շահի
թեան ճանապան կը յաջողցնէր :
բերու բնդադօս նկարագիրը :

(4 Učenyskničekr 1908)

17. ՍԿԶԲՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ

Նկարագիրնես որչափ և թերի, և իրականութեան հետ բազգատուած ատեն մինչեւ խոլ անզոյն ու աշգոյն զատուելու չափ արկար, առաջան իւր անկատարութեան մէջ այլ բառական է ձիշդ գաղափար մը տալ, թէ ի՞նչ կրնար ընել, կամ ի՞նչ պէտք էր ընէր այդ պարագաներու ներքեւ պաշտօնի կոչուազ վարչութիւն մը: Երկու ուղղութիւններ կան աշխարհի մէջ որեւէ գործի հետեւելու համար, մին է զօրութիւն, միւսն է ձարասրութիւն: Երբոր ձեռքդ բառական ոյժ ունիս, արամաղբելի միջոցներ ունիս, զիմացինդ բըռնադատելու ձեւեր ունիս, անվախ կը յառաջանաս, բացարձակ կը պնդես ու կը սպահանջես ու կը սպասնաս, և վերջապէս գործադրելու կը բանազատես, և նպաստովկ կ'իրագործես: Սյապէս որ չկրցար ընել, պէտք է ճարտար հնարքներ մտածես հակառակութիւնը մեղմացնելու, կերպեր զանես դժուարութիւններէ խուսափելու, ձեւեր մտածես սիրտեր շահելու, հաշխաներ ընես նպատակդ մասերու բաժնելու, հետամուտ լինիս զիւրագոյններուն ոյժ տալու, խոհեմութիւն ու նենաս բոլորին չյաջողած ատենդ մասերով շատանալու: Պիտի գոհանաս ժամանակաւոր արգիւնքները չանարգելու, ջանաս երկայնամբ համբերութեամբ սիրտդ զօրացնելու, նպատակ ունենաս շարունակ քաշելու առանց փրցնելու, աշխատիս վերջապէս հնարքուոր չա-

վոր դիրքը բարոքելու և խռնական գանձ
դազկոտութեամբ պատեհներուն սպասելու :
Այս ալ ակարին քաջութիւնն է, ևթէ Աննիւ-
բազեան բուռն ու ժիր քաջութիւնը չէ, Փա-
րիսսեան խռնական և գանձալկոտ քաջու-
թիւնն է :

Արդ , 1896 ին գործի զլուսի կոչուող
վարչութիւնը , ինչպէս որ նկարագիւնիս կը
ցուցնէ , իրրեւ զօրութիւն , իրրեւ միջոց , իր-
րեւ ոյժ , բան մը չուներ , ոչ իրքն և ոչ աշ-
տրիչն , ոչ ներսէն և ոչ աշ գործիչն , ոչ ըլ-
նիկն և ոչ օռորէն : Վերջին անոելի հար-
ուածները օտար տէրութեանց վրայ հազիւ թէ
պղատանային անդործ համակրութիւն մը գո-
յացուցած էին , եթէ չուղենք իսկ ծանրանալ ,
կոտորածները արդարացնելու չափ ոմանց
առջիւ գացած ըլլալուն վրայ : Անոնք ան-
շարժ մնացին կոտորածներուն առջեւ , և
ոչ իսկ ազգու բոլորի մը նիւթ ըրին : Հա-
զիւ 1897'ի սկիզբները ընդհանուր բարեկար-
գութեան մը ծրագիրը ձեռք առին , հայա-
բնակ վեց նահանգներու յատուկ ձեռնարկն
ալ մոռնալով : Բայց այս ընդհանուր ծրագիրն
ալ դեռ իւր ստղմային վիճակին մէջ , չուտով
մէկ կողմ գրուեցաւ : Այն օրէն մինչեւ վերջ ,
դաշնագրով կապուած տէրութեանց ընթաց-
քը չի խսուեցաւ , իրենց մտաղրութիւնը եւ-
բողակողման նահանգներուն չուրջը դարձաւ :
Հայոց ինդիրը սեղանի վրայ . չէ

վճռական խօսքը, միշտ մեր լսած պատգամն
եղաւ: Առաջին փորձը Եւրոպակող ման վրայ յացնու-
ման վրայ յացնող ցնութեական ք,
որ ետք Ես սիակող ման վրայ տա-
րածենք՝ պատճառական քը չարունակ կրկնուե-
ցաւ: Եւ ամէնէն աւելի որդահասող կար-
ծուած տէլութեան ներկայացնցիք երեն

Հաղորդուած տիսուր աեզեկութիւնները լսելով, Ասոնք արդարութեան նախարարին խօսելու է, մենք առ այժմ միջամտել չենք կրնար՝ պատասխանը կուտար: Ահա զիւանագիւտական կացութիւնը երբ Վարչութիւնը անկէ ոյժ մը պիտիյուսպի:

18. ՆԱԽԱԴԱՍՈՒԱԾ ԿԵՐՊԸ

Այլ կո վարանելու տեղ չէր մնար, թէ
ինչ ձանդով պէտք էր ընթանար Վարչութիւ-
նը, և Վարչութեան զլու խը զանուող նախա-
գահը: Նա հաւագես մէն էր, որ ալեկոծեալ
ծովի վրայ և փոթորկալից հովերու մէջ վը-
առնդեալ նաւ մը պիտի վարէր: Իրմէ պա-
հանջել, որ ալեկոծ թիւնը դադրեցնէ և կո-
հակները իջեցնէ, բնութեան դէմ բան մը ու-
զել կ'ըլլար: Իրմէ սպասել, որ հովերը զսպէ
և փոթորիկը հանդարանցնէ, խելքի զէ՞րան
էր: Իր ընելիքն էր միայն չշփոթիւ և միաքի
հանդարտութիւնը չկորսնցնել, չուսահասիւ և
նաւը չլքանել, կոհակներուն ուղղութեան
համեմատ քալել, հովերաւն ուղղութեան հա-
մեմատ դասնալ, նաւը վտանգաւոր շարժու-
մի չմասնել, նաւին գոյութեան և պահպա-
նութեան մասագիր ըլլալ: մինչեւ իսկ պա-
տահական և մասնաւոր զոհողութիւններէ չը
քաշուիլ, կարստին թափել, բաւական է որ
նաւը նաւարեկութեանէ ազատէ, եւ ողջ ու-
առողջ պահպանէ: հոգ չէ որ ձանդան փոխէ
ու երկնցնէ, և կամ աեղ մը քաշուելով հաս-
նիր յապազէ:

Օրինակ մըն ալ տանք կացութիւնը բուցարելու : Ենթագրենք թէ մարդ մը վիրարաւորած և հար ւածուած , շատ արիւն կորսնցուցած և աղարացած , բժիշկի մը խնամքին կը յանձնուի : Ո՞ւն է այդ առթիւն մէջ բժիշկին բանելիք ճանապահ : Կրնայ արդեօք բուռն ցնցումնելու ենթարկել իւր հիւանդը . կրնայ յաւզելու և սարսելու ասիթներ առւող միջադէպներ ներել . կրնայ յանդուզն փորձեր կատարել անոր վրայ . կրնայ նորէն տրիւն կորսնցնելու ասիթներ առլ , կրնայ արդեօք ճանապահ և մազմիկ խնամքներէ ասրաբեր բան մը կարգադրել իւր վիրաւոր հիւանդին : Ազգին վիճակը այդ տկար և անկետ

Հիւանդին վիճակին յարենման էր, երբոր այց
հիւանդին դարձանին կը կոչուէինք : Մենք ալ
մտածեցինք . թէ սասափկ զեղեր եւ բուռն
ցնցումներ վնասակար կրլան անոր . թէ հար
չէր այլուս անոր մարմիննեն արիւն հանելու
համարձակութիւնն ունենալ . բացարձակ հան-
դարառութեան պէտքը անհրաժեշտ էր, ապա-
քինման համար զայն զօրայննել պէտք էր,
հիւ անդնիւս կազդուրեկու միջոցներ գործածել
հարկ էր : Սյդ բացարձարութիւնները և այդ
օրինակները այդմ չէ որ կուտած, շատ ան-
գամներ, պաշտօնական և անպաշտօն հրա-
պարակախօսութեանց մէջ ալ, նոյն իսկ եկե-
զեցւոյ բեմէն, ընդարձակօրէն սոյն կէտը բա-
ցարձած եմ : Պաշտօնիո առջի օրերէն ալ այս
հարկին ու նպաստակը զրաւոր հաղորդուեցաւ
արտասահման, որոց որ պէտք էր, թէ Ա.զ.գին
վիրաւից և եղեւի վիճակը, ծան-
րապէս վատանգեալ հիւանդի մը նը-
ման, ամէն կողմէ հանգարառութեան
պէտքը կը յայտնէ և կը պահանջէ :

Սյդ կրկին օրինակները այնչափ բացա-
յայտ են, որ երկար բացարձութեան չեն կա-
րօսիր. այնչափ պերճարան են, որ ջատազո-
վական մակնութեան պէտք չունին. այնչափ
վճառական են, որ վարչութեան բանելիք ճան-
պան անհրաժեշտ կերպով գծած էին: Վար-
չութիւնն, իւր նախագահով և իւր անդամ-
ներով, խիզիք և պարւառութեան դէմքոր-
ծած պիտի սեղուէին, եթէ տարբեր ուզգու-
թին մը նախագահուէին. և ազգին դէմ յահ-
ցաւոր եղած պիտի լինէին, եթէ տարբեր կեր-
պով վարուած ըլլացին, բուռն միջոցներ գոր-
ծածէին, յանդուզն փոքրելու զիմէին, և
ազգին նոր զոհողած թիւններ պատճառած ըլլ-
ացին:

(4 Ukiyeshishir 1908)

19. ԿԵՐՊԻՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

կը մնայ քիչ մը տւելի մանրամասնութեանց մանել, և նախագասուած կերպին դորձածութեան հանգամնքներն ալ ցու ցնել : Երբ զիմաղբաթեան ձեւը մէկ կողմ կը թողուի, հարկ կը լինի որ իրբ ակնկալութեանց միակ աղբիւր ընդունուի նոյն իսկ այն, ուստից ոք կը խիթայ, որտէսպի անոր բարի կամնցողութիւնը հնար լինի արթնցնել : Պետութիւն կամ կառավարութիւն ըսածնիս, թէպէտ ըստ երեւութիւն անբաժան, սակայն գործնականապէս կը բաժնուի գերագոյն իշխանին և գործաղբազ պաշտօնէտ թեան վըրայ: Այդ բաժանումին ներքեւ չատ սովորական ճանպայչ մըն է, իշխանը նպաստառ որ ընկելու ջանալ, և պաշտօնէութիւնը աճբաստանել և գատափեանիլ: Այդպէս եղաւ Վարչութեան գործաղբած կերպը: Ժամանակին վեհապետին հանդէպ վասահութեան առերեւոյթ ցոյցեր և ակնկալութեան ենթադրութիւններ, յարատեւ դիմումներ և անձանձիր կրկնումներ, իսկ դէպ առ պաշտօնէութիւնն չարունակ դանգամներ և յայտնի ամբաստանութիւններ, եղելութեանց բացատրութիւններ և մերկապարանոց յայտնութիւններ: Այս վերջին օրեր, նոյն իսկ աղատութիւնն հաչակողներն ու աղատութեամբ գործողներն ալ, առկէ զատ ուրիշ ոճ մը չկրցան գանել. և պետութեան և պաշտօնէութեան մէջ ատրբերութեան վրայ հիմնեցին իրենց ընթացքն և ուղղութիւնը, Կայսրը գովեցին ու պաշտօնեաները մեզաղբեցին: Ազգային Վարչութիւնն ու իւր նախագահը շատ կանուխէն մտածեցին և ընդգրկեցին այդ ձեւը: Անմնք երբեք չկամեցան պաշտօնական բաղաքներ կրկնել և երեքնել, անընդհատ շարունակել և սիրել, և ամէն մի անհեղու

Հայոր է միտքէ անցնել, թէ մ' գուցէ
պաշտօնագիրներուն յայտաբարութիւնները վե-
հապեախն սիրաը շահելու ճանողուն մշջ տա-
րապայման յուուղելով, ձշմարտաթիւնը քօ-
զտրիկելու ասաթձանին հասած լինին, և կա-
ցութիւնն վրայ գոնունակութիւն յայնելու

թեան վրայ ձայն բարձրացնելով, իւսաը յուշընել և դարմանը պահանջել:

Խառն ժողովոյ ատենագրութիւնները ,
ուր ամէն եղելութեանց մասին խորհրդակա-
ցութիւններ կատարուած լինելը պատմուած
է . և պատրիարքական անթիւ անհամար պաշ-
տօնագիրներ , որք յարաբերական և վարչա-
կան զիւաններու արձանագրութեանց մէջ զի-
դուած հասորներ կը կազմեն , յայսի կերպով
կը ցուցնեն , թէ չէ եղած գանգատանաց տե-
ղի առողջ դիպուած մը , որ նկատի առնուած
չլինի , և որուն մասին ոչ թէ մէկ , այլ շատ ան-
գամիներ բողոքներ եղած չլինին : Այդ բողոք-
ները նկատի կ'առնուէին կառավարական շր-
ջանակներու մէջ , և որոշման ու կարգադր-
րութեանց ալ առիթներ կուտային , թէպէտե
բանական կառավարութիւնը չէր կրնար իրեն
սովորական նենդամիս ձեւերէն հրաժարիլ ,
և անկեղծաւոր կերպով գործել : Հետեւաբար
արուեստակեալ քննութիւններով կ կամայական
ուրացութիւններով , կեղծուպատիր ձեւերով
և խարդախ բանաձեւերով զօրանալ կ'ախա-
տէր , բայց մենք մեր ստիպումներն ու բողոք-
ները չինք վերջացներ : Անոնց բանած ձեւին
դէմ դանդաս էր , ինչ որ երես առ երես
վեհապետին խօսելով ալ յայսնած եմ , թէ
Նորին կայսերական Վեհափառութիւնս
պիտի յայտնէի , սակայն արուած
հրաժանները նախարարութեանց եւ
պաշտօնէութեանց կողմէն չէին
գործադրուիր : Առ որ վեհապետը ,
խօսքին որ դիմելը խափանցելով , խօ-
սակցութիւնը կարծեց պատասխանինելով ,
թէ Գործադրութեան համար աւ
նոր հրաժաններ կուտայ :

Համի յառաջացած ըլլան : Անոր համար կը կան-
խինք յայտաբարել, թէ բոլոր պատրիարքա-
կան թագրիներ, հաւատարիմ թարգման ե-
ղած են աիրող կացու թեան, և համարձակ
յայտած են զանդատ և դժգոհութիւն և
ամբատանաթիւն, երբեք լնդ հանուր կացու-

թեան վրայ հաւանութիւնն և գոհունակութիւնն
յայտնուած չէ . ընդհակառակն միշտ զժգոհու-

Ենան առիթները առջեւ դրուած են : Զեւտ-
կերպութեան ուղերձներու խօսքերն իսկ ,
զգուշութեամբ չափաւորուած և ամփոփուած
են , կամ զասարար առնուած պարագայի մը
վրայ բերուած են , կամ նախնի ժամանակնե-
րուն վրայ տարածուած են : Բացատրութեա-
ներ սովորական քաղաքավարութեան գիծե-
րին անդին չեն անցած : Քաղաքավարի խօսքե-
րը երկու անհատներ ալ իրարու հանդէպ սո-
վոր են գործածել . բայց երբ ինքինքնին
խռնարհ ծառաց կը յայտարարեն և կը
ստորագրեն , ոչ խռնարհ ծառաց , և ոչ ալ
պարզ ծառաց եղած լինելու գաղափարը կ'ու-
նինան : Այս ամէնը կրնայ ստուգուիլ յարաբե-
ռական դիւանի մէջ պահուած պատճէններէն :

Անոնք որ ունկնդիր եղած են մեր համար՝
ուսկան բանախօսութեանց, թէ՛ կայսերական
և թէ՛ ազգային տօնախմբութեանց առիթ-
ներուն, գաղափար կազմած են մեր զգուշա-
ւոր ոճին և սեղմեալ յայտարարութեանց վրայ:
Մեր խօսքերը այնչափ համարձակ և նշանակա-
ւոր էին, որ լրագիրներ չէին համարձակիր և չէին
թոյլատրուիր իրենց էջերուն մէջ հրատարա-
կել: Պաշտօնական մաղթանքներն ալ, որոնք
չին սովորութեամբ քարոզներուն մէջը կը-
խօսուէին, մենք քարոզէն զատուցինք և եկե-
ղեցական արարողութեանց աւարտելէն վեր-
ջը բակին մէջ կատարել սկսանք, և ինչչափ
ալ այդ մասին փասքուս տեղեկատուներ զի-
առզութիւններու տուիթ տուին, սակայն մենք
զայն սահիբովուս պահեցինք և պաշտօնական

21. ՀԱՐԱԿԻՈՐ ԵՂԱՆԱԿԸ

Այս տեսութիւնները, զորս ժամակին կացութեան և պարագայից բռնութեան և վարչական ուղղութեան նկատմամբ պարզեցինք, իրաւոնք կուտան մեզի համարձակօրէն եղբակացնել, թէ ինչ որ հսար էր, և ինչ որ պէտք էր ընել, վարչութեան և իր նախագահին գործածած եղանակն էր: Ասոնք զիտէին թէ ինչ էր կոտավարութեան ընդհանուր դիտումը Հայոց նկատմամբ, կը ցիւէին որ նախկին պատրիարք մը իւր ականջով լըստած էր բոլոր Հայերը սուրէ անցնել տալու սպանալիքը, միաք բերին թէ ուրիշ պատ

ձեւերուն մէջէն ալ մաս մը նուազելու դիառւ-
մէն չեւացանք :

Այդ պարագաները յառաջ կը բերենք,
մի անգամ ընդ միշտ յայտնելու և պնդելու
համար, որ թէ՛ նախագահ և թէ՛ վարչութիւն,
հարկ սեպելով հանդերձ մեղմ և շահեցող
դիրք մը բռնել, երբեք այդ մեղմութիւնը
ստորնութեան չհասուցին, և իրենց պաշտպա-
նելիք դատը չվասնդեցին։ Խոկ միւս կողմէն
կառավարական ընթացքին դէմ պաշտօնէու-
թեան անունով բռնուն և ընդդիմադիր դիրք
մը գրաւեցին սկիզբէն իվեր, և զայն պա-
հեցին մինչեւ վերջ։ Ոչ միայն գաւառական
կուսակալներու և կառավարիչներու և փոխ-
կառավարիչներու դէմ ծանր ամբաստանու-
թիւններ կուտակեցին, այլեւ նախարարներու
և նոյն խոկ կառավարութեան վրայ բողոք-
ներ և գտնվատներ ըրին, և ձշմարտութիւնը
աներկիւղ յայտնեցին։ Այդ կերպով, եթէ իշ-
խող միապետին անձին դէմ խօսել չկրցան,
սակայն իրենց դիմումներուն և գանգատնե-
րուն ու բողոքներուն ոյժը չտկարացուցին,
և շատ յատակ կերպով իրենց բուն նպատա-
կակէալ պարզեցին։ Բարձրագոյն տեղեր այդ
ձեւերը հաճէլի չէին երեւար, տհաճութեան
յայտարարութիւններ ալ կըլլային։ սակայն
պատրիարքին բռնած վարչական ուղղութիւ-
նը երբեք այլայլութիւն չկրեց։ Այս բանին
իրը յայտնի փաստ պէտք է նկատուին շարու-
նակ տրուած տեղեկագիրները, առաջին օրէն
սկսելով մինչեւ 1908 մարտին մատուցուած
ընդարձակ բողոքագիրը։

(4 Učenystvuj 1908)

դիր փորձ մը : Աւազնին նկատմամբ փորձը
դեռ նար լրացած էր, զայն փորձողներ աեղի
տուած էին, հանրութիւնն ալ ոչ ևս նոյն ըն-
թացքին ձգտումներով առդորուած էր, որով
Վարչութիւնը պիտի չկարենար միեւոյն փոր-
ձին կրկնումը վերսկախլ : Երկրորդը շատ դիւ-
րին էր դժուրութենէ փախչելու և անձնական
նկատումէ ազատելու համար . բայց պարա-
գայից անյարմար էր, ինչու որ, ճիշդ այդ
կացութեան գիտակցութեամբ ընտրուած էին
նոր Վարչութիւնը և նոր պատրիարքը, և
իրենց փախուստը տրդարանախլ չէր կրնար
նկատուիլ : Թերևս արդարանային, եթէ տար-
բեր կացութեան մէջ լինելով, յանկարծ փո-
փոխուած կացութեան մը հանդէպ դանուէին .
բայց ոչ, երբ յատկապէս այդ կացութեան հա-
մար կոչուելով, գիտակցութեամբ գործի մտած
էին, և նոյն վիճակին շարունակութեան մէջ
կը մնային :

Եթէ առաջին երկու եղանակները արա-
մաբանական ահետութեամբ հետևելի չէին,

ուրեմն միակ նախագասելի և հետեւելի եղանակ երրորդն էր. և եթէ վարչութեան նախագահն ու անդամակիցք այդ կէտին հաւատարմարար փարեցան և նոյնին մէջ շարունակեցին, հնարաւորը գործած և պարագերնին կատարած կ'ըստին: Մինչեւ իսկ զումինի հաստատամութեան արժանիքն ալ չահած պիտի համարուին, քանի որ առկուն յարաւուութեամբ, աննկուն պնդութեամբ և արթուն գործունէութեամբ, իրենց սիրափ յաւերուն, ներքին վիշտերուն, արտաքին տագնապներուն և ամենուստեք խոնդուներուն հակառակ, կրցան ազգին կացութեան համաձայն աշխատիլ. ոչ թէ կացութիւնը չնջելու և գըժաւութիւնները սպառելու յաւ ակնութեամբ, այլ հնարաւորը գործելու և կացութիւնը մնում այցնելու ջանքով. գոնէ գանդասող և բողոքող և պահանջող ձայնը լուեցուցած և ջընջած ցինելու դիտմամբ:

(5 *Ukuyshulpar* 1908)

22. ՏԻՐՈՂ ԵՂԱՆԱԿԸ

Որևէ գործունէութեան մը վրայ ուղիղ
դատաստան ընելու համար, պէտք է զայն
բաղդատական տեսութեամբ քննել, ժամա-
նակակից և վիճակակից գործունէութեանց
հետ համեմատելով։ Մեր պարագային մէջ,
բաղդատութեան միւս եղբե կը կաղմեն նա-
խապէս միւս պատրիարքարանները, նկատի
չամնելով իսկ, որ յունականը՝ որթոսոքս
պետութեանց, պուլկարականը՝ իւր իշխանաւ-
ութեան, և կաթողիկականը՝ հոռվմէալաւ-
ան դեսպանատանց պաշտպանութիւնն ու հո-
վանաւորութիւնը կը վայելէին։ Սյուռ հան-
դերձ Հայոց պատրիարքարանին ընթացքը,
միշտ աղջու ու զօրաւոր, և միանգամայն
ճարտար ու խոհական դատուեցաւ ամէնուն
կողմէն։ և Հայոց պատրիարքարանին ընթաց-
քը գովարանութեան և օրինակելիութեան
վկայութիւնն ստացաւ։ Միւս պատրիարքա-
րաններ առաւելագոյն գորութեան տէր լինե-
լով հանդերձ, մերինէն տուելի համարձակու-
թիւն ու տոկունութիւն ցոյց չտուին, բացո-
րոշ յայտարարութիւններ և ստիպողական իրա-
դիրներ չմատուցին, թէպէտեւ նմանօրինակ

տագնապներ ալ ունեցան : Արդէ եթէ մեր
պատրիարքապնը, իւր ակարացման և կըզ-
դիացման մէջ, եթէ անսնց մերձաւոր զօր-
ծունէութիւն մըն ալ ցուցուցած ըլլար, միշտ
գնահատման արժանի պիտի սեպուէր . որչափ
ևս, երբ անսնց հաւասար, եթէ ոչ աւելի,
համարձակութիւն ցոյց տոււաւ :

Եթէ ուրիշ պատրիարքապներու հետ խոկ
ի հաւասարէ առ հաւասար բաղդա-
տութեան տեղի չկայ, բնաւ իսկ տեղի պիտի չըլ-
լայ գեսպանատուներու հետ ի վոքուէ առ
մեծն բաղդատութեան մասնելու : Նոյն իսկ
բանակիներու և տորմիզներու տէր զօրութիւն-
ներ, որոնց բաղձանքը՝ կամք, և կամքը՝ գործ
կտտագեալ կը նկատուին, միեւնոյն մեզմա-
ցուցիչ, շահեցող, երկայնամիտ, յարատեալ,
խնդրողական եղանակը կը գործածէին, և
ստիպողական, վերջնագրական, խստացուցիչ և
նեղացուցիչ եղանակներու չէին դիմեր : Երբ
իրենց գաշնագիր պայմանները կ'անարգուէին,
գեսպանատանց թարգմաններ միեւնոյն ձեւն
ու կերպը կը գործածէին, միեւնոյն տեղեր և
դուսներ կը յահախէին, միեւնոյն կեղծութա-

տիր ծգ ծգումները կը լսէին, ինչ որ մեր պատրիարքարանին ալ վվճակուած էր: Արդիւնաւորութեանց մասին ալ, եթէ հնար լինէր ոյժեր և միջոցներ համեմատութեան դնելով բազգատական կշխոփ դիմել, թերեւ ամշնաւ

լու տեղ չսահենապինք . բայց մեր նսպատակն
այս չէ , այլ միայն ժամանակի տիրող եղանա-
կին մեզի համար պարտաւորիչ եղած ըլլալը
զու դնել :

(5 *Ukyskisplkr* 1908)

23. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԾԻՔ

Եթէ հանրութեան կողմէն արտայատուող
կարծիքները հնար չէ բացարձակապէս իրը գոր-
ծի կանոն ընդունէլ, քանի որ հասարակութիւնը
չկրնար ամէն պարտայ զիտնալ և հանգա-
մանք կը առել, բայց կրնայ իրը փաստ ծառա-
յել, երբոր նա արդիւնք տեսնելով և օգուտ
զգալով կը խօսի: Ազգային Վարչութիւն և
ազգային հասարակութիւն բաւական երկար
ատրիներ իրարու հետ գտնուեցան, և հասա-
րակութիւնը կրցաւ Վարչութեան գործին բը-
նութիւնը զգալ և անոր բռնած ուղղութեան
հետեւանքը չօշափել: Հսասարակութիւնը վեռ
իմացաւ թէ ինչ ճանապայ բռնած է Վարչու-
թիւնը, և թէ ինչ ուղղութեան կը հետեւի.
տեսաւ այդ ուղղութենէ ծագած օգուտն ալ
վեսան ալ, և երկուքը իրարու համեմատելով
կը իովն որ կողմը հակիկ փորձառութեամբ
իմացաւ:

Սյու ամէնք գիտնալով, նոյն իսկ խր ցաւ
ւերուն և խր զիշտերուն ններքեւ, հասարակու-
թիւնն իւր միտաքը յայտնելէ չկատեցաւ։ Արդ,
այդ յայտաբարութիւնները երբէք անհնդաստ
նշանակութիւն չունեցան, և թէ մայրաքա-
ղաքի և թէ զաւառի ժողովարդը բանիւ և
զրով, զործով և արդեամբ, միշտ հաւանու-
թեան և համամտութեան նշանները առա-
տացուց։ Զեմ ըսեր թէ ամէն մարդ գոն և
ուրախ վիճակ ունեցաւ, որովհետեւ ցաւեր ու
վիշտեր, տագնապներ ու տառապնեներ, նե-
ղութիւն ու կարօտութիւն վերջ չգտ ան։ Միայն
թէ երբ վիշտերնին կը բայցարէին ու կարօ-
տութիւննին կը յայտնէին, ակնկալութեան
արտապատութիւննին ալ պակաս չէին ըներ։

Միանդամայն պատրիարքին հանդէպ, որ այս
տոթիւ Վարչովիւնը կ'անձնաւորէր, վատա-
հութեան վկայութիւններ չղլացան :

Սակայն չըսուի, թէ երկիւզալի պարագայից մէջ վախին աւելի, քան թէ յարդը կը ստիպէին զիրենք այդպիսի նոպաստաւոր յայտաբարութիւններ ընել : Որովհետեւ, նախ որ մեր ժողովաւրդը իւր խիզախ և համարձակ ընաւորութեամբ՝ վախի պատճառով՝ իւր ներքին շրջանակին մէջ և իրեններուն հանդէս՝ ընկնծուող չէ . և, երկրորդ որ, եթէ զիտողութիւն կամ գանգատ ընելէ վախի համար քաշուէր, համակրութեան ցոյցիր առատացնելու պէտք չունէր, իրեն վրայ ստիպում չէր եղած, եւ չէր կրնար ալ ըլլալ : Իրեն կը բաւէր վերապահեալ լուսութիւն մը, և համակրական ցոյցերու պէտք չունէր : Սակայն իրականութիւնը ասոր հակառակը եղաւ, ոչ միայն համակրութեան եւ վստահութեան արտայատութիւնները ընդհանուր եւ յարատեւեղան, այլ եւ աճեցուն եղան, որ է ըսել, թէ բան մը զդացին, որ չատցուցին : Ժողովաւրդը որ իւր վիճակին զիտակից էր, իմանալով հանդերձ թէ ինքն զրկմանց ներքեւ է, տակաւին համոզուած էր թէ Վարչութիւնը կը ցածը կ'ընէ, թէ լաւագոյն ուղղութեան մէջ է, և թէ անկէ տարբեր ճանպայ մը չկրնար բանուիլ : Այս եղաւ պատրիարքութեան ոահմաններուն մէջ գանուող ժողովուրդին խկական եւ գործնական համոզումը : Վկայութիւնն ալ ներսէն պէտք է փնտառէինք, և ո՛չ դուրսէն :

24. ՈՒՂՂՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔԸ

Ժողովուրդը խորունկ պատճառաբանու-
թեանց մէջ մտնելու կարող չէ, բարակ հա-
շիւներու ալ յարմար չէ. նորա գործիք զգա-

ցումն է . և երբ զգացումը բորբոքելու միջոցներ կը գործածուին , շատ զիւրին է անկէու զուած արտայայտութիւնն առնել : Երբոք

ժողովուրդ իրեն թողուած է, նորա զգացումը կը բղխի իւր օգուտէն և իւր ակնկալութենէն. իսկ երբ կ'ուղես զայն զրգուել, նորա զգացումը կը բղխի տրուած թելադրութենէն։ Շատ յայնի ու ծանօթ օրինակ մըն է, որ իւր ստացած բժշկութիւններուն և տեսած բարիքներուն զգացման ներքեւ ովանն ա գոռացող ժողովուրդը, կրցաւ՝ քահանայապետներու եւ գովիճներու գրգռութեան ներքեւ՝ չորս օր եաքը խաչեսցի աղաղակել։ Մեր ժողովուրդն ալ, ինչպէս ըստինք, եթէ Վարչութեան նախագահն և անդամներուն բոնած ուղղութեան համաձայնութիւն յայտնեց, հարկաւ զգացում մը ունեցաւ։ Արդ՝ այդ զգացումը թելադրութեան հետևանք չէր, ուրեմն պէտք է հետեցնել թէ, հարկաւ արդիւնք մը աեսած և զգացած էր։ Միւս կողմէն, քանի որ եղկելի վիճակը դադարած չէր, ուրեմն ժողովուրդը բնասուր զգացմամբ կ'իմանար, թէ ափող բոնսպետական դրութեան դիսումնաւոր ու կազմակերպեալ հարստանարութեանց ներքեւ, Վարչութիւնը հընարաւորը կը դործէր, երբ ցանկացեալը չէր արտադրէր։ Անոնք, որ անցեալ բոնութեան ներքեւ, կը կարծէին երկիրի բարեկարգութեան ու երջանիկ կենցալավարութեան օրեր աեւնել, կամ թէ արդիւնաւոր զարգացման ակընկալութիւններուլ կ'օրօրուէին, հարկաւ մնը երկրէն գուրս կ'ապրէին և իրակունութեան անտեղեակ էին, որ երեակայական տեսլականով կը սնանէին։ Այսպիսի զալափարներ կրնային ունենալ միայն անոնք, որ ներսը ապրողներուն ախուր ու դժպէի զգացումներէն աղատած, և ազատ երկիրներու մէջ ու դիւթիչ ազդեցութեամց ներքեւ օրերին կ'անցնէին։ Մեր ազետալի կացութեան նկարագիրը, անոնք իրը նկար միայն կը տեսնէին, իսկ կրելու զգացումը չունէին։ Բայց կրելու զգացումը տարբեր կերպով դատել կուտայ։ Այս վիճակին մէջ եղողներ, երբոր իրենց տառապահներէն

25. ՄԱՍՆԱԿՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Արիւնագանգ եղած էին 1895 և 1896
տարիներու արկածները. և երբ նոր վարչու-
թիւնը զործի դլուխ անցաւ, անոնց շարունա-
կոթիւնը տակաւին դադարած չէր, և այսակը

որմեխցէ մասի մը նուռազիլը կը զգային , երբոք
մասնաւոր դիւրութեանց կատարուիլը կ'իմա-
նային , երբոք նորանոր տառապանաց առջեն
առնուած լինելը կը նետնէին , բնազդական
մղմամբ յարաբերական գոհունակութիւն մը
կը զգային , և յարաբերական արդիւնքին ալ
արժանիքը կը գնահատէին : Ասոնք չէին
կրնար բաղձացեալ առաւելութեանց զալա-
փարներով օրօրուիլ : Համայնասպառ կոտո-
րածին և համայնածախ կողոպուաին և հա-
մայնաշինջ զրկումներուն ներքեւ , զգացում-
ները չատ աարբեր կերպով կ'առաջնորդուէին ,
որովհեաև գոյութեան խնդիրն էր որ կը գե-
րազանցէր : Ահա Վարչութեան նպատակն ու-
աշխատանքը , ահա նորա գործն ու արդիւնքը :
Ազդի գոյութիւնն էր իւր գերագոյն նպա-
տակը , և այն պիտի ըլլար իւր գործունէու-
թեան նպաստաւոր փաստը , նալիովին կ'ար-
դարանսր , եթէ ազգին գոյութեան օպատկար
ըլլար , եթէ ազգին նուռազելուն առջեւը առ-
նէր , եթէ կայութեան չարաչար վատթարա-
նալը արդիւէր , եթէ ազգը պահէր : Այս ուղ-
ղութեամբ և այս գործունէութեամբ կրցան ,
պատրիարք ու Վարչութիւն , ասասուերկու-
արքիներ ետքը , ազգը լաւագոյն վիճակի մէջ
թողու 1908 ՚ին , քանի ինչ որ իրենց յանձ-
նուած էր 1896 ՚ին : Ժողովրդական խիզճն
ու զգացումը , այդ արդիւնքը տեսան ու վը-
կայեցին ժամանակին , և այս եղաւ ժողո-
վրդեան կողմէն Վարչութեան և տնօր նա-
խադահին ցոյց արուած գնահատման գործնա-
կան բացարութիւնը : Փորձառու և ականա-
տես , և իւր զգացման բեր խամբ գործող ժո-
ղովուրդին ձայնը , անշուշտ գնահատելի փաստ
մըն է : Արուեստակեալ գրգռութեանց ներքեւ
արձակուած ձայները չեն նուռազեցնէր նորա
վկարութեան ոյժը , ինչպէս նշանաւոր ուրբա-
թին իւաչեաց իներք՝ չջնջեցին միաշարաթիւն
ու վանն աներուն նշանակութիւնը :

այնտեղ գլուխ ցուցնելէ ետքը, յեղակարծ նոր պատճառ մըն ալ աւելցաւ Եւլովիոյ մէջ 1897 վետրուարին։ Մինչև այն տարեն կոստրածներուն հետեւահօք Հայերն էին, որ պար-

տաւոր կը նկատուէին, եւ սպանեալներուն կը յաջորդէին բանտարկեալներ և աքսորեալներ, դատապարտեալներ եւ մահապարտներ։ Բայց այս անգամ պատրիարքարտնի կողմանէ նոր միջոցներ ձեռք առնուեցան, սպաննորդներու դէմ սասափիկ բողոքներ արձակուեցան, յատուկ քննիչներ գացին մայրաքաղաքէն, եւ ջարդող թուրքերէն եօթանասունուերկու անձեր դատապարտութիւններ կրեցին, ու հեռաւոր երկիր վտարուեցան, և այսպէտով կարգադրեալ կոսորածներուն վլրջ արտեցաւ միանգամ ընդ միշտ։ Զարդերը կատարող ամբոխը գործնականապէս համոզուեցաւ, թէ Հայերը կոսորելու թուլառու թիւնը վերջացած է։

Նոյն 1897 տարւոյ օգոստոսին տեղի ունեցաւ Բարձրագոյն Դրան ներքեւ սումբի պայթումը, որ կրնար ահեղ կոսորածի պատճառութ ըլլալ։ Բայց պատրիարքի անմիջական դիմումներով և Վարչութեան գործակծութեամբ, ժամը ժամին խիստ հրամաններ արուեցան արքունիքին, ամէն կողմ զգուշաւորութեան հրահանգներ հեռավորեցան, Թիւրք ամբոխը զավուեցաւ, և ձերչակալութիւններ չընդարձակուեցան։ Հաղիւ քամն հոգիի վրայ ձեռք դրուեցաւ, եւ դատաստանով անոնց կէմ ալ արձակուեցաւ, և ահազին երկիր տաղնապէ մը ազատեցաւ պատրիարքին և Վարչութեան բնդգրիկած ուղղութեամբ։

Գաւառներու զանազան կողմերը զբգլու-
ուած յուգումներ, ուրիշ ատենահր բնդարձակ
արկածներու ու կոսորածներու ասիթ կ'ըլլա-
յին։ Իսկ վերջին տարիներ Վարչութեան
ձեռք առած ուղղութեամբ, արկածները սահ-
մանափակուցան և չտարածուեցան։ Յանկալի
էր բոլորովին իսկ խափանել, բայց զրգուում-
ները իրենց իրաւասութենէ և պատասխանա-
տութենէ դուրս շրջանակներու մէջ կը պատ-
րաստուէին։

Յիշենք ևս 1896 գեկտեմբերին առնուած ընդհանուր ներումը, որով հազարէ աւելի եղան դատապարտութենէ և բանտարկութենէ ազատուածներ, ևս հարիսի չափ կախաղանէ փրկուածներ։ Փախտականներու վերադարձն համար ալ պայմանաժամ մը առնուեցաւ, և օգտովիլ ուզող քանի մը հազարներ իրենց անդերը գարձան, Ընդհանուր ներումէն ևաքը ոչ սակաւ բանտարկելոց մասնաւոր ներումներ

1897 օգոստոսի ռումբը վերիվայր յեղացրջեց յառաջայեալ պատրաստութիւնը, եղածը քանչ

դից, և ըլլալիքին վեասեց :
(6 Սեպտեմբեր 1908)

26. ԿԱՐՈՏՈՒԹԵԱՆՑ ՆՊԱՍՏՆԵՐ

Ժողովրդեան վրայ զէոյ առ Վարչութիւն գնահատում ներշնչելու գլխաւոր առիթ մըն ալ, կարօտութեանց պահուն իրեն կարկառած ճեղքն ու իրեն հասած նպաստն եղան : Ազգային վերջին շրջաններուն տեղի ունեցած նպաստի և օգնութեան ճեռնարկներուն մէջ, թէ ոչ առաջին տեղը, գոնէ առաջին տեղերէն մէկը կը գրաւէ այդ շրջանին մէջ մատակարարուած Նպաստից մնտուկը : Հակառակ ազգին վրայ ամէն տեղ տարածուած նեղութեանց, հակառակ ազգին ունեւոր դասակարգին ալ կրած վնասներուն, հակառակ ազգային տառապանքին թուրքիոյ գաւառներէն դուրս ալ տիրելուն, հակառակ Հայերը չքաւորութեամբ ճեղելու պետական ծրագիրին, հակառակ հանդամակութեանց և բաշխմանց գէմ յարուցուած արգելքներուն, հակառակ ուրիշ կերպ կերպ դժուարութիւններուն, Նպաստից Յանձնաժողովը կարող եղաւ 82,447 ոսկոյ գումար մը արգելքներուն և մատակարարել, որ արկածեալ ժողովուրդին օգնութեան և միխթարութեան գործածուեցաւ բովանդակի : Նպաստից գործին կազմակերպութեան գէմ այնչափ զօրաւոր էր կառուալութեան հակառակութիւնը, որ մատակարար յանձնաժողովի պատասխանատութիւնը ամէնքը խրաչեցուց, և միայն պատրիարքին անձնապէս պատասխանատութիւն ստանձնելու համարձակութիւնը կրցաւ գործ յաջողութիւններ և յառաջացնել, և իրական և նշանաւոր օգուտներ արգելքնաւորել, խորհրդակից և գործակից մարմնոյ մը հսկողութեան ներքեւ :

Նպաստից գումարին մէկ մասը իրը ընդհանութեան պահապան կողմէն՝ հայագինի և ողեապահէի ծառայելու համար, իրը կարօտութեան սաստկութիւնը կրցաւ գործ յաջողութիւններ և յառաջացնել, և իրական և նշանաւոր օգուտներ արգելքնաւորել, խորհրդակից և գործակից մարմնոյ մը հսկողութեան ներքեւ :

Նպաստից գումարին մէկ մասը իրը ընդհանութեան պահապան կողմէն՝ հայագինի և ողեապահէի ծառայելու համար, իրը կարօտութեան սաստկութիւնը կրցաւ գործ յաջողութիւններ և յառաջացնել, և իրական և նշանաւոր օգուտներ արգելքնաւորել, խորհրդակից և գործակից մարմնոյ մը հսկողութեան ներքեւ :

Նպաստից գումարին մէկ մասը իրը ընդհանութեան պահապան կողմէն՝ հայագինի և ողեապահէի ծառայելու համար, իրը կարօտութեան սաստկութիւնը զայն կը պահանջէր : Մաս մը որբանոցներու պահպանութեան յատկացուեցաւ, որք կրեսոնէլզոր թուով և չորս տարուան պայմանաժամով բացուեցան, տեղի հարուածուած և տեղի անոք

որ հատի չափ որբանոցներ բացին գաւառներուն մէջ Հայ որբերուն համար, և պատրիարքարանի միջամտութեամբ պատապարմակալ աղոց՝ մայրենի կրօնքին մէջ պահուելուն հաւանեցան, և մնդմէ կրօնուայցներ ալ ընդունեցան: Պատրիարքարանի օժանդակութեանց կարգին պէտք է յիշասակուի ևս այն միջնորդութիւնը, զոր 1898 էն սկսելով ընծայեց Պուլկարիոյ և Խումանիոյ, Ամերիկայի և Կովկասի պահուածուխաներուն, իրենցներուն զրկած օգնութեան գումարները ասածնորդարաններու ձեռքով և ապահովութեամբ նպատակին հասցնելով, որ միջին կերպով տմասկան հա-

րիւր ոսկի կրնայ հաշուուիլ, շարունակ տասը տարիներու միջոցին մէջ, վեր պատմագիւի միջոցներուն չափ, կարուաներու և արկածեալներու համար հնարաւորն ըրած է, աշխատա թիւնը չէ զլացած, դիմումներէ չէ դադարած :

(6 Սեպտեմբեր 1908)

27. ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հանրութեան զնահատման իրը պատճառ պէտք է նկատել նաև վարչական զործոց ընթացքին մէջ պահուած կանոնաւորութիւնը: Թէ կեղրութիւնին մէջ և թէ գաւառներու հետ յարաբերութիւնները կարգաւոր և տղիզ ձանսու մէջ պահելու յատուկ մատղրութիւն դարձուեցաւ: Պատրիարքարանի զիւանին մէջ ճիւղերը և գործերը կանոնաւորապէս բաշխուեցան, արձանագրութեանց ձեւերը և առմարդները զիւրին և յատակ ոճի վերածուեցան, ամէն մի թուղթի անկորուաս պահպանուելուն և զիւրատ գտնուելուն համար ծզդ պատճառ հութեան ձեւեր հաստատեցան, այնպէս որ զիւանական զործողութիւնը սահուն և զիւրին ձանսու մէջ մտան: Դիւաններու յատուկ հրահանդ մըն ալ կաղմուեցաւ և հրատարակութիւններու համար ալ յատուկ հրահանդ շինուեցաւ, որպէսզի թզթակցութիւնք զիւրանան: Հոգ տարուեցաւ որ երբոր ամէն զիւրուներ, պարագայից և զիւպուածոց բերմամբ կամ միջոցներու անհարութեամբ, ուղածնին չէին կրնար ստանալ, զոնէ պատասխանի ու բացատրութեան մը միխթարութիւնէ զրբուած չմնան: Գաւառներու մէջ ասկոզներ և գործողներ լաւ զիւեն, թէ ինչ միծ յուաբեկութեան պատճառ է զրութեանց պատասխանի իսկ յատկացիներն ալ մաս մը նպաստներ յլեցին, թէպէտեւ լատին միխտնաբներու ձեռք յանձնուելուն՝ դաւանախուական հրատարաց ալ ծառայեցին, գիրակներու համար կինսական իննդիր մըն է ևս՝ յարմար զլուխ մը ունենալ. յար-

մար կըսինք, որովհնակու ըստ ամնայնի արժանաւորներ և արդիւնաւորներ, վիճակներու թուոյն չափ պատրաստ չեն զանուիր: Երբոր Վարչութիւնը առաջն անգամ գործի ձեռնարկեց, վիճակներուն կէսէն աւելին անհովիւ և անզլուխ զաւ, և արամագրելիներէն ընտրութիւններ ըրաւ: Բայց երբ փորձառուներուն կողմէն գյկամակութեան հանդիպեցաւ, գոնէ նորահամներով պէտքը դարձանել պարաւորապէս ապահովուեցաւ: Անաի և այսր վիճակները պատահարար և անցողարար միայն անստացնորդ կրցան միալ, բայց միշտ սուածածած ապահովուեցաւ, քահանայական զամէն կարողներն ալ գործածելու պայմանաւոր: Պէտք է յայսնել, թէ իրաւ առաջնորդներու փոփոխութեանց զիւրութիւն առաջանաւ, և երբեմն կասավարակութեանց զիւրութիւն առաջանաւ: Պէտք, յայսնի է որ, հակառակութեանց հանդիպած առաջնորդ մը, աեզզ միալով, չկրնար կասարեալ և ազատ պաշտօնավարութիւն ունենալ, և աւելի ժողովուրդին կը վեասէ: քան իւր անձին, մինչ ժողովուրդին օգտագուն առաջանաւ առաջանաւ և անարդար առաջանաւ առաջանաւ առաջանաւ առաջանաւ առաջանաւ:

ամբաստանութիւններ բարբեկով գործը ծան-
բայնելու գուռ կը բայցուէք : Այս պատճառով
կանուխնէն հոգածութեամիք պաշտօնատեղւոյ
փափոխութիւնը , ժողովուրդին օդուտաէն զատ ,
անհատին ալ օդտակարագոյն կը դառնար , որ
այլուր իւր գործունէութիւնը կը չարունակէր :
Խնչպէս ուրիշ տեղ ալ ըստիք , զլուխի մը
ներկայութիւնը մեծադոյն բարիք մըն է ժո-
ղովուրդին , ինչպէս հովիւը հօախին : Վիճակ-
ներու մէջ անսնց ձեռքով է որ ներքին վար-
չութիւն կը կազմակերպուի , արտաքին յա-
րաբերութիւններ կը մշակուին , գժուարու-
թեանց ոչ մ միջոցներ կը խորհուին , կեղու-
նին հետ կազմակցութիւն կը պահուի , և վեր-

Ճապէս կրթական գործը կը մշակուի :
Յիշենք ևս թէ կեղբանական վարչու-
թիւնը, գաւառներու վարչական հոգածու-
թեանց հետ, կրթական գործին համար ալ
յորդոր և հակողութիւն չխնայեց, միջնորդու-
թիւն և պաշտպանութիւն տարածեց, և իրեն
տրամադրութեան ներքեւ դանուող ամսական
վճարու մներով ու գրական պիտոյքներով, որ-
բանոցներ և վարժարաններ և արհեստանոց-
ներ բացաւ ու տանեց, յօգուտ գործածելով
Նպաստից մնառուկին միջոցները, ինչպէս նը-
պաստից տեղեկադիրէն ալ կը քաղուի :

6 Učenyskij pkr 1908)

28. ՀՐԱԺԱՐԵԼՈՒ ՓԱՍՏԸ

Վարչութեան նախագահն ու անդամները, ինչչափ ալ երկայնամբաւ աշխատութեան և շահեցողական դրութեան համոզուած հետեւողներ ըլլային, և խիզճի պարաւորութեան զգացմամբ դործի գլուխ մնային, առակաւին հնար չէր որ պարագալից ծանրութեան ներքեւ չնշուէին ու չնեղուէին, և գործը թօթափելու գաղափարներ չունենային։ Աւելցնենք, որ այդ գաղափարը միայն վաստակաբնեկ զգացման հետեւանք էր, և ոչ պատճառաբանեալ եղանակացութեան։ Իրօք աղքանի քանի անդամներ տագնասութիւնի կացութեան մը հանդէս ժողովականներ հրաժարելով հեռանալու խօսքերն ըրին, բայց գնալով վերցընելով վերջնական գործադրութեան չհամարձակեցուն, և ինդիբը նոր խորհրդակցութեան վերապահելով և հետեւանքին վրայ անդրադապանալով, բորբոքնին իջաւ և մնալու գաղափարը նախադասեցին։ Պատրիարքարանն ու ազգը առանց վարչութեան թողլու վեասէն կը խիթալիցին, և սահմանադրութեան վասնգուելին կ'առութին։

Սոյն գժուար կացութիւնը, բնական էր, որ աւելի ազդուագոյն սփափ ըլլար նախագահ պատրիարքին քանի թէ ժողովական անշահմնելուն վրայ: Որովհետեւ այդ վերջիննեւը, առ առաւելին չարաթթը անգամ մը և կոցութեան վրայ մտածելու և խնդիրներու նըլկատմամբ միտքյայտնելու կը պարտաւորուին, մինչ որոշմանց գործադրաւթեան հոգն ու ա-

իւասանքը նախագահին կը պատկանէր։ Նա
պարտաւոր էր ամէն բան լսել, զբուելիքը և
խօսուելիքը կարգադրել, պաշտօնասառներ և
արքանիք դիմել, պէտք եղած տեղեր
տեղեկացնել, գանգամներու ունիղիքը լինել,
և ամէն պատահակամութեանց հանդէպ ան-
միջապէս գործել։ Այդ կացութիւնին ազատե-
լու փափաքը հնար չէր, որ պատրիարքին հա-
ճելի չըլլար անձնական տեսակէտով, թէպէտ
պաշտօնական տեսակէտով իրեն նշանաբանն
էր, Զպաշտօնդ քո կատարեալ կա՛ւ։ Այդ
կրիին տեսութեանց մէջ, հրաժարելու
պայմանը կրնար գործածուիլ երբեմն իբր միւ-
ջոց հանգուցաւոր պարագայ մը շահելու, կամ
կացութիւն մը մեզմացնելու, և կամ արա-
մադրութիւնները փորձելու համար։ Իրօք ալ
պատրիարքական պաշտօնավարութեան միւ-
ջոցին, այդ փորձը քանից կատարուեցաւ, և
քիչուշատ արդիւնաւորութիւններ ալ ունեցաւ։

Միայն թէ այդպիսի փորձերը օգտակար
լնելու համար, պէտք էր խոհական կերպով
գործածել։ Անոնք յաճախակի և յանդէպս
գործածուած տանը, կրնան բոլորովին խկ
իրենց կարեւորութիւննու ազդեցութիւնը կոր-
ունցնել, և ինչ որ, գոնէ երբեմնակի, իբր
ոյժ պիտի կարենար գործածուիլ, կրնայ աը-
կորութիւն գաւանալ։ Երկրորդ պէտք էր, որ
այդ քայլը ազդու լլալու համար, բացար-
ձակ իրաւունքի և օրինական կէտի մը վրայ
հիմնուած րլար, այսինքն, իրաւանդ և լու-

բինաց յայանի բան մը պահանջելու ծառայէր, և ոչթէ ի հաճ ոյից կամ ի շնորհաց բարիք մը ուղելու : Երրորդ նկատում մը ընն ալ, պէտք էր որ նոյն իսկ յիշաւանց և յօրինաց բան մը պահանջուած ատեն, ընդդիմաբանութեան կամ ստուանաց տեղի առուող պարագայ մը գործին չխառնուէր, ուսկից զիմաղրովը կը բնար գորանալու ասիթ առնել, և զիմողն ալ զինքն տկարացած աեսնելու կը սփառուէր: Յայտնի իրաւունքներն և անրայառիկ օրէնքներն են միայն, որ իրենց բնութեամբ առուզին աղատ կամքին հետ կապ չունին . և իրենց ներքին զօրութեամբ տուողին կամքը կը բանագատեն, ուստի յսրչափ այդպիսի բանա-

դասիչ փաստ մը չըլլար, բանադատութեամբ
պահանջելու ձեւը յարմարութիւն չէր ունե-
նար: Վերջապէս, երբ այդպիսի պատճառա-
բանեալ, կամ լաւ ևս պայմանաւորեալ, հրա-
ժարականներ կը ներկայացուին, պայմանին
կատարմամբ կամ պաշտօնական յանձնառու-
թեամբ՝ հրաժարականի փաստ ըսուածը կը
դադրի, և գործը վերստանձնելու պատշա-
ճութիւնը կը ծնանի: Այս տեսակ գործողու-
թեանց հանգամամորէն բացատրութիւնն ան-
հրաժեշտ սեպեցինք, անոնց բնութիւնն ու ըն-
թացքը իմացնելու համար:

(7 *Ukwyshypkr* 1908)

29. ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Վարչական երկարության սահմանադրական
շրջան էր, և զայն լրացնել բացարձակ պար-
աւուրութիւն էր, իսկ ըջանն ալ մինչեւ 1899
ապրիլի վերջ յետածգելը, օրէնքին համաձայն
էր, այս պատճառով մինչեւ 1899 մայիս նոր
քայլ ընել հարկ չտեսնուեցաւ : Պարագաները
փոփոխաթիւն կրեցին երբոր պայմանաժամկետ՝
նոր Վարչութիւն ընտրելու բացարձակ ար-
գելք զբակեցաւ, ինչպէս յիշեցինք, և Վար-
չութիւնն իւր տեղը մնալ որոշեց : Գննէ պէտք
էր, որ կառավարութեան կողմանէ ալ դիւ-
րութիւն մը ցուցուէր մնացողները քաջալե-
րելու, թէ ոչ խաղառ, գննէ մնաւ մասմէ
ջնջելով այն բացառիկ կարգադրութիւնները,
որոնք Հայերը չբացնելու դիտմամբ կողմա-
կերպուած էին :

Պատրիարքը այդ միտքով զիմանները
հեղձեաէ խստացուց, և վերջապէս 1899
օգոստոս 4 'ին խիստ պաշտօնագիր մը ներ-
կայացաց կայսեր, և ուղղակի կայսեր կող-
մանէ՝ նկատառութեան և հոգածութեան խոս-
ուում արուեցաւ: Քանի մը օրեր ձգձկեալ բա-
նակցութիւններէ ետքը, օգոստոս 25 'ին Խա-
ռն ժողովին քաշուելու միտքս յայտնեցի:
Միւս գումարման մէջ, սեպտեմբեր 1 'ին,
տաենապէտ Յ. Տառեան վաշայն, ժողովին
համախոհութեամբ, քաշուելուս գաղափարը
կը մերժէր, յայտնելով թէ յատուկ յանձնա-
ժողով մը կազմուած է իմ բողոքներս քննե-
լու և գործը կարգադրելու համար: Բայց ես

պատրիարքարան կրթալս զաղբեցուցի : Անմիջապէս ժողովականներ և ոչ-ժողովականներ սկսան այցելել, ամէնքն ալ քաշելու բայց չը փրցնելու յանձնարարութիւնն ընելով ու կըրկնելով : Սեպտեմբերի 7-ին Թուրքան և Արթին և Թէվֆիք փաշաններէ կազմուած յատուկյանձնաժողովը իւր նիստերը սկսաւ, բայց տիմսելով որ դորձը կ'երկարեն, հրաժարելու դիտաւորութիւնս Խառն ժողովին գրեցի : Իսկ սա անմիջապէս Տ. Եռասուֆեան և ի . Զայեան էֆէնտիններու պատգամաւորութեամբ կը յանձնարարէր սպասել և չիրցնել :

Այսու հանդերձ սեպտեմբեր 23 ին պայմանաւորեալ հրաժարականը գրեցի և յղեցի Արդարութեան և Կրօնից նպաստարին, և պատճէնը հաշորդեցի Առաջին քարտուղարին։ Յաջորդ օր, Կրօնից անսուչը հրաժարականս ետ բերաւ։ Յ. Տատեան փաշա ընկերակցութեամբ Գ. Նորատաւնկեան էֆենտիի եկաւ և զիրս ետ առնելու յարդորեց։ Միւս օր պալատական մըն ալ համոզելու եկաւ։ սակայն եռացառիկ դրութեան բարձումը, գոնէ թեթեւացաւմը, կը պահանջէի յայտնելով որ եթէ բրոլոր Հայեր յանցաւոր չեն, յանցաւորներու պատկանեւալ վարժուանքներ ընդհանուրին վերայէն վերցուին, իսկ եթէ բռոլոր Հայեր յանցաւոր են, յանցաւորներու զլուխ մնալու զիստիպին։ Սեպտեմբեր 28 ին յանձնաժողովը վերասաւին դումարուեր էր, մըլտվան և Շէֆիկ փիկ փաշաներու յաւելմամբ, և միւս առառ

Յ. Տատեան փաշային Գ. Նորատունկեան էֆէն-
տիթ ընկերակցութեամբ եկաւ աւետել, թէ
նողաստաւոր որոշումներ տրուած են, և եր-
թեւեկները դիւրացնելու, մաս մը բանտար-
կեալներ և դատապարտեալներ արձակելու,
քանդուած եկեղեցիները վերացնելու, և այլն
հրաման եղած է: Բայց ևս բերանացի և վե-
րիվերոյ որոշմամբ գո՞ն չննացի. մինչ վար-
չութիւնը առանց լնձի դումարուելով և գո՞ն
մնալով, միջադէպը փակելու որոշում էր
տուեր: Ես տակաւին իմ հրաժարականս և տ
առնել չուզեցի, աւելի կատարեալ ելքի մը
յանդելու համար, բայց նոյն օրերուն մէջ ու-
տիկանութեան կողմէն իրօք ցոյց արուած
դիւրութիւններ, յիսունումէկ դատապարտե-

արձակման, և եկեղեցեաց վերաշինութեան մասին նախարարական պաշտօնագիրներ, Վարչութեան կողմանէ իրր գոհացուցիչ բաւարարութիւնը ընդունուեր էին հոկտեմբեր 6-ի գումարման մէջ, և միւս օր Տ. Եռուսովիեան, Գ. Խարեան և է. Զայեան էլիքոնալիներ պատգամաւորութեամբ ներկայացուցին ժողովին գրաւոր որոշումը, որպէսզի քաշուելուս վրայ չպնդելով նորէն գործին գլուխսը անցնիմ: Այլեւս պնդելու աեղի չէր մնացած, և հոկտեմբեր 9-ին սկսայ պատրիարքարան երթալ: Այս պարզ և անսեթենելի պատմութիւնը ճշգրգոյն և լաւագոյն կիրակով կը պարզէ իմ բունած ընթացքը:

(7 Učuyskūspär 1908)

30. ԿՐԵԱԿՈՅԻ ԽՆԴԻՐԸ

Կիլիկոյ Մկրտիչ կաթողիկոսին մահը ա-
թոռին երկարժամանակեայ պարապութեան
առիթ եղած էր, ընարողական գործողու-
թեանց շուրջը ծագած դժուարութեանց պատ-
ճառով : Ալեաթձեան Գրիգորիս եպիսկոպոսի
ընտրութիւնը կառավարութեան կողմանէ բա-
ցարձակալէս մերժուած էր : Կիլիկոյ եպիս-
կոպոսներէն երեքը ըմբոստ ընթացք մը պար-
զած էին քանի մը հետեւորդներով, և իրենք
իրենց մէջէն Գաղանձեան Յովհաննէս եպիս-
կոպոսը կաթողիկոս ընտրած և օծած էին, և
կառավարութիւնն ալ իրենց նպաստաւոր էր :
Երբոր նոր Վարչութիւն և նոր պատրիարք
պաշտօնի անցանք՝ Գաղանձեան իր կաթո-
ղիկոս զործի վրայ էր, Ատանայի եկեղեցին
հանդիսաւոր մուտք էր գործած, և անունին
յիշատակութիւնն ալ սկսել տուած : Մեր ա-
սածին գործը եղաւ անոր զիրքը խափանել,
կարծեցեալ կաթողիկոսութիւնը ոչնչացնել, և
զինքն ալ Կիլիկեայէն զուրս հանել տալ, ինչ
որ իրականացաւ Գաղանձեան եպիսկոպոսին
Ստանայէ Պէյրութ տարուելովը : Կաթողիկո-
սական աթոռին գահակալութեան համար նո-
րէն ձեւք առնաք Ալեաթձեան Գրիգորիս
եպիսկոպոսի ընտրութիւնը պաշտպանել, բայց
հակառակ ամէն ջանից կառավարութիւնը
վերջնականապէս մերժեց զայն, օգառելով
հաստատութեան համար ունեցած իրաւունքէն,
կամ որ նոյնն է, չհաստատելու իշխանութիւնն;

Եւ թէպէտ պաշտպանութեան համար ինչ որ
պէտք էր խօսուեցաւ ու զբուեցաւ, ինչպէս
որ բազմաթիւ պաշտօնագիրերու պատճէննե-
րէն կը տեսնուի, սակայն քանի որ պետական
հաճութիւնը էական պայման էր պաշտօնի
անցնելուն, և պետութիւնը ինքզինքը տէր
կը ձանչնար իւր հաճութիւնը զլանալուն, նոր
ընտրութեան պէտքը իրը անհրաժեշտ և բռո-
նադատիչ հարկ դատուեցաւ, և վերջվերջոյ
վարչութիւնն ալ համակերպիլ ստիպուեցաւ :

Բայց դժուարութիւնք ասով չվերջացան,
որովհետեւ պատրիարքարանի միջամտութեան
իրաւունքը, իւր կողմանէ պատուիրակ զըր-
կելու իրաւասութիւնը, ընարելիին Սայ միա-
բան ըլլալը, և ուրիշ իննդիրներ, հետզհետէ
երկար բանակցութեանց նիւթեր եղան, մին-
չեւ որ 1900 տարւոյ սկիզբները Խաղայեան
Սահակ եպիսկոպոս Կիլիկիա զրկուեցաւ իրը
պատրիարքարանի պատուիրակ : Բայց այս ան-
գամ ալ, երբ ամէն դժուարութիւն լուծուած
կը կարծուէր, փեարուար 14 ՚ին լուր առ-
նուեցաւ թէ Ատանայի կուսակալութիւնն,
ստացած հրահանգին համեմատ, տեղապահ
թէքմէզձեան կիրակոս եղիսկոպոսին յանձնա-
բարած է, իւր նախագահութեամբ ընտրողա-
կան ժողով գումարել, և նա ալ մարտ 10՚ի
համար հրահիրագիրեր է ցրուած, և թէ միան-
գամայն որոշուած է ընարելեաց ցուցակը
ու զլակի նախարարութեան զրկել, և առանց

պատրիարքարանի միջամտութեան լնարութեան գործը աւարտել։ Սյդ կարգադրութեանց նշանակութիւնն ու հետեւանքը կիլիկոյ կաթողիկոսութեան Կոստանդնուպոլուսոյ պատրիարքութեանէն անջատումն էք, և կիլիկոյ Հայերուն անջատ ազգութեան կազմակերպութիւնը տալ։ Անմիջապէս ժողով և պատրիարք խորհրդակցութիւններ և դիմումներ ըրբն, մանաւանդ որ ժամանակին սպութիւնը առելի ևս ստիպողական կ'ընէք ձեռք

առնուելիք դարմանը : Սակայն կառավարութիւնը համար կամաւու ժամավաճառութեան կը հետեւէր, յանկարծօրէն լրացեալ իրողութեան զիմաց դնելու համար պատրիարքարանը : Ահա այդ ձգնաժամի վատանդին առջեւն առնելու համար, մարտ 8^ին պայմանական հրաժարագիր մատոցի, զլսաւոր նիւթ ընելով կիլիոյ խնդիրը, և ուրիշ խնդիրներն ալ չըմոնալով :

(7 Učenyskupřír 1008)

ՅԱ. ԿՐԵԱԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ

Նորէն սկսան երկար խօսքեր ու երթեւ-
եկներ, խորհրդակցութիւններ ու բանակցու-
թիւններ, լուծման մը յանկելու համար։ Այս
անդամ՝ վարչութիւնը կատարեալ համամտու-
թեամբ ինքն ալ գումարումները գաղրեցոց։
Հրաժարապիլը 15 օր չարունակ ետեւ առջեւ
բերուեցաւ ու տարուեցաւ, մինչեւ որ մարտ
25 ին նախարարութեան մօս միաց։ Առաջին
քարտուղար, Արդարութեան նախարար, Ներ-
քին գործոց նախարար, շարունակ և փոփո-
խակի հրաւերներով միտք փոխել տալ ջա-
նացին։ Յ. Տատեան փաշա և Գ. Նորատունկ-
եան էֆինտի կայսերական յանձնարարութիւն-
ներով զիս համոզելու զրկուեցան, սակայն
ինձ անհնար էր ազգային հիմնական կազմա-
կերպութեան հակոռակ որեւէ նոր ձև ընդու-
նիլ, և գործակիլ այնպիսի պայմանի մը որ
Հայ ազգութիւնը երկիրեղելու և տարրեր
ազգութեանց բաժնելու նախառակին ունէր։

Հրաժարագիրին առաջին համաւորքում
զաւ մարտ 10'ին համար հրաւիրուած Կիլիկիոյ
ընտրուցական ժողովը յետաձգել տալ, և ապ-
րիլ 3'ին յետաձգուած գումարման փորձն ալ
ձախողցնել . մինչեւ որ ապրիլ 13'ին կառա-
վարութիւնը ձեռնթափ եղաւ պատրիարքա-
րանի ուղղութեան հակառակ ժողով գումա-
րելէ և բնարութիւն ընել տալէ :

Սակայն կառավարութիւնը նոր բանակ-
ցութիւններ բացաւ համերաշխ համաձայնու-
թեամբ նոր ձեւ մը գտնելու, և ինչ որ պըն-
դելով չէր յաջողած, համոզելով յաջողնելու :
Բանակցութիւնք երկարեցան և կիլիկիոյ խըն-
դիրին հետ միւս խնդիրներուն վրայ ալ տա-
րածուեցան, և տողհետէ երթեւեկի բացառիկ

սեղմաւանիերուն նոր դիւրութիւններ որոշուեցան, զինուորական տոչքիերուն մնացորդէն մասի մը ներում և մասի մը յապաղում չնորաւեցաւ, կիլիկիոյ ընտրութեան համար պատրիարքարանի մասնակցութիւնն ու գլխաւորութիւնն ընդունուեցաւ : Միջոց մը Արքարութեամբ նախարարը վարեց բանակցութիւնները, յետոյ Ներքին գործոց նախարարը, վերջէն կայսերական Առաջին քարտուղարը, որոց ամէնուն հետ իմ կողմանէ վերապահութիւն կը յաբնէի, մինչեւ որ գործադրութիւնը տեսնեմ: Ատենապետ՝ Յատեան փաշատագութեամբ: Յատեան առաջին գործուած յոջողութեան վրայ գոհունակի, մայիս 11 ՚ին Առաջին քարտուղարին գործակից գտնուեցաւ արքունեաց մէջ, ամէն տեսուակ գարձուածներով իմ ընդդիմութեան յազիթելու: Յաջորդ օրուան մայիս 12 ՚ին: Խառն ժողովին մէջ ալ իւր բացատրութիւններով ժողովականները համոզեց ստացուած արդիւնքով գոհանաւու, և ժողովը որոշեց ձեռք ձգուած պայմաններով բաւականանալ, և այլիս հրաժարականի խնդիրը չպնդել, որպէսզի շատ պիտի փրցնելու չյանգէինք, և որպէսզի պատրիարքարանի շահերուն և գործերուն վըրայ ձախողակի տղողել սկսած անզլուխ վիճակը չածէր և չյառածէր: Այդ որոշման համակերպելով էր որ մայիս 13 ՚ին պատրիարքարան երթուղ վերսկսայ: բայց որովհետեւ կիլիկիոյ խնդիրը իւր վերջնական և իրական լուծումը չէր ստացած, մինչեւ Յուլիս 27 վերապահութեամբ գործեցի և եկեղեցի չիջայ:

Կիլիկոյ խնդրոյն վերջին լուծելիք է ։
աը կը մնար ընտրելեաց ցանկին սրբագրու-
թեան համար կանխուս կառավարութեան ներ-

կայացուիլը, ինչպէս որ օրէնք էր Յունաց
պատրիարքին, և գործածուած էր Կաթողի-
կաց պատրիարքին համար։ Մենք կը ողնո-
դէինք արդէն ստացեալ եւ վաւերայեալ եւ
գործադրեալ իրաւունքի վրայ, զոր միշտ վա-
յելած էր մեր պատրիարքարանը. խոկ կառա-
վարութիւնը կը պնդէր թէ իւր ունեցած հաս-
տատութեան իրաւունքին՝ կիրաւութեան հա-
մար դիւրագոյն և յարմարագոյն կը գանէր
Յունաց պատրիարքարանին վրայ գործածուած
ձեւը, քան թէ կատարուած ընտրութիւն մը
մերժեւու կերպը, որ վերջապէս իւր իրաւա-
սութեան սահմանին մէջ էր։ Կառավարու-
թեան պնդելը, և մեր Վարչութեան, մանա-
ւանդ Կրօնական ժողովականներուն, առա-
ջարկեալ փոփոխութեան չհաւանիլը, երկար-
օրէն գրութեանց և խորհրդակցութեանց նիւ Ե
մատակարարեց, 1900 մայիսէն մինչեւ նոյեմ-
բերի վերջ անընդհատ, մինչեւ որ գեկտեմ-
բեր 1՚ի նիստին մէջ ինդիրը զիջողութեանը
վերջացաւ :

Վարչութեան զիջանելուն իբր դլասուոր
և յորդորիչ փաստ նկատուեցաւ Կիլիկիոյ ա-
թոռին երկարատեւ պարապութեան, և անկէ-
հետեւող մԱսներուն և վտանգներուն վերջ
մը տալու օգուարք Դիտուեցաւ ևս որ Կիլի-

Այսպահի երկարաւաեւ ճգամբ երկնեսով մի

Այսպէս երկարատեւ ձգամբ երկնեալ մի պոսներու անուննե

Այսչափ երկարատեւ ճգամբ երկնեալ մի գործ, տակաւին լրման հասած չեղաս։ Պատրիարքական պատուիրակը, Կիլիկիոյ մէջ իզոր ժամավաճառ չինելու համար, Երուսաղէմ դարձած էր, լուսարարապետութիան պաշտօնին պահանջմամբ ուխտաւորութեան տօնակ ճակաած է անոնք։

սական օրիքը հոն անցնելու, և անկէ ետքը նորէն կիլիկիա գալու համար։ Այսպէս որ հաղիւ 1901 նոկտեմբեր 20'ին ընտրողական ժողովը գումարուեցաւ Խաղաղական Սահակ արքեպիսկոպոսի նախագահութեամբ, և ընտրելեաց վեցանուն ցանկը կազմուեցաւ, և պատրիարքարանէ կառավարութեան հաղորդուեցաւ։ Սակայն պատասխանը ուշացաւ բաւական, և հաղիւ նոյեմբեր 23'ին ստացուեցաւ։ Անոր մէջէն երեք անուններ, որք են՝ Յովհաննէսեան Փրիգորիս և Մանկունի Վահրամ և Դիմոքսեան Հմայեակ եպիսկո-

32. ԿԻԼԻԿԻՈՅ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

74

որպաշտեցաւ, որ պաշտօնական գործողութիւնները լրանալէն յետոյ մնկնեցաւ Առանա .
և նախապատրաստութիւնները կատարելով, սեպտեմբեր 29'ի դումարման մէջ ընտրելեաց վեցանուն ցանկը կազմել տուաւ, որ պատրիարքարանէ կառավարութեան հաղորդուեցաւ: Պատասխանը առնելեցաւ հոկտեմբեր 6'ին, որուն մէջէն Պալեան Տրդաս, Յովակիմեան Ստեփան և Սոլանեան Ներսէս եպիսկոպոսներու անունները չնշուելով, թողուեր էին Զամիչեան Բարթողիմէոս, Խապահեան Սահակ և Կէօմիքիւքճեան Մոլուէս եպիսկոպոսներու անունները: Վերջապէս Խապահեան Սահակ արքեպիսկոպոս Կիլիկիոյ կաթողիկոս ընտրուեցաւ միաձայնութեամբ հոկտեմբեր 12'ին: Գետական հաստատութիւնը ստացուեցաւ գեղամբեր 11'ին, հրովարտակը արուեցաւ գեղամբեր 18'ին, և օծումը կատարուեցաւ 1903 տարիւ 20'ին, և Կիլիկիոյ աթոռն հոռակ ուրիշն իւր գահական տնեցաւ:

կարծողներ եղան թէ Վարչովի թիւնը թուլ
շարժուած լինի կիլիկիոյ կաթողիկոսական ըն-
տրութեան գործին մէջ, և կամ շատ դիւրա-
հաւան եղած լինի ընտրելեաց ցանկին որբա-
գրութեան կամ զեղչման առաջարկին հան-
դէպ: Այլ մեր տուած համառօտ և աժիովի
տեղեկութիւններն իսկ կը ցուցնեն, թէ որ-
չափ և որպիսի շրջաններէ անցած է ինդիբը,
ինչպիսի սալիպողական պարագաներ ելած են
Վարչովի թեան դիմացը, և որպիսի թելազը-

(7 *Ukupsliupkr* 1908)

33. ԿՐԿԻՆ ՊԵԴՈՒՄՆԵՐ

Ժամանակին կառավարութեան ընթացքը
իւր ելեւէջներն ունէր, բայցառիկ կարգադը-
րութիւններ պահ մը թիմեւցնելով, և պահ
մըն աղ ծանրացնելով, դուրսէն հասած զը-
րոյցներուն կամ նշմարուած խլրտումներուն
բարութանօք։ 1902 տպրիլ 4'ին յատուկ և
խիստ բողոքազիր մը մատուցուեցաւ երթե-
ւեններու մասին, թէ որ էտեւ օր տաջ կառա-
վարութիւնը չքանչանով ուզած էր պատուա-
սիրել պատրիարքը, և յաջորդ օրն ալ Եւրո-
պիոյ Հայոց համախմբութեան և Պարսկաս-
տանի Հայոց յարձակման խօսքերով ահայնիւ
կը ջանար։ Համախմբութեան համար՝ չատա-
գովութեան տեղեկադիր, իսկ յարձակման

Համար՝ հերքման պաշտօնագիր զրուցալ
Ասոնց վրայ աեւնելով, որ զործը քննու-
թեանց և զնուութեանց պատճառանօք կի-
դանդաղէր, մայիս 6'ին կայսեր, և յունի-
1'ին նախարարութեան կրկնումներ զրուց-
ան, և յունիս օ'ին Վարչութեան ժողովի ո-
բուժեց իւր գումարումները պարզապէս ընդհա-
ակ, պաշտօնապէս քաջուիլը անյարձար դա-
տելով: Պատրիարքը, հետապնդման զործին
ձեռնարկելով, հետզհետէ իւր պահանջումները
սաստկացուց, զործէ ալ քաջուելով, և յու-
լիս 10'ին Վարչութեան հաղորդեց, թէ իւր
ճանապահ զինքն բացայացա հրաժարելու կը
տանի, և հոն պիտի հասնի, և որովհետեւ

Հրաժարականը կիմնար ընդունուիլ, ուռուի
Վարչութեան կը յանձնաբարէր հոգ տահիլ,
որ պատրիարքարանը աւանց իշխանութեան
չմնայ:

Իրօք ալ յուլիս 20'ին պայմանական հրաժարագիրը կը հասցնէր նախարարութեան և պալատին, ինչպէս և վարչութեան, որ յուլիս 23'ին իւր համամտաւթիւնը կը յայննէր երկու ատենապետաներու պատզամաւորութեամբ և զրաւոր յայտարարութեամբ։ Կառավարութիւնը պարբերական հրաներներով պատրիարքին իւր միտքէն դարձնել կը փորձէր, աղգայնոց խլրտումներէն լուրեր տալով, և կայսերական ցասման վերօնկիւը լիշեցնելով։ Են երր անոնցմով արդիւնք մը չէր տեսներ, պատրիարքի և Վարչութեան զրաւոր ստորագրեալ երաշխաւորութիւնը կը պահանջէր, թէ երթեւեկի թոյլտութենէն որևէ անտեղութիւնն պիտի չծագի։ Վարչութիւնը չվարանեցաւ այդ երաշխաւորագիրը տալ օգոստոս 14'ին, և 17'ին կայսերական հրաման արձակուեցաւ, և պաշտօնապէս հաղորդուեցաւ, թէ Հայոց նկատմամբ միեւնոյն ձեւերը պիտի գործածուին ինչ որ որիշ ազգերու համար կը գործածուին։ Եըր պատրիարքը զրաւոր ալ հաղորդ տիւը պահանջեց, Առաջին քարտու-

իրելով օգոստոս 18^{ին} անը
ը պաշաճնապէս հաղորդեց
ուելցնելով թէ դեսպանու-
շիեւնոյն կերպով կը վարուի
կելու համար :

Այսու հանդերձ, գործը վերջացնելու
համար արտած բացալութիւնը՝ Վարչու-
թեան ժողովին հանուեցաւ օգոստոս 28'ին,
և ժողովական հաւանութեամբ ընդունուե-
ցաւ, և անկէ ետքը գործադրութիւնը ապա-
հովելու ձիգեր սկսան։ Իրօք ալ միջոց մը
զիւրութեանց նշաններ տեսնուեցան և թոյլ-
տուութիւններ ընդարձակուեցան, բայց քիչ
ետքը սերմումները նորին երեւան եկան,
դուրսին լսուած խլրատմները իրը պարտա-
ւորեցացիչ պատճառակներ ցուցնելով։ Նոկ-
տեմբեր 30'ին վերստին բողոքները ծանրա-
ցուցինք, բայց որովհեանեւ ձմեռնային եղա-
նակը սովորաբար աւելի թոյլ կ'անցնէր, թէ
երթեւեկութեանց նուազութեան և թէ իւը-
լըրտմանց դժուարութեան պատճառով, զըրկ-
մանց և նեղութեանց ձեռնարկները բնական
կերպով պակսեցան, և համեմատաբար տաք
նելի վիճակի մը վերածուեցան։

(7 *Ukuyshluklar* 1908)

34. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՀԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Վարչութիւնը իւր դատարմամբ նորի մը
ընտրութիւնը ծանուցած էր 1899'ին, և առհա-
մանագրութիւնը փոփոխելու պայմանին տու-
ջել լսած և զորձը շարունակած էր : Երկրորդ
երկարմայ մըն ալ լրանալուն, 1901'ին վե-
րըստին կրկնեց պայմանաժամկետ համեմելուն և
նոր ընտրութեան պէտք լինելուն ազդարա-
րութիւնը . սակայն միեւնոյն պատասխանը
կրկնուեցաւ, և միեւնոյն հետեւանքը ունե-
ցաւ . որովհետեւ ժողովը ոչ կրցաւ սահմա-
նադրութեան փոփոխութիւնը յանձն առնուլ,
և ոչ պատրիարքարանը առանց Վարչութեան
լքանիկ : Երկամեայ մը ևս լրացաւ 1903'ին,
և Վարչութիւնը շրջան մը եւս բոլորած լի-
նելով նոր ընտրութեան հետաձուա եղաւ,
թէպէտեւ կառավարութեան կողմէն միեւնոյն
ընդդիմութեան և միեւնոյն պայմանական ար-
գելքին հանդիպեցաւ : Սակայն այս անգամ ա-

սանց սահմանադրական փոփոխութեան խօսքն ընկելու, առանց վրանին պատասխանատուութիւն բերելու, և առանց որոշ և վերջնական յայտարարութեան, ժողովականք ու զեցին նախ իրենց անկանոն ներկայութեամբ և յետոյ շարունակեալ բացակայութեամբ ինսդրոյն գործնական լուծում տալ : Վարչական ժողովեր սկսան բացակայութեանց պատճառով անգործ մեկնիլ, կամ չափաւոր ներկայութեամբ թեթև գործերով միայն զրադիլ, և վերջն ըլնաւ իսկ չգումարուիլ :

Դործին ընթացքը կառավարութեան կողմէն ալ իմացուեցաւ, որ սկսաւ յարմար կարգադրութեան կերպեր վիճառել, և վերջիվերջոյ կսցսերական պատռասիրութեանց փաստը ուղեց գործածել . և ժողովականք զիջան, չկարենալով պատռապետիր կերպերու դիմաց անպատռապետիր կերպ մը բռնել : Գ, Նորատառնե-

եան էֆէնտիի չնորհուեցաւ մէծիափիէ ալկա-
նակուռ, Զ. Տիլպէր էֆէնտիի խմթիազ ոս-
կի, Գ. Գարակէօղեան էֆէնտիի մէծիափիէ
առաջին, Տ. Եռոսու գեան և Տ. Տէրներսէա-
եան էֆէնտիիներու օսմանիէ երկրորդ, Գ.
Յովհաննէսեան և Վ. Մանկունի արքեպիս-
կոպոսներու մէծիափիէ երկրորդ, Մ. Սէմեան
և Ա. Տէմիրճալպաշեան և Մ. Առասեան է-

Գիշեալիներու միւթէմայիկ ասափճան, և գ.
Խարեան է գիշեափի ամսաթոշակի յաւելում:
Տուուչութիւնները կարդտղրուած էին Առա-
ջին քարտուղարութեան կողմէ, իւրաքան-
չիւրին կանխաւ ունեցածին վրայ բարձրա-
ցո մներ ընելով:

(8 Utawishulphur 1908)

35. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Այդ վերջին միջոցն ալ, թէպէտ պահ մը
ևս վարչութիւնը կանոնաւոր գործունէու-
թեան առաջնորդեց, այլ ոչ աեւական կեր-
պով, որովհետեւ կամաց կամաց ինսդիբը ժո-
ղովականերուն կամքէն ալ անկախարար,
նիւթապէս անհնարութեան մասնուելու վի-
ճակին հասած էր 1906ին, և ժողովականաց
թիւը շատու շատ նուազած էր: Կրօնական յու-
ղովոյ ասամնըստ անդամներէն մէկը ես լի-
նելով, և Խթիւձեան Դէորդ վարդապետ,
ապա եպիսկոպոս, սկիզբէն իվեր Պոլիսէ
դուրս լինելով, կանուխէն երկու անդամներ
։ Եւս Մոսկական Մելքիուսկու կարգ-

Եր վարչական ժողովներուն կազմութիւնը
1906 տարւոյ առաջին կէսին : Քաղաքական
ժողովը վերջին նիստ մը ըրաւ ապրիլ 26'ին ,
Խառնը մայիս 31'ին , Կրօնականը յունիս 13'ին ,
և գումարու մնիկրու անհնարութիւնը յայտնե-
լով ժողովականք այլ և գումարուիլ չու-
զեցին :

Առանց ժողովի և ժողովականի պաշտօ-
նավարութեան ամէնսարութիւնը, եւ իմ ալ
քաջուելու պարտաւորեալ լինելու յայտնելով,
բողոքոյ պաշտօնազիրս նախարարութեան մա-
տուցի յունիս 16'ին: Եւ որովհետեւ մեր խըն-
դիրը միակ չէր երբեք, նորէն երթեւեկի և
վարժարանի եւ գրաւեալ կալուածոց խնդիր-
ներն ալ նոյն բազոքին կցիցի: Յունիս 18'ին
թիկնապահի պատգամաւորութեամբ պալատ
գացի, գործը շարունակելու յորդորներ խօս-
ուեցան, բոլոր խնդիրներուն կատարման խօս-
տաւմով. իսկ ես գործադրութեան սպասելու
յայտարարութեամբ մեխնեցոյ: Պալատէն և
նախարարութենէն պաշտօնեաներ եւ բարե-
կամներ հետզհետէ յղուացան զիս համոզելու,
առաջարկելով իսկ որ ես ինձէն յարմար ան-
ձեր ցացնեմ, եւ ժողովերը վերակազմուին,
ինչ որ լնարսզական ս'լրաւնքին հիմնական
առաջարկութիւն էր: Ամէն առաջարկութիւննե-
րուն միեւնոյն մերժողական պատասխանը առա-
լուս, նորէն յատուկ յանձնաժողովոյ միջոցը
գործածուեցաւ, որ յուլիս 5'ին սկսելով 13'ին
վերջացաց իւր որոշումները: Այդ միջոցին
Ներքին գործոց նախարարը, որ յանձնաժո-
ղովը կը վարէր, բանակցութեանց ալ հրա-
ւիրեց զիս բացատրութիւններ ստանալու հա-
մար: Արովհետեւ շարունակ սահմանադրու-
թիւնը փափուելու յա իտանական պայմանը
կը խօսուէր, պարաւորուեցայ իրին յայտ-

նել, թէ ժողովներ չգանուելուն այդ պայմանը գործադրելն ալ նվթական անհարութեան մատնուած էր:

Միծ եպարքուն ալ նովաստաւոր զաղափար յայտներ էր, թէ պէտք է պատրիարքին զոհացում տալ, երբոր իւր պաշտօնին պահանջները կ'իմացնէ:

Յանձնաժամակալովին որոշումները զրաւոր ալ հազորդուեցան յուրիս 14'ին: Գլխաւորներն էին, ժողովոյ վերակազմութիւնը յարմար կերպով մը, սահմանադրութեան անունը տալէ խորշելով: Աղգային վարժաբաններուն պատրիարքանի և տաւանորդաբաններու պատաժանաւութեան ներքեւ ճանչցուիլը, ինչ որ ցարդ վացուած էր, և մասնաւոր վարժաբանաց նման անհաստական վարիչ պատաժանաւուներ պահանջուած էին: Երթեեկութեանց դիւրութիւն համար առելի որոշ պայմաններ արուեր էին, բացարիկ արդելքները մի միայն անգործներուն վրայ ամփափելով, Եկեղեցիներու և հաստատութեանց գրաւեալ կալուածները զարձնելու հրաման, Խրաքանչիւրին զրաւման յատկա պարագաներու քննելով: Իմ պատասխանու եղաւ պայմանական հաւանաթիւն, զրուածներուն իրական գործադրութեան սպասելով: Վարչութեան վերակազմութիւնը թիւն համար կատարուելիք բնակութիւններ ընտանիքն, մասնաւոր յահճարարութիւնը ընտանիքն, մասնաւոր յահճարարութիւններ ալ աւելցուցած էին, պահանջնելով որ աչքի զարնով արաւաքին երեւոյթներ չըլլան, և ժողովական և ժողավորդական համախմբութիւններ աեզի չունենան, և արդիւեալ ու վոփոխութեան ենթարկեալ սահմանադրութեան խօսքը չըլլայ: Սյդ պատճուիլ հստ չեղաւ, նոր երեսիսանաւիան և արդիւեալ ու վոփոխութեան դիւրութիւնը ըրաւ, և ոչ հակառակութիւն յայնեց, և ամէն ոք, ընտրուեներ և ընտրեալներ և ամէն զառակարգեր, որախութեամբ ընդունեցին և գոնունակութեամբ ողջունեցին ձեռք բերուած յաջողութիւնը:

Իրօք ալ, նորոգ հաստատուած Վարչութիւնը, ոչ պետական բացարձակ կամքով անուանուած էր, ինչպէս եղած էր 1896 յուրիսի կառան ժողովը. ոչ պատրիարքի անհաստական ձայնով կազմուած էր, ինչպէս կառավարութիւնը նույն անդամնութիւնը գանուածներով գոհանալ, որոց թիւը 61'ի կը համարէր, մասնաւոր որ պարագան սպասուազական էր, և վաս ալ կայր, որ պատահական պատճառով մը թողուածութիւնը բարի իրական թուոյ կամնին անդամներէն գանուածներով գոհանալ, որոց թիւը 61'ի կը համարէր, մասնաւոր որ պարագան սպասուազական էր, և վաս ալ կայր, որ պատահական պատճառով մը թողուածութիւնը բարի իրական թուոյ կամնին անդամներէն գանուածներով գոհանալ, ինչին երկրորդական պարագաներու մասին մեզմօրէն նայելով, և էտիս և կարեւ որ կէ-

նելով, 1906 յուրիս 25'ին Երկուասան Մարդարէից տօնին օրը, պատրիարքարմանի մէջ հնդհանուր ժողովոյ անդամներ գումարման և քուէարկութեան հրաւրուեցան, և ընտրութիւնը լրացաւ, և կրօնական և Քաղաքական ժողովներ վերակազմուեցան հասրաւոր եղած կերպով, և ընտրութիւնը նոյն օր պաշտօնադիրով նախարարութեան հազորդուեցաւ, և օրինական հաստատութիւնը ուղաւեցաւ: Կրօնական ժողովին հինգ անդամներու անուններ առաջին համարական մեզմայումներ ընդունիլ, և այդ ելեւ էջով զուարին ժամանակիներուն հաղարաւոր դարմանը պատրաստաել: Աւելի ստիպ կրկնելը գործը սովորական զարձնել եւ ոյժը կորսնցնել եղած պիտի ըլլար. մինչեւ ծայրը մղեւով փրցնելն ալ թէ համբային փափաքանաց համաձայն չէր, և թէ աւելի դժուարին պատահարներու պիտի առաջնորդէր: Անցած դարձած նորանոր դէպքեր՝ նորէն նեղութեանց բարդուելուն ասիթ տուած էին, և զիմունները ուժովցնելու գուռ կը բանային մնջի, և ահա նոյն իսկ կառավարութիւնը առաւ բանալու ասիթը: Յանկարծ 1908 մարտ 24'ին յատկապէս կոչուեցաց աղդաբարութիւն լսելու, թէ Կովկասի կողմանէ խումբներ կը պատրաստուին Վան մանելու, և թէ Մուշի մէջ խլրումներ պատրաստուած են, և թէ պէտք է որ անոնց առաջն առնեմ: Ժամի մը չափ նոյն օր խօսեցայ, յայսնելով թէ զրգուման պատճառու առուով իրենք են, իրենց խոստումները չզործադրելով. թէ իրենց պատճառնեաներն ալ վրայանողներն են, իրենց զեղծումներն արդարացնելու համար պատճառներն երիւրիւով. և թէ ինէ բան մը չեն կ'նար պահանջել, քանի որ իմ առաջարկներու չեն ընդունուիր: Մանրամասնորէն նկարագրեցի սոտիկանութեան զեղծումները, առջեւ դրի եկեղեցական կալուածներու դէմնոր բացաւած վազֆային խնդիրները, և պարագայից ծանր կերպարան առնելը եւ կարուկ կ'լքի յանդեցաւ: Նպատակիս լինելով միայն, մեր կողմէն ձեռք առնուած միշտոցներան և դիտուած նպատակին բացատրութիւնը տալ, այս կէտին կանգ կ'առնենք, և 1908 յուրիսի եկեղեցութեանց վրայ այստեղ խօսելու պէտք չենք տեսներ:

(8 Սեպտեմբեր 1908)

36. ԴԱՐՁԵԱԼ ՊՆԴՈՒՄ

Վերեւ պատմա ամներով յայտնուած կ'ըլլայ, թէ ինչպէս մեր պնդումները պատմա պարագաներուն սաստակայնելով, կարող կ'ըլլայինք խստութեանց ներքիւ համեմատական մեզմայումներ ընդունիլ, և այդ ելեւ էջով զուարին ժամանակիներուն հաղարաւոր դարմանը պատրաստաել: Աւելի ստիպ կրկնելը գործը սովորական զարձնել եւ ոյժը կորսնցնել եղած պիտի ըլլար. մինչեւ ծայրը մղեւով փրցնելն ալ թէ համբային փափաքանաց համաձայն չէր, և թէ աւելի դժուարին պատահարներու պատահարներուն ասկան կ'առնենք իրավաբանաց համաձայն չէր, և թէ աւելի դժուարին պատահարներուն ասկան կ'առնենք իրավաբանաց համաձայն չէր:

Բայց եւրոպակողման նահանգներուն մէջ սկսած շարժումները, և կառավարութեան ծանրը խնդիրներու ներքեւ գանուելիք, և նոյն իսկ բանակին կողմանէ յայտնուած խլրառումները, պատճառ եղան մեր գործերը յետաձգելու, և միանգամայն համբերելու եւ երկայնամատելու յորդորներ եւ թափանձանքներ կրկնուեցան: Մինք ալ, կամայ ակամայ համակերպելով, սաւանց մեր խնդիրը ձեռքէ թողլու, մեր կրկնումները քիչ մը թուլցնել սահիպուեցանք, սպասելով միանգամայն նոր շարժումներուն ելքը տեսնել, և անկէ ծագելիք փոփոխութեանց բնութիւնը ուսումնաւորին: Երբոր կը կարծէինք թէ վերահաս պարագաներ կրնալիքն կերպով մը մեղմ աւելու ըստային առ իսպեցաց, յայսնելով թէ զրգուման պատճառու առուով իրենք են, իրենց խոստումները չզործադրելով. թէ իրենց պատճառնեաներն ալ վրայանողներն են, իրենց զեղծումներն արդարացնելու համար պատճառներն երիւրիւով. և անկէ ծագելիք փոփոխութեանց բնութիւնը ուսումնաւորին: Երբ կը կարծէինք թէ վերահաս պարագաներ կրնալիքն կերպով մը մեղմ աւելու ըստայինք, և անկէ ծագելիք փոփոխութեանց բնութիւնը ուսումնաւորին: Երբ կը կարծէինք թէ վերահաս պարագաներ կրնալիքն կերպով մը մեղմ աւելու ըստայինք, և անկէ ծագելիք փոփոխութեանց բնութիւնը ուսումնաւորին: Երբ կը կարծէինք թէ վերահաս պարագաներ կրնալիքն կերպով մը մեղմ աւելու ըստայինք, և անկէ ծագելիք փոփոխութեանց բնութիւնը ուսումնաւորին: Երբ կը կարծէինք թէ վերահաս պարագաներ կրնալիքն կերպով մը մեղմ աւելու ըստայինք, և անկէ ծագելիք փոփոխութեանց բնութիւնը ուսումնաւորին:

(9 Սեպտեմբեր 1908)

37. ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ

Հրաժարականներ երկու տևսակ կը ներ-
կայանան, իրենց նպասակին տարբերու-
թեամբ : Մէկով պաշտօնի վրայ զ անուուղը
պարզապէս կը փափաքի գործը թօթափել և
անոր ծանրութենէն աղասիլ և պարզ հրա-
ժարագիր կուտայ, հիւանդ կամ տկարացած
կամ յօդնած լինելը միայն յիշելով : Միւսով
պաշտօնավարութեան հանդամանքներէն նեղ-
ուած, իւր գործունէութեան արգելքները կը
յիշէ, գժուարութիւնները առջեւ կը դնէ, և
անոնց հետեւանօք կ'ուզէ քաշուիլ, և պատ-
ճառարաննեալ, կամ լաւ եւս, պայմանաւորեալ
հրաժարական կուտայ : Ասով աւելի դժուա-
րութեանց բարձումը դիտած կ'ըլլայ, քան
թէ գործէն ձեռնթափ լինել : Առաջին տե-
սակէն հրաժարագիր չտուի, և չեմ ալ կար-
ծեր թէ այսպիսի հրաժարագիր մը սպասուէր
ինէ, վասնզի ոչ ազգային գործին ոյժ մը կը
բերէր, և ոչ ալ կացութիւնը յայտնելու կը
ծառացէր, այլ միայն կրնար ինծի անձնական
դիւրութիւն մը բերել, զիս ձանձրութենէ և
տագնապէ աղատելով, ինչ որ իմ հիմնական
սկզբունքներէս օտար եղած է միշտ : Միշտ
փափաքած եմ անձնական տեսակէտէ չչար-
ժուիլ, ու անձնական օդափ սկզբունքով չգոր-
ծել : Միւս կողմէն ալ չեմ կարծեր, որ որևէ
մէկուն պաշտօն մը յանձնուի, որպէս զի զայն
թողու ու լքանէ . այլ պաշտօնը կը արուի,
որպէս զի մինչեւ վերջ անոր վրայ յարատե-
ւութեամբ և անձնուիրութեամբ ախտափի :

Միւս տեսակ հրաժարականին գալով աև-
սանք որ ասոնք փորձուեցան քանի մը ան-
դամներ։ Առաջին երկամեային մէջ խնդիր
չյողել բնական էր, իսկ անկէ ետքը անդի
ունեցան 1899, 1900, 1902 և 1906 տարի-
ներուն, և ձեռնարկած էր 1908ին այ նորու-

38. ԱՊԱԳԱՅԻ ՆԱԽԱՏԵՍՈՒԹԻՒՆԸ

Երբոր կացութեան կշռադատութիւնը
և վերջնական որոշումը Վարչութենէ բըզ-
իսած կը ցուցնենք, բնաւ չենք ուղեր ըսել
թէ նախագահը հակառակ կարծիք ունեցած, և
պարզապէս ժողովական որոշման հնագանդե-
լու հարկին ներքեւ գտնուած ըլլայ, այլ լոկ

եթէ կացութիւնը յանկարծ չի փսխուէր : Միայն 1902'է , 1906 միջոցը աւելի ընդարձակ եղաւ , որովհետեւ 1903 յունուար 6 ՚ի արկածը տեսութիւնները փոփոխեցին : Տըրուելիք հրաժարականը , ոչ թէ ազգային գործերու վիճակին զրդեալ , այլ անձնական երկիւլիքի ազգեցութեան ներքեւ արուած պիտի կարծուէր . այս ալ ազգային շահուն նպաստառոր ըմբռնում չէր ներչնչեր : Վերայիշեալ պայմանաւորեալ հրաժարականներուն մանրամասնեալ պարագաները , զորս պարզօրէն պատմեցինք , յայսնի կը ցուցնեն թէ միայն օրինական խնդիրներու ծանրացած ասանը գործադրուեցան , և թէ նոյն խնդիրներուն տակաւ թեթևացման յանգեցան , և թէ միշտ օլտակարութիւն և արդիւնաւորութիւն մը ունեցան : Իսկ արդիւնքի կշռադատութիւնները , ոչ թէ անձնապէս պատրիարքին կողմէն , այլ ժողովով Վարչութեան կողմէն կատարուեցան : Նոյնիսկ ձգտեալ վիճակին վերջ տալու դիառումը , և ձեռք ձգուած օգուատով գոհանալու հաւանութիւնը , և պինդումներն ա'լ աւելի տաջեւ չտանելու որոշումը , նախապէս Վարչութեան ժողովով արուեցան , և անկէ ետքը գործադրուեցան : Վարչաւթիւնն էր որ իրեն հիմնական սկզբունք ըրած էր , քաշել բայց չփրցնել , և կարթընկեց ձկնորսներու ոճով , եղեւէջով գործել : Աւելի արդիւնք կը յուսացուէր , պինդելու և թուլյնելու , քաշելու և չփրցնելու ձեւէն , քան անողոք և անձնական յամառութենէն , և բաւական կը սեպուէր որ պարագայից ներած թեթևութիւնը ձեռք ձգուի , քանի որ երկրին կերպարանը փոփոխել մեր Վարչութեան կարողութենէն վեր էր :

(10 *Ukaszekipkr.* 1908)

կուզենք ցուցնել թէ նախագահ և վարչութիւն միշտ համերաշխ համաձայնութեամբ կը գործէին։ Իրենց բանած ոճին զօրաւոր փաստը, և իրենց որոշման շարժառիթը, ապագային կեզակարծ անստուգութիւնն էր, և հրաժարականը պնդելով, և պատրիարքարա-

Նը և պատրիարքական աթոռութ թափուր թող՝
լով, ոչ միայն օգուտի մը ակնկալութիւն
չունէին, ալ աւելի վտանգաւոր ապագայի
նախատեսութիւնն ունէին: Որպէսզի աթոռին
թափուր մնալը կառավարութեան վրայ ըլու-
նազատիչ ազդեցութիւն մը ունենար, պէտք
էր ենթադրել, որ կառավարութիւնը Հայե-
րուն օգախն հետամուտ, անոնց կանոնաւոր
վարչութեան նախանձախնդիր, և Հայերէն
ամէն վեստ հեռացնելու միաք ունեցած ըլ-
լար, որ պատրիարքական աթոռին թափուր
մնալուն խրառիլակին տոջեւ ամէն դիջողու-
թեան յանձնառութ ըլլար:

Շատ միամիտ ըլլալու է ոք այսպիս
ենթադրութիւն մը ընդունելու համար, գոնէ
ժամանակին կառավարութեան ընթացքին բա-
լորովին անտեղեակ մնացած ըլլալու է : Մեր
դիմաց գանուոզ կառավարութիւնը, իւր իսկ
նախաձեռնութեամբ Հայերը զրկելու, զապե-
ռու, ճնշելու և չքացնելու միջոցները գոր-
ծածելէ չեր քաշուէր, որով ուրախութեամբ
պիտի ընդգրկեր ամէն պատեհութիւն, որով
Հայերուն նոր վեաս մը կարենար համնիլ, և
մահաւանդ, երբ իւր գործած վեաները կեր-
պով մը ծածկուէին, և անոնց պատասխա-
պով մը ծածկուէին իսկ Հայերուն վրայ թող-
նափառութիւնը նոյն իսկ Հայերուն վրայ թող-
լու բարուրանքը զանէր : Այդ պատեհութիւնն
ալ կը ծամորտուէր, եթէ Հայերուն ներքին
վարչութիւնը քայլայտէր, առձեւն գործերը
խափանուէին, ձեռք կարկառող կեղրոն մը
չգանուէր, և գանգատելու ձայնն ալ լուէր :
Եւ այս վիճակն ալ անշուշտ պիտի իրա-
կանանար :

վերջին պատրիության ընտրություն

39 ԿԱՐՄԵՑԵԱԼ ԱԿՆԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Ոմանց աչքին պատրիարքական հրաժա-
րականի ոյժը այնչափ մեծած և ուռած կեր-
պարան մը ստացած է, որ կտրծած են անով
լուծել միջազգային ահագին խոնդիր մը, ինչ-
պէս է Յամանեան կայսրութեան բարեկար-
գութիւնը, եւ ինչպէս է միջազգային զայ-
նաղրութեամբ երաշխաւորեալ վեց հայարնակ
կուսակալութեանց բարեկարգութիւնը։ Իրը
այն թէ պատրիարքը իւր պաշտօնի վրայ
մնալովը, այգպահի բարձր ու գերազանց ար-

արտօնութիւնը տրուած էր 1896ին իբր գերազանց զիջողութիւն, և այն ալ յայտնի և պարաւորիչ պայմանով սահմանադրութիւնը փոփոխելու՝ տէրութեան շահերուն համաձայն։ Այդ պայմանը Վարչութենէ չէր գործադրուած, և գործադրութիւնն ալ վտանգաւոր և վնասակար ճանչուած էր, և մինչեւ իսկ այդ պայմանին չգործադրուելուն համար նոր վարչութեան ընտրութիւնը տասը տարի շարունակ արգիլուած էր, և տասը տարի ետքն ալ հաղիւ թէ դարձուածով մը յաջողած էր։ Միթէ հսա՞ր էր յուսալ, որ առանց սահմանադրութեան փոփոխելուն նոր պատրիարքի ընտրութիւնը յաջողէր, կամ թէ կատարելապէս սահմանադրութեան պահանջներուն համաձայն ընտրութիւն մը կատարուէր։ Ժամանակին պարագաները զննողը, և ոչ վայրկեան մը կրնար մնոտի ակնկալութիւններով օրորուիլ, կամ ազգային շահերուն համաձայն ելք մը յուսալ։ Ուստի ապագայի նախատեսութիւնը ուրիշ ելք չէր ցուցներ, բայց եթէ կամ սահմանադրութեան բննազբօսեալ փոփոխութիւն, կամ ազգային բոլորովին անշգլուխ կացութիւն, և կամ նոր պետական հարուած մը։ Այդ ծայրերէն խորչելու համար, Վարչութիւն և նախագահ իրենց զիյրքերնուն մէջ կենալու որոշման վրայ հաստուածուն մնացին։ Վարչութիւնը բնաւ չէր հրաժարեր և կը մնար. Վարչական ժողովներ պատրիարքի հրաժարականը իրեւ պատահաւ կան մրջոց գործածելով՝ վերջնականի դարձնելէ կղզուշահային։ Կը քաշէին, բայց չէին փրկներ։

(10 Učenyskiškis 1908)

Պիւնք մը խափանած ըլլայ: Եթէ հեղնակոն
է առ կարծիքը, ծիծաղելի է հարկաւ:

Օսմաննեան կայսրութեան ընդհանուր ,
կամ անոր մի բաժինին մասնաւոր բարեկար-
գութիւնը , վեց մեծ տէրութեանց հանդիսա-
կան սառագրութեամբ միջազգային դաշնա-
դրութեան յօդուածներու վերածուելէ ետեւ
ալ , կրցաւ տակաւին իբր մեռեալ տառ մէկ
կողմ զրուիլ : Եթէ վեց մեծ տէրութիւններ
երկարատեւ տարիներ կրցան անկարեկիր համ-

դիսատեմներ ըլլալ իրենց պայմաններուն ա-
նարգուելուն, եթէ երեք մեծ տէրութիւններ
1895'ին իրենց պահանջմամբ հոստատեալ
ծրագիրեն անմիջապէս ետքը սկսած և ան-
ընդհատ չարունակուած կոսորածներուն առ-
ջեւ՝ անտարբեր և անգործ կրցան մնալ. եթէ
1896'ին մայրաքաղաքին մէջ և իրենց գեո-
պահատուներուն առջեւ կոսորուած հազա-
րաւոր Հայերուն արիւնն իսկ կրցաւ զիրենք
անկարեկիր թողուլ, եթէ 1897'ի սկիզբը ի-
րենց ձեռք առած ընդհանուր բարեկարգու-
թեանց բանակցութիւնները կրցան անմիջա-
պէս և համախոնութեամբ ծալլել ու վերցը-
նել, եթէ ժամանակին կառավարութեան քա-
ղաքականութիւնը յաջողեցաւ միշտ եւրո-
պական պետութեանց միջամտութիւնը խաղ-
ցընել ու խափանել, ո՞ր ոյժով և ո՞ր ազդե-
ցութեամբ Հայոց պատրիարքարքանը պիտի
կարենար՝ նոյն կառավարութեան քաղաքո-
կանութիւնը փոփոխել, կամ հոգածակեցնել :

Անգամ մը մեծ դեսպաններէն մէկը ,
արծես հեղորէն , կը հարցնէր ինձի , թէ ի՞նչ
ը մտածէի բարեկարգութեանց խնդրին վրայ :
Քարե կարգութեանց խնդիրն , ըստ ,
ինձ պետութեանց ստորագրու-
թեան և երաշխաւորութեան ներքե-
սունուած է , եւ մեր պատրիարք-
որ անը ստորագրողներէն մէկը չէ:
Խօսքիս ոյժը թափանցեց և խնդիրը չշաբանա-
կեց : Հայ ազգը կը յաւսար օգտուիլ այն պաշտ-
պանութենէն , զոր այնչափ մեծ ազգու կով
ստամաննեցին աէրութիւնները : Հայ ազգը իւր
անհնառիրութիւնը այնչափ առջև ապսու , որ
տէրութեանց միջամտութեան ճանպայ հար-
թելու դիտմամբ , ծանր զոհողութեանց ալ
ենթարկուեցաւ : Սակայն անգամ մը և եր-
կուք , և եթէ կուզուի , երեք և չորս ան-
գամ ալ անպատուզ փորձերէ ետքը , երբոր
տեսաւ որ անգործ հանդիսատեսութենէ զատ
ուրիշ ընդունելութիւն չգտնար , և իւր զո-
հողութեանց համար , երբեմն խաղմարար

40. ՍԽԱԼ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարծողներ ալ եղան թէ ժամանակին
վեհասպեաը այնպիսի սերտ սիրով և կատա-
րեալ վստահութեամբ կապուած էր սպարի-

անիշխամնականի, երբեմն յետսամիտ անկըռագտափ, և երբեմն ծանծաղամիտ քաղաքագէտի մեղաղբանքներ կը լսէ . միթէ հնորդ է՞ր այլեւս պատրիարքական հրաժարականի փաստով տէրութիւններ չարժելու յոյսով օրորուիլ :

Դիւանագիտական շրջանակներու մէջ օրէնք է, որ պաշտօնական դիմումներէ առաջ մտածաւ սր դիմումներ կանխեն, և առաջուց կը սեալ և խորդակցեալ և համաձայնեալ նախապատրաստութիւններ ըլլան, որպէս զի ձեռնարիկներ կարենան ընթացք ունենալ եւ արդինաւորութեան յանդիլ : Վերջին տարիներու մէջ երկու արքեպիսկոպոսներու կաթողիկոսական պատգամաւորութեամբ միծ պետոթեանց մայրաքաղաքներ երթալը, յայտնի օրինակ մըն է : Լուսորայէ պաշտօնական դիմուգիր յզուեցաւ էջմիածին, թէ պէտք էր կանուխէն առաքումը ծանուցուած, նարատակը յայտնուած և համաձայնութիւն մը կազմուած ըլլար, որպէսզի ձեռնարիկն արդինք մը ունենասր : Միւս կողմանէ ընդհանուր քաղաքադիտութեան վրայ հետազնին եղողներ, լաւ կը տեսնեն որ անցած են այն ժամանակներ, յորս ժողովուրդի մը տագնապն ու առաւապանքը կրնար ասպետական զգացումներ վասել : Այժմեան աշխարհի տիրողը միայն ու միայն անձական օգուան է, չանչ է տիեզերակալ շահնշահը : Երբոր տէրութիւնք սեփական օգուատ մը կը տեսնեն, զիտեն լուն ու զա ընել . իսկ ուր իրենց յատուկ օգուատ չեն տեսներ, ուղաքը լու կը դարձնեն : Սաէպ ուրիշ խնդիր մը ձեռք կ'առնեն իրբեւ լծակ գործածելու, երբ իրենց շահին վերաբերեալ խնդիր մը վեր պիտի բարձրացնեն . և երբ իրենց ուղածը կը բարձրացնեն, լծակը կը նետեն : Այդ տեսութիւնները երկար փորձառութեանց տիսուր ստուգութիւններն են դժբախտաբար :

(10 *Ukázky zpěvů* 1908)

արքին հետ, որ անկիէ չզատուելու կամ ան-
կէ չզբկուելու համար, ամէն տեսակ զոհո-
գութիւն պիտի ընէր, ևթէ նա վերջնականա-

պէս պահանջէր , որ կամ . Հայ աղզին կատարեալ բարօրաթիւնը և Օսմանեան երկրին կատարեալ բարեկարգոթիւնը իրակացնէ , և կամ թէ ինքն վերջնապէս կը քաշուի : Աւրէ էր այսպէս ըլլար , և այդչափ ակարութեան մէջ ոյժի կռուան մը զանուէր : Բնաւ սխալած չենք ըլլար , երբ կ'ըսենք , որ պատրիարքը ոչ սիրուած էր , և ոչ կատարեալ վաստահութեան տիրացած . այլ միայն պատահական ջանք մը կար օգտաւելու պատրիարքին ուղղութենէն : Պատրիարքին անձը իւր նախընթացովը լաւ և յանձնարարելի հանգամանքներով ձոխացած չէր , պաշտօնի լնդունուին ալ՝ չփոթ կացութենէն ելնելու նպատակէն անդին չէր անցած : Պատրիարքին ընարութեան օրէն սկսելով , քսու անեղեկատուներ անդադար անոր դէմ կը գործէին , և ձեռքի տակէն հին յարարերութիւնները մշակող և խռովարարաց օգնող մը կը ներկայացնէին . ոստիկանութիւնն ալ իւր ամէն ձիւղերով միշտ պատրիարքին դէմ գաւաղիր էին . երթեւեկութեան արգելքնիրուն դէմ ըրած բողոքները , իրր վեստակար կարծուած անձանց գուռ բանալու պատճառունք կը մեկնէին , և այս ամէնը և ուրիշ շատ մը նոյնօրինակ հանգամանքներ չէին կրնար անկասկած գաղափար մը կաղմել տալ՝ կասկածի զրութեան տիրապետութեան ներքեւ :

Այլ եթէ տակաւին մօտաւորթին, կը
ցուցուէր, պատճառը այն համոզումն էր, թէ
կըսագաստ գաղափարներու յարած միտք մը
լինելով, ծայրայիշ միջոցներու ձևանառ չէր
կրնար ըլլալ: Սյդ համոզման արտայացան-
թինն էր հարկաւ, ինչ որ երես առ երես
վեհապեսն պատրիարքին ըսած էր, թէ Ու-
սեալ անձ մը ըլլալնիդ իմացած իմ,
ուսեալ անձը առաքինի կըլլայ: Պատ-

41. ՀԱՄՈՁԻՉ ՊԱՏՃԱՌ

Մարդկային գործը, եթէ կատարեալ և
օրինաւոր գործ մը պիտի սեպուի, ողէտք է
համոզման հետևեանք ըլլայ, թէ ոչ, որիցի
բոհնապատութեան ներքիւ կատարուածը, մար-
դու գործ կըլլայ, կըսեն խմաստասէրները,
մարդկային գործ չըլլար; Ինչ որ ցարդ բա-
ցարելու ջանացինք կը ցոցնեն, թէ պատ-

րիստրքին վրայ ազգեցութիւն գործելու միջոց
ները գործածուեցան , բայց չկրցան իրեն վրայ
ներգործել . և ոչ ալ յաջողեցան կատարեալ
վասահութիւն գոյացնել : Եթէ առաջին տարի-
ներու մէջ չքանչաններու հրապոյրները քիչ
մը աւելի առատացան , սակայն շուտ կար-
ձուեցան ապարդիւն մնալնուն համար : Տե-
սան որ պարիստքը չքանչաններու բնաւ կա-
րեւորութիւն չտուաւ , ոչ մէկ անգամ գոր-
ծածեց անմնկ . ո՛չ ազգային և ո՛չ արտաքին
հանդիսաւոր պարագայի մը մէջ՝ երբեք չքա-
նչաններով չերեցաւ : Նոյն պատճառով զը-
րամական չահեցողական նու էրներու ոյժն ալ
չփորձուեցաւ . և անով թերեւու աւելի ապա-
հովութիւն ստացուեցաւ , թէ պետական հրա-
պոյրներուն և ազգեցութիւններուն ներքեւ
իւր ինքնութիւնն ու անկախութիւնը պահո-
ղը , որին կողմերէ ներող հրապոյրներու և
ազգեցութիւններու դէմ ալ , միեւնոյն ան-
կախ ինքնութիւնը կը պահէ :

Զիմ զիտեր թէ ինչ որ համարձակ բեր-
նով Առաջին քարտուղարին խօսած եմ, ամ-
բողջութեամբ Բարձրագոյն անդեր հասած են
արդեօք։ Սակայն եթէ խօսածներու մի մասն
ալ գացած է, պէտք եղած գաղափարը կազմե-
լու բաւական եղած է։ Իսկ թէ իմ խօսակ-
ցութիւններս ինչպէս եղած են, պատրիար-
քարանի զիւանին մէջ գրաւոր նմոցներ կան,
որոնք ժամանակին ներկայացուցած եմ Վար-
չութեան, և կրնան գոհացնել ամէն հնատա-
րառութիւն։ Ամէն առթի մէջ յայտնի է,

(10 Укытшылар 1908)

ծէ , գովիստի արժանի պէտք է լինի , և ոչ
մեղաղբանքի . նոյն խակ եթէ սխուլ համոզաւ-
մէ մը առաջնորդուի , որովհետեւ գոնէ նկա-
րագիրի տէր լինելը կ'ատացուցանէ : Մէր այդ-
եղբակացութիւն ևոքանգես կը զօրանայ , եթէ
զիտենք որ հրաժարականը թելաշրողներն ալ ,
համոզիչ փաստ մը առջեւ չդրին , միտքը զրու-
տող պատճառաբանութիւն մը չգրեցին : Հրա-
ժարական թելաշրողներն , առաւելապէս ար-
տասահմանի գործիչներ և հրապարակագիրներ
էին , որք բանութեան շրջանակէն դուրս ա-
զատ կը չնչէին և ազատ կը խօսէին , իսկ
մեր երկրին դժուարին կացութիւնը ի լրոյ մի-
այն կը գաղափարէին : Կային ևս անհանուն
և անծանօթ նաևակագիրներ , որոց զրուած-
ները ոչ մի փաստ չէին պարունակէր , այլ
պարզապէս անհատական սպառնալիքներ կը
տեղային , և կենաց վտանգի անաբեկութիւն-
ներ կը խօսէին : Այսպիսի սպառնալեաց նա-
մակներ բազմաթիւ հասած են պատրիարքին
հասցէին , բայց առնչն ոք զիտէ , թէ բանու-
թիւն և սպառնալիք՝ փաստ չեն կալմօր .
բանադատելու կրնան ծառայել , այլ համա-
գելու ոչ :

Եթէ պատրիարքը կրցաւ համոզման վը-
րայ հիմնուելով, սպառնալիքներէ չցուզուիլ
և բանագաստութեան ներքեւ չզործել, և եթէ
սպառնալեաց գործադրութեան փորձերն ալ
զգալով, իւր համազման հաւատարիմ մնաց
նոյն ինքն սպառնալիքներու հեղինակներ,
որոնք եւ ըլլան, պէտք է ճանջնան, թէ վա-
տութեան և ստորնութեան հոգիէ չէր կրնար
բղիսել անոր ընթացքը: Ով որ ստորին, ցած,
վատ և անձնառէր զգացումներով առկորհեալ
է, բարձր դագավախճներու ընդունակ չէ,

42. ՇԱՀ ԵՒ ՀԱՑՈՅՔ

Զեմ ուրանաւթ թէ չահ եւ հաճոյք բաւաշ
կան գօրաւոր աղղակներ են, մարդուն զոր-
ծունէութեռն ուղղաթիւն տալու համար.
սովկայն շահերուն շահը եւ հաճոյքներուն հա-
ճոյքը կեանքն է, և ուր կեանքին վտանգին
խրտուիլակը կ'երեւի, մնացած ամէն շահ և
ամէն հաճոյք կը նուազին և կը չքանան:
Ամէն մարդ ամէն բանէ կը հրաժարի կեանքի
սիրոյն համար: Սրդ, եթէ պատրիարքական

պաշտօնի վրայ մնալը կեանքի վտանգ սպառ-
նացող մի բան էր, ինչպէս բազմաթիւ հրա-
պարակային սպառնալիքներ և սպառնական
նամակներ կը յայտնէին, և գործադրութեան
փորձն ալ կը հաստատէր, ուրիմն հնար չէր,
որ անձնական շահ մը կամ հաճոյք մը կարե-
նար անոր հետ կը սուիլ :

Բայց առանց այս դիտողաթեան ալ,
ի՞նչ չան կամ ի՞նչ օգուտ կրնար պատրաս-

սել պատրիարքութիւնը անձնական տեսակե-
աէն : Իմ նախընթացովս հաստատած եմ, և
այդ արդարութիւնը ամէն ոք ինձի ըրած է
մինչեւ հրաժարականիս օրը, թէ արտաքին
երեւ ոյթներով անած մէկը չեմ եղած, ամէն
ասահճանի, ամէն դիրքի, ամէն տեղի մէջ
միւնայն յօժարութեամբ, մինչեւ իսկ զուար-
թութեամբ, կրցած եմ ապրիլ գործի և պաշ-
տօնի ելեւէջով չեմ ազգուած, արտաքին ձե-
ւերւ կարեւորութիւն չեմ առած, անձնա-
պէս ճոխանակով կերպեր չեմ գործածած,
մինչեւ իսկ ասահճանի պատիւը չպահելու
մեղադրանքին եմ ենթարկուած : Շուքերու և
շքանչաններու այնչափ կարեւորութիւն
չեմ առած որ, ինչպէս տրիչ տեղ ալ լիշե-
ցի, երբեք չքանչան չեմ գործածած բովան-
դակ ասսուերիու տարիներու մէջ : Զգեստի
համար սեւ ագոյն և հասարակ ասուիէ զատ-
րան չեմ կրած, խորշելով շատերուն գործա-
ծած գոյնզգոյն մետաքսեղէններու ցուցա-
դրութենէն : Եկեղեցական զարդերու մասին
ոչ պատրաստութիւններ եմ հոգացած, և 'չ
պահանջներ եմ ունեցած, և ոչ ալ լուսարար-
ները գանգասաններով նեղած : Տեղի և դիր-
քի, ետեւի և առջեւի ձեւ ակերպութեանց և
արարողութեանց համար զիտողութիւն չեմ
ըրած : Մօտեցողներէն միծին և պղափին
հաւասարապէս ընդունելութիւն եմ լրած : Ա-
հայհոյանաց խօսքեր բերան չեմ առած : Ա-
սոնք մեծութեան ցուցադրութիւնը սիրողնե-
րուն հասարակ ձեւերն են, ևս ալ գործածած
լրան հասարակ ձեւերն են, ևս ալ գործածած
կ'ըլլայի, եթէ նոյն ճաշակով վարակուած էի :

Դրամական շահի ալ զակատեալ չեմ ո-
ղած, անիրառ վաստակի ձեռքս չէ դպած,
կաշառքին ոչ ապան եմ զիտցած և ոչ առնելը,
չարշանութեանց ոչ փորձառութիւնն եմ ու-
նեցած և ոչ համբ իմացած : Ժամոցի համեստ
նու էրներին շատ աւելին՝ եկեղեցւոյ և աղ-
քատախնամի և վարժարանի և պաշտօնէից
եմ բաշխած : Կարողութենէս աւելի ձեռքս
բաց է եղած, պահեստի և խնայողութեան
գրամագլուխ ալ կազմել չեմ կրցած : Պատ-
րիարքարանի մատու կը ձեռքս ըլլալով հան-
դերձ, ատանուհին ամսական թոշակ սպառիկ
ունիմ ատկատին : Սրդար իրաւանքս ողջըն-
ցնելու համար, պատրաստ գումարներ ալ պա-
հել չեմ ուղած, և ձեռքս եղած դրամն ալ,
մինչեւ վերջին դանդը, յանձնած եմ անրըռ-
նագատ : Վերջապես չեմ դժանիր, թէ արատ-
քին ո՞ր չան և ո՞ր հաճոյք, այնչափ զօրաւոր
պիտի ըլլար վրաս, որ վտանգաւոր և ատգ-
նապալի կացութիւն մը, կենաց վտանգով
հանդերձ, պահելու հրապարութիւն : Ազնիւ ու-
ցած, միծանին ու փարոզի զգացու մներ,
միատեղ չեն կրնար ապրիլ մինւնոյն սիրտի
մէջ, և ոչ իսկ կրնան միենայն միտքի ա-
ռաջնորդ ըլլալ : Երբոր փորձի մը մէջ լաւ
կողմերը կը անեմուին, լոկ ենթագրաւութեամբ
և առանց փաստի վաս կողմեր յարակցնել
արամաբանական չէ : Առաքեալն ալ ազեղ
քառ թիւնց հանդէպ իր գործերը պատմելէ
չեր քաշուէր, ինձի ալ ներուի եթէ սառը
լու առանց հանդէպ, ես ալ կը համարձակիս
և անզ ամութեամբ առեմ:

43. ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՉԱՆԸ

Որովհեաեւ խօսքին կարգը մինչեւ
ան զ գ ա մութեամբ ասեմի կէտը զիսյա-
ռաջեցոց, լիով ներուի որիշ կէտ մըն ալ
դիավոլթեան ներկայել: Ոչ ոք պիտի կարի-
բանալ, որովհեաեւ յամանակին բե-
նայ որանալ, բրովհեաեւ յամարձակ վկայած են,
բաններ և գրիչներ համարձակ վկայած են,
թէ տարապայման աշխատութեան կեանք մը
թէ տարապայման աշխատութեան կեանք: Պատ-
եղած է ամբովզ պաշտօնավարութիւնս: Պատ-
րիարքարանէ ժողով, ժողովէ եկեղեցի, եկե-
ղեցիէ վարժարան, վարժարանէ հիւանդա-
նոց, հիւանդանոցէ որբանոց, որբանոցէ պաշ-

ինչպէս համնիլ կրնալս կը հարցնէին , որով-
հետեւ պարտք կամ պատշաճ երեւցած ոչ մի
գործ ետեւ չթողլու նախանձախնդրութիւնն
ունէի : Սկիզբէն իվեր՝ Անձամբ գործող է Chi fa per
երկուքի տեղ կը գործէ = Chi fa per
se, fa per due, իտալական առածին համո-
զումը ունեցած եմ : Աակրայն գաղտնիքը չատ
մեծ բան չէր . առելորդ խօսակցութեանց կամ
դատարկ անգործութեանց տեղին չառւած , և
ընելիք գործերը կարգաւոր և չարադասեալ
կերպով կատարուած առեն , բնաւ զարմանալ
պէտք չէ , եթէ աշխատանքի շատ ժամանակ
կը վաստկուի :

Բայց իմ զիտել տալիքս այս չէ : Ես զի-
տել պիտի տամ, ինչ որ որդիներու վրայ ևս
ալ դիտած եմ, թէ աշխատանքի չափաղանց
կերպով զբաղողը, հնար չէ թոյլ ովւոյ աէր
ըլլայ : Թերեւս ըսող ըլլայ, որ ատրապայման
աշխատանքը ամէն բան իւր ձեռ քնն անցնելու
ձգառու կրնայ կարծուիլ : Սակայն գործու-
նէութեան մէջ երկու մասեր լաւ զանազա-
նելու է : Մինն է պաշտօնագիան որոշ մանց
իրաւունքը, և միւսը գործադրութեան ծա-
ռայութիւնը : Որոշ մանց իրաւունքին մէջ ոչ
մի ժողովի և ոչ մի խորհուրդի իրաւունքը
ինձի չսեփականեցի, ինձի չնախազրաւեցի,

նց մէջ ամի՞նուն հստակե-
նելէ , ցուցնելէ չքաշուե-
թեան ներքեւ ու գոր-
նդհանուր կասկածանաց
դատար չթողլու հսմար ,
ձեռնամուխ լինելէ եր-
անական զրութեանց մէջ
կատարեցի . կոնդակներ
մնասիրութիւններ և տե-
էն խմբազրեցի , և ասով
ո՞նդարձակ զրութիւններ
մնասութիւններ հրատա-
անձնել , թող ձեռազիր
մէնը ոչ թէ լոկ աշխա-
նչ մը կրնաց ապացուցա-
յն կը հասաատէ թէ զը-
անց փափաքը վարչական
փաքէն վեր է իմ ընա-
չէ : Առանց այդ բուռն
ոկան տաղառուիներու և
զրական զբաղմանց ժա-
շէր : Ուր որ զրական
ո կը տիրէ , և ուր վար-
իափառ տակու . անճու

(11 Учебникоў 1908)

44. ԶՈՒԱՐԹՈՒԹԻՒՆ ԵՒ ԶՈՒԱՐՁՈՒԹԻՒՆ

Մէկ զիրի ասքը երութեամբ երկու նման
բառեր են, զացէ լեզուաբաններ երկուքը
իրարու Ծօրդ ալ զանեն, սակայն գործնա-
կանապէս չատ ասքը եր են իրարմէ: Զեմու-
րանար թէ բնտ թեամբ զուարթութեան սի-
րող եմ, և զուարթութեան մէջ կը զանեմ
հագույց աղասութիւն, միտքի պայծառութիւն
և գործի յաջողութիւն: Տիրութիւնը թու-
լացուցիչ է, ձեռքերը կը կարատէ, յոյսը կը
կարէ, կը լքուցանէ, և կ'ընկճէ: Զէ՞ որ մեր
առաջին ջանքը տիրութիւններ փարատել և
միսիթարութիւններ մատուցանեն է: Հետե-
ւաբար, եթէ բնակոն բերմանք ալ ընտանի
է ինձի զուարթամիտ գործունէութիւնը,
բայց առաւելապէս խորհրդածութեան և կըր-
թաւթեան հետեւանք է եղած: Փորձով ալ
զգացած եմ, որ երբ տիրեալ և թափծեալ,
անինեալ և ընկճանու վիճակ մը ունեցած եմ,

ոչ ինձի օգտակար կրցած եմ ըլլալ, և ոչ ու բիշի օգնական։ Ուստի, եթէ ամէնէն զըժ-տարին պարագաներու մէջ ալ ինքինքն հանդուրս և զուտրի պահած եմ, այդ խոր-հրդածեալ ճգանց արդիւնք եղած է, և այս է ինքինքին աիրապետել զիանալու ար-դիւնքը։ Ես չեմ կարծեր, թէ հակառակ սկզբանք մը լսուագոյն կարենայ սեպուիլ։

Սակայն զուտրթութիւնը զուտրճութիւն չէ։ անդգայ սիրտի նշանակ չէ։ կետնքս եր-բեք գաղանի կողմ ունեցած չէ։ եւ միշտ յայտնի ու համարձակ առրած եմ, և ոչ մի ըրածս հանրութեան գիտակցութենէ պահելու գիտում ունեցած չեմ։ Արդ, չէի կրնար այս-պէս ըլլալ, եթէ խիզճի վրայ ծանրացող եւ ամշնալու առիթ տուող պարագայ մը զոյտ-թիւն ունենար։ Յոլոր օրեւոս տանի զրասե-զանին եւ պատրիարքարանին զրասեղանին

առջեւ, ժողովական սեղաններուն և վարչարանական զբանավաններուն շուրջը, և եւ կերպեցիներու և հաստատութիւններու մէջ անցած են շարունակ : Հաստատուն գիւղագիւնացութիւնն չեմ ըրած, շաբաթներով արձակուրդ կամ օրերով հանգիստ չեմ առած : Ամբողջ տարւոյ մը մէջ, հաղիւ թէ հինգ կամ վեց երկուշաբթիներ դիւղի մը մէջ անցնելու կըրցած եմ հանել . այն ալ, այս ասիթով, գետպաններ և կարեւոր անձեր տեսնելու համար : Ամենէն խստակրօն անձերն ալ ասկէ շատ աւելին ընել սովորած են :

Միթէ ազգին վիճակովը ասովորեալ կարծուած անձեր՝ հրաժարեցան հանդէմներէն եւ հացկերոյթներէն, թասորոններէն և ակումբներէն . չըսեմ հաճոյքներէն և խէնէշութիւններէն : Մեր կոչումն ու սքեմն իսկ զմեզ զրկած են դաւարձութիւններէն, վաճական

խիստ դասախրակութիւնը և երկարժամանակեայ վարժութիւնը մեղի բնութիւն դարձուցած է այդ պայմանը։ Մեր կեանքին առանցքը աշխատութիւնն է, և ոչ զուարձութիւնը։ Անոնք որ իմ կեանքս զննած և տեսած են, կրնան վկայել, թէ ամէնէն անմեղ կամ սովորական ժամանցներն ալ իմ սովորութեանց մէջ չեն մտած, ըմպելին և ծխելին իսկ զիս չեն հրապուրած։ Սիրած եմ ունենալ միտքի վրայ ափասպեատութիւն, զգացմանց մէջ չափաւորութիւն, անխով հանդարտութիւն, և անվրդով գործունէութիւն։ Եթէ սիրելով հանդերձ լիովին չեմ ունեցած, գոնէ ձեռք ձգել աշխատած եմ, շփոթիչ տիրութիւնը վանելով և հանդարտ զուարժութիւնը պահելով։

(14 *Utrayshulphur* 1908)

45. ԳՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԳԱՅՈՒՄԸ ✓

ասէ : Միթէ անոնց ցաւն ու վիշտը ծանրացնելու , սուզն ու թախիծը չատցնելու կ'աշխատի՞նք : Միթէ բոլոր ջանքերնիս անոնց միսիթարական ներչնչումներ ընել չէ . միթէ խօսակցութիւններուն նպատակը անոնց միտքը այլաղան նիւթերու առնելով՝ սեւեռեալ վիշտէն ու ցաւէն հեռացնել չէ :

Այդ նպատակին ծառայեցին իմ բոլոր
հսարքները: Մեր ժողովուրդը իւր ախտոր եւ
սնկեալ վիճակին սեւեռումէն զերծուցանել,
և մատղիւր և յօժարակամ աշխատութեան
մզել: Զսիրեցի երրեք քաշուիլ ու առանձ-
նանալ, յօնքերը պաստել, ժանիքը կախել,
ախտովախեր արձակել, լացուկոծ ցուցնել,
որպէս զի զիս սգաւոր ցուցնելով, ժողովուր-
դին վրայ ալ սուգ տարածեմ: Ժողովուրդը
յուսահատութեան և բարոյական անձնասպա-
ռութեան առաջնորդած կ'ըլլայի, եթէ իրեն
մմիթթարութեան առիթներ չպատրաստէի:
Նատ անգամ արքունական պալատէ կամնա-
խարարական դուռէ ելնելուս, նոյն իսկ երբ
ամէնէն աւելի անմպաստ պարագաներու մէջ
կը գտնուէի, կ'աշխատէի դէմքս համուրախ
և նայուածքս ժպտուն ցուցնել. որովհետեւ
կը զիտէի որ ազգայիններ ցիցցից ինծի կը
նայէին, իմ դէմքս իրենց կացութիւնը գու-

շակելու, և ըստ այսմ ինքվինքնին կառավարելու։ Կը վախնայի, որ եթէ դէմքէս ձախող գուշակութիւն մը քաղեն, պիտի տիրին, սկսի լքանին, գործի ոգեւորութիւնն ին պիտի քիչնայ, աշխատութիւննին պիտի թունայ, օգուտնին պիտի վասուի։ Ահա իմ տեսութիւնս, ահա իմ ուղղութիւնս։

Ի՞նչ էր ժողովուրդը ձնշեալ և ընկճեալ պահելու համար բռնական կառավարութեան բռնած ճանպան, եթէ ոչ ամէն զուարձութիւն արգելու, զուարթութիւն հալածել, տիրութիւն տարածել, թուլութիւն ազդել, և յուսաբեկութիւն սփուել։ Արդ, սկզբունք է, որ հակառակորդին ուզածը, մեր ուզածը չլրնար ըլլալ։ Եթէ նա ժողովուրդը հարպեկել և յուսաբեկել, ախրեցնել և լքուցունել կ'աշխատէր, մեր նպատակը պիտի ըլլար, ժողովուրդը ու

գետորել։ Ուրեմն պէտք էր բոլորովին ներհակ միջոցները գործածել, ժողովուրդին սիրառ սփոփել, որ միաքը պայծառանայ. և զգացումը չարժել, որ գործունէութիւնը չամնայ։ Թիրեւս ոմանք կեղծիք համարին այդ բնաթագը, և ժողովուրդը սխալցնել կարծեն։ Սակայն դիմել պիտի տամ, թէ ապաւորութիւնն է՝ որ զդացումները կոգեւորէ, զգացումն է՝ որ աշխատութիւնը կը ժրէ, աշխատութիւնն է՝ որ արդիւնքին կը հասցնէ. և այս է գործունէութեան բնական ճանպան։ Խակ արդիւնքին սկսելով դէպի տպաւորութիւն երթալ, բնական ընթացք չէ, ինչպէս բնական չէ առաջ գործը ենթադրել, որ պատճառը հետեւի, մինչ պատճառը պիտի յառաջէ, որ արդիւնքը արտադրուի։

(44 Ակտեմբեր 1908)

46. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Երբոր բռնական կառավարութեան նպատակն էր ազգը ձնշելով և զսպելով աղքային գոյութեան լիշտակը ջնջել, և հրապարակի վրայ երեւալէ արգելել, նա կ'աշխատէր որևէ աղքային համախմբութիւն խավանել, որաէսպի հայութեան մը գոյութեան զաղափարն ալ կորսուի։ Մեր նպատակը պիտի ըլլար անոր հակառակը գործել, և պարզագներ սաեղծել, որ Հայը տեսնուի ու Հայը խօսուի, և հայախումբ ժողովուրդը մը երեւայ, և կը նոր բնիկը չօշափելի կերպով տեսնեն և զգան, որ Հայ տարր մը և Հայ կեանք մը կայ ։ Եկեղեցին դողովուրդին հոգեցն վըրայ աղդել, վաս աղդեցութեանց տպաւորութիւնը մեղմացնել, Հայութեան չունչն ու հոգին չմարել, համախմբութեանց առիթներ սութենան, եկեղեցական հանդիսութեանց եւ եկեղեցական զգացմանց արուած ընդարձակութեան ներքին գաղանիքը, եկեղեցական հանդէսը միայն՝ իր գոյութեան փառագանիքը միանք մը կեղծիք ընթացքին աղդեցութեանէն զերծ կրնային համարուիլ։ Եկեղեցիներն էին միայն աստիճան մը հալածանքէ զերծ վայրերը։ Այնաեղ կրնայինք ժողովուրդին հոգեցն վըրայ աղդել, վաս աղդեցութեանց տպաւորութիւնը մեղմացնել, Հայութեան չունչն ու հոգին չմարել, համախմբութեանց առիթներ սութենան, եկեղեցական հանդիսութեանց եւ եկեղեցական զգացմանց արուած ընդարձակութեան ներքին գաղանիքը մը կազմեն։ Եւ ինչ պէտք չատ երկարելու։ Ահա եկեղեցիներ, լուսարաններ, զոթեանց ետեւ։

Կառավարութեան ձեռք առած կերպերը նպատակ ունեն Հայերը ձնշել և ճգմել,

Հնաւանդ սովորութեամբ մայրաքաղաքի ամէն եկեղեցիները իրենց տարեկան տօնախմբութեան պատրիարքական օրն ունին, որ տարբեր է քարոզիչներուն պահուած տաղաւարի օրերէն։ Մեր այդ օրերէն կը ջանայինք կեղծիք զարդար չէր, և եկեղեցին միայն անոնց ամէնուն պակասը պիտի լեցնէր։ Բայ այսմ դիմուրի կը հասկցուի, թէ ինչո՞ւ ժողովուրդը, առանց բռնագան կառավարութեան և առանց հարկեցուցիչ ստիպման, եկեղեցիներ կը խըռնուէր։ Դպրաց դասերը ընկերութեանց կազմակերպութեան միակ նոյզն էին մնացեր, և դպրաց դասեր ամէն կողմ կը կազմուէին, և կաղմուածներ կը բաղմանային։

Դիմել կուտանք ևս, որ եկեղեցական հանդիսութիւնները միայն մեր անձին սեփականութիւն չէինք գարձուցած, այլ միենոյն նպատակով բոլոր եկեղեցական եղբարց, մեծին և պղտիկին, հանդիսաւորութիւններէն, մէկ համարամբ աղքան ակնադրութիւններէն, մէկ համար իսկ աղքանք ըլրինք. այլ միշտ որիշ եպիսկոպոսներու յանձնեցինք, ձեռնադրողին համելիք օգուտին հետո։ Արդիւնաոր, բայց ոչ ոներու աղքայնոց յուղարկաւորութեանց ոչնիութիւններէն մէջ ձեռնադրութիւններին աղքան ակնադրութիւններէն և պղտիկին համարամբ կուգեն թերեւս տեսնել այդ երեւոյթին մէջ։ Իսկ անոնք որ ամէն պարագայէ հնարաւոր օգուտը քաղելու, եւ նոյն իսկ ձախողութեանց մէջէն յաջողութիւն մը ձարելու հնարիմացութիւնը մէջ կը յարգեն, տարբեր զիտում կ'ունենան, և տարբեր դատողութիւն կը կազմեն։ Եւ ինչ պէտք չատ երկարելու։ Ո՞չ աղքաքն այդ կէտերը առանձին ալ, ստէպ խօսած ու մեկնած եմ։

(42 Ակտեմբեր 1908)

47. ՎԱՐԺԱՐԱԿԱՆ ՄՏԱԴՐՈՒԹԻՒՆ

Եկեղեցին ժողովուրդին կրթարանն ու սփոփարանն է, վարժարանն ալ մանկութեան սկզբունքը յարդէ և այդ ողջութեամբ զործէ, հարկաւ սուաւելապէս այդպէս պիտի ըստ ասածնորդ մը, որուն վարժարանի պատկանիլը յայտնի էր, եւ որ չէր քաշուեր պարծանոք յիշել իւր վարժա-

րանմէ, պէտք է յաջորդ սերունդն ալ պատրաստէ։ Եթէ ամէն առաջնորդ պէտք է այդ սկզբունքը յարդէ և այդ ողջութեամբ զործէ, հարկաւ սուաւելապէս այդպէս պիտի ըստ ասածնորդ մը, որուն վարժարանի պատկանիլը յայտնի էր, եւ որ չէր քաշուեր պարծանոք յիշել իւր վարժա-

պետական կոչումը : Առելցուցք որ վարժա-
րաններն ալ մէյմէկ հալածեալներ էին, և
նետեւաբար յատուկ պաշտպանութեան կա-
րօւ էին : Ժամանակին կառավարութիւնը չէր
ուզեր ձանչնալ անսնց օրինական գոյութիւնը,
որովհետեւ արտօնագիրներ առնուած չէին .
իսկ արտօնագիրը կը զլանար, որովհետեւ-
իրեն պայմաններուն յանձնառու չէինք ըլ-
լար : Դիւրութիւններ ու գործողութիւններ չէր
ներեր, որովհետեւ պաշտօնապէս ձանցուած
չէին : Հանդանակութիւններ և նուիրատու-
ութիւններ կ'արգելուէին, վամնզի վարժա-
րաններ իրենց ուզած պայմաններուն չէին
ենթարկուեր : Հանդէսներ և համախմբումներ
չէին կազմակերպուեր, վամնզի տարապարա-
միջամտութիւններ և վասնգներ կը նշմար-
ուէին : Անհրաժեշտ էր ուրեմն, որ վարժարա-
նաց ներքին բարեկարգութիւնն ու զարգա-
ցումը յատուկ հոգածութեան առարկաց ըլլա-
յին : Դժուարութեանց առատութիւնն ու
դիւրութեանց նուազութիւնը յատուկ ինսամք-
ներ կը թելադրէին, և կառավարական հա-
լածանքին հանդէս պաշտպանողական ձիգերը
պէտք էր առենալին :

Վարժարաններուն նպատակն է մեր
տղայքը մեր ազգին համար մնուցանել,
մանկութիւնը օտար ուսումէ և օտարակերպ
կրթութենէ ազատել, նոր սերտնդը շա-
րունակ լաւագոյն տարր մը ըլլալու պատ-
րաստել։ Ահա նպատակը որուն պարտաւոր
էինք, եւ զայն չուզեցինք զանց ընել։
Վարժարանները այցելեցինք, թէ պէտ հազի-
խւաքանչչւրին տարին մէկ անգամ, դասա-
ն ընդունելու պահեաւագան ընդունեաւ

Քը իրական կը տեսնէինք :)
Քիս հայտնակութիւնը ոգեշ-
ան մը կը ցուցնէ , այսօր ,
սրաւայսին , և քաղաքական
սփոխուելու վայրկենին պատ-
շարթնու , պէտք է ընդունիլ
սրար բանուած ընթացքին և
Ծոցներուն հետեւանքն է այդ :
Կճեալ և լքեալ վիճակի մէջ
Քն քաջալերեցինք գործերու

48. ՀՈԳԱԾՈՒԹԵԱՆՑ ԱՐԴԻՒԿԱԲԸ

Ինչ որ գործոց ընթացքը և գործածուած
կերպերը բացատրելու համար յատաջ բերինք,
մեր վարչական տեսակէսմիներն էին, և մեր
վարչական ուղղութիւններն եղան։ Եթէ
տարբեր տեսակէտ և տարբեր ուղղութիւն
ունեցողներ կան, անոնք իրենց կարծիքնե-
րուն ազատութիւնը իրենց համար կրնան պա-
հել, բայց մազի չեն կրնար զլանալ մեր հա-
մողման իրաւունքը, որով պէտք էր հետե-
ւէինք այն ճանպանն, որուն ելքը ապահովա-

նք, ուստիցիներու քա-
ներու հրապոյր աւելցնելու
կին վարչութիւններէ կազ-
ողմ մնացած, կանոնագիրն ու-
ռութեան մացուցինք : Պե-
միջամտութիւնները հեռա-
ն պատմութեան դասաւան-
չներեցինք, մինչեւ իսկ
աստի հնիթարկեալ ուսուց-
կան պատասխանաբառու-
է աղասիցինք : Նմանագիւս
մբ դպրոցական հանդէսները
որէ զերծ պահեցինք . մեր
թեան փաստով շատ մը
փակեցինք : Եւ վերջա-
անընդհատ ձիգերէ և բո-
պգպային վարժարաններուն՝
բաններու դիրքին հնիթար-
ուղղակի պատրիարքարա-
արաններու պատասխանա-
խանելուն պետական որոշումը
և ազգային վարժարաննե-
ցին և պաշտօնական հաս-
րագիրը պաշտպաննեցինք : Ա-
ռողջապահի մասմասաններուն

և պաշտպանութեան և յա-
ծառայեցին, և թէ՝ ազգա-
ոգեւորութեան, ազգայնոց
ունէութեան, և ասլադայի
նաւորութեան չօշափելի հե-
տագրեցին։ Ազգօգուտ սր-
ն կը խօսին, ցուցմանց չեն

(12 Učenyskisplkr 1908)

105

48. ՀՈԳԱԾՈՒԹԵԱՆՑ ԱՐԴԻՒՆՔՆ

մէջ ընդպարձակութիւնն պահել, մէկ գործին
խափանուած տաեն ուրիշ մը կարդաղրել.
սիրտերը կարեւոր և լաւ զգացումներով ու-
ժովցնել, ազգային տեսակէտը աչքէ չհեռա-
ցնել, գործունեայ և ձեւնարկու գեր մը
ստանձնել: Այդ նախապատրաստեալ միջոց-
ներուն պառողն է, որ ընկճեալ երեւցած
ժողովուրդը՝ բանութեան լուծէն ազատու-
թեան կ'անցնի միր և գործունեայ, գիտակից
և ծանօթ, համարձակ և ձեւնարկու կերպա-
րանով. ինչ որ չպիտի իրականանար եթէ
վերջին շրջանին մէջ տիրեալ և թափծեալ,
անկեալ և լուծեալ, անդործ և անկար պա-
հուած ըլլար. մինչեւ իսկ գովաճնի ողւոյ և
զգացմանց արտայայտութեան կարողութիւնն
իսկ ովիտի չունենար: Դժբախտութեանց դպա-
րակ չունաւոր կ'ըլլայ, ոչ թէ տիրեալ և
լքեալ և յուսաբեկ զգացմանց ներքեւ ընկ-
ճուելով, այլ դժբախտութիւններուն վրայ
արիութեամբ և հանդարտութեամբ և ձար-
տարութեամբ տիրապետելով:

Մեր նորահաս երիտասարդութիւնը և
չափահաս պատանեկութիւնը, որ է վերջին
երկոտասանաւայ շրջանին աշակերտական
սերունդը, հրապարակ կ'ելլէ աղասաւթեան
զգացումներով տողորուած. ինչ որ պիտի
չունենար, եթէ իրեն տարբեր հոգի ներշըն-
չուած ըլլար: Անոնք որ այդ շրջանին վրայ
անարգու հայեացք կը սիրեն ցուցնել, պէտք
է ընդունին, թէ գործը՝ խօսքէ, և արդիւնքը՝
կարծիքէ աւելի զօրաւոր փաստ է որիէ բան
մը գնահատելու համար:

ի հակառակէն վաստակ մը կը հաստատէ, Այսպիսի պարագայի մը համոզէա, ուստից առաւել օգտառողները ներքին գաւառաշիներն են քանի մայրաքաղաք-

19 ՏՈԿԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Արդարեւ այս եղաւ մեր զբութեան հիմա-
կեաը . Բացարձակին անկարողը , և ա-
մեմատականէն խռուսափելով չար-
դարանար : Անոր համար չեինք կրնար ընել
բան մը , որ մեզ մեր խիզգին առջեւ պիտի
չարդարացնէր , այն է մեզի յանձնուած պաշ-
տօնը լքանել և ձեռնթափ խուսափել : Խօսուած-
ներն ու գրուածները քննելով կը տեսնո՞ի ,

քացիները, առաջիններուն խանդավառութիւնը միւնը պակաս է և գործունէութիւնը նուռազ։ Պատճառ։ Որովհետեւ հոգինին լքեալ մնաց և զգացումնին ընկնձեալ, ողեւսորութեան միջնոցներ չունեցան ըստ արժանաւոյն, և միր և գուարիթ լինելու կերպեր իրենց չասան ըստ բաւականին։ Նոյն իսկ ոչ-արկածեալ գաւառներ, ուր քիչ թէ շատ արթուն և գուարիթ կերպարան մը կար, և որոց զրկումները նուռազ լինելով, ստացութիւննին ալ առաւելագոյն չէր, աւելի միր խանդավառութիւն և աւելի վառ ու բորբոքեալ զգացմանց նըշաններ ցուցուցին։ Զգացում և ստացում չեղակի կը համեմատին իրարու։ Բաղձակի էր իրաւ, որ ինչչափ կրցանք մայրաքաղաքին վրայ աղղել, նոյնչափ մեր արկածեալ գաւառներուն վրայ ալ կարող ըլլայինք աղղել, այլ անհնարին եղածին հանդէպ ոչ ոք կը պարտաւորուի։ Պետական բանութեանց, աւաղակային հարատահարութեանց, միջոցներու պակասութեանց, սարսափահար թալկութեանց, փախստական փութկոսութեանց, սովասանջ անօթութեանց, անտանելի նեղութեանց, բիւրապիսի նուազմանց, և այլ ամէն տեսակ զրկանաց դիմաց, տհագին դօրութիւն մը պէտք էր մեզի և անհատնում գանձ մը, որ յաջողաբար ընդդիմանայինք։ Իսկ մեք ոչ մին ունէինք և ոչ միւսը։ Բայց տակաւին չափաւոր զօրութեամբ և փոքրիկ գանձով, ինչ որ հնար էր ընել, զայն գործադրել զանց չըրինք։ Մեր սկզբունքով, ով որ կատարեալը չկրնար լրացնել, հնարսորը ընելէն չաղասափր։ բացարձակին անկտրը՝ համեմատականին խուսափելով չարգարանար։

(42 Učen. zapisnik 1908)

Հանգներու բարւոքումները , հարստահարութեանց բարձումը , արդարադատութեան գործադրութիւնը , կեղեքմանց դադարումը , կաշուակրծութեան վերջացումը , զրադատութեանց ջնջումը , անդրաւութեանց խոփանումը , կենաց ապահովութիւնը , ընչից պահպանութիւնը , պատույ պաշտպանութիւնը , աշխատաւթեան դիւրութիւնը , մէկ խօսքով պարկեցած և համրօգութ օրէնքներու վըրայ հիմուուծ կառավարութիւն մը : Բայց ով չտեսներ , որ ասոնց ամէնը պատրիարքէ մը կամ վարչութենէ մը պահանջելու բաներ չեն : Պատրիարք և Վարչութիւն ոչ երկրին ընդհանրութեան իշխողն են , ոչ բռնադատիչ միջոցներու տէր են , ոչ կառավարութեան ուղղիչն են , և ոչ բարձրագոյն կամքը բռնադատելու կարողութիւն ունին : Հետեւարար ոչ պատրիարքը կրնար այդ նպատակներուն ձրգալի , և ոչ ուրիշը կրնար զինքը այդ նպատակին մղել : Երբոր պաշտօնեայ մը իւր պատասխանատութենէ դուրս կամ իւր կարողութենէ բարձր կէտերու հանդէպ կը զըսնուի , չսահպուիր իր տեղը լքանել : Երբոր 1895ի ահազին կոտորածները կազմակերպուեցան , և ժամանակին պատրիարքը բազոքելով հանդերձ՝ անսոնց առջեւը չկրցաւունել , երբ աղջին վրայ ծանրացող նորանոր հարստահարութիւնները տեսաւ , և իւր բազոքերը ապարդիւն մնացին , նա երբեք չը մտարեցաց առնել քալել ու հրաժարիլ . այլ իւր պաշտօնին վրայ կեցաւ , և մինչեւ վերջ տոկաց . և միայն տարի ետքը . պետական բռնադատութեան ներքեւ պարտաւորուեցաւ հրաժարականը տալ : Ահա տոկալու օրինակ մը :

Բայնք թէ պատրիարքներ՝ նաւապետներ են . որ նաւը կը պահպանեն . և ոչ թէ հովին ու ծովին կը հրամայեն : Բժիշկներ են , որ հիւանդը ծանր տեսած ատեննին , չեն կրնար զայն լքանել , այլ խոհեմութեամբ կը ինսամեն և ճարտարութեամբ կը դարմանեն : Գործի և պայքարի վարիչներ են , որ կացութեան ծանրացած տեսն թիկնադարձոյց լինելու իրաւունք չունին : Պահակներ են , որ վասնգը տեսած ատեննին դասալիք լինելու ազատութիւնը չունին : Երբոր անհնարը չեն իրականացներ , հնարաւորը պէտք չէ անարդեն :

ծողութեամբ կեանքեր պահպանուեցան, որքեր
խնամուեցան, վարժապաններ նպաստաւոր-
ուեցան, պէտքեր լրացան, ողիներ սրատ-
պնդուեցան, անօգնականութեան և յուսա-
հասութեան զգացումներ փարատուեցան,
գործելու յորդորներ արուեցան, աշխատելու
օժանդակութիւններ եղան, միսիթարութեան
և քաջալերութեան միջոցներ ցուցուեցան:
Ասոնցմէ զատ կերպկերպ դիմումներով և
պահանջումներով, բոլոքներով և ողոքանք-
ներով, ընդհանուր ներում մը ստացուեցաւ,
մասնաւոր ներումներ առնուեցան, գաղթող-
ներ վերադարձան, գործելու դիրութիւններ
հայթայիթուեցան, տուրքերու մասնակի նե-
րումներ ընդունուեցան, յետածգումներու-
հրահամդններ արուեցան, խստութիւններ և
զրկումներ թեթեւցան, Կվիլիկոյ կաթողիկո-
սական խնդիրը կարգադրուեցաւ, վարժապան-
ներու օրինական դիրքը պաշտպանուեցաւ,
խստացած և յամառած դիտումներ կակըզ-
ցան, կոտորածի նոր վտանգներու առջեւն
առնուեցաւ, գտառապական վարչութիւններ
կերպաւորուած պահուեցան, դպրոցական
հաստատութիւններ նոր զարկ ստացան, կեղ-
րոնական վարչութեան աեւողականութիւնը
պահպանուեցաւ, ազգային սահմանադրու-
թիւնը կորսուելու վտանգէն ազատեցաւ և
ամբողջաբար պաշտպանուեցաւ: Ամէնէն տ-
ւելի բերնէ բերան խօսուած, ազատ երթեւ-
եկի արգելքներն ալ թեթեւցան. տասուեր-
կու տարիներու մէջ զրեթէ տասուերկու
անգամներ անոնք թուլցան ու դիրքա-
ցան, եւ բոլորովին իսկ կը թուլնային եւ
կը զիւրանային, եթէ, կարծես զայրացնելու
դիտմամբ յուղուած, խօսքի կամ գործի շար-
ժումներ տեղի չտնենային, և Հայերը իրը
կառավարութեան և մայրաքաղաքին դէմ
դաւաճաններ ցուցնելու նշաններ չտրուէին
կամ փորձեր չլինէին: Բայց ամէնէն առաջի-
նը և ամէնէն գլխաւորը ազգին գոյութեան,
ազգին կանոնաւոր տեւողութեան, ազգին
կենսականութեանն, եւ ազգին օրինական
կեանքին մեծ շահն է, որ ամուր մնաց: Մի-
թէ քաջութիւն կը լինէր, եթէ պատրիարք
առանձինն, կամ եթէ պատրիարք ժողովնե-
րուն եւտ, գժուարութիւններէ վհատած և
նեղութիւններէ ընկճուած, ազգին հոգը մէջ-
տեղ թողլով, վատողի փախտեան դիմէնին:

(12 Ubuyskisplir 1908)

50. ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ

Ամէն պաշտօնավարութիւնը իւր վարսած
պաշտօնին յատուկ բնութենէն կախում ունի,
և անով պիտի չափուի իւր ընթացքն ու ար-
դիւնքը : Պատրիարքութիւնը, թէպէտ ըստ
ինքեան և կեղեցական պաշտօն է, բայց Թուր-
քիոյ պատրիարքութիւնները լոկ և կեղեցական
չեն մնացած, որովհետեւ երկրին օրէնքը պա-
հանջած է, որ պատրիարքները լրացնեն իրենց
ժողովուրդին համար այն ամէն օրինական և
կենցաղական, քաղաքային և յարաբերական
գործերը, որոնք տէրութեան կրօնքին և ժո-
ղովուրդին կրօնքին տարբերութեան պատ-
ճառով, կրօնապատկան հանգամանք ստա-
ցած են : Միւսնոյն պատճառով, պատրիարք
և պատրիարքարան միջնորդի գեր մը ստացած
են տէրութեան և ազգին մէջտեղ : Արդ, միջ-
նորդի գերը ամէն կացութիւններէն աւելի
վավուկ բան մըն է, որովհետեւ պարտաւոր է
շատ բան միանգամայն նկատի առնուլ, շատ
պահանջներու հանդէպ միանգամայն պատաս-
խանատու զանուիլ, ոչ մէկ կողմը ուժացնել:
գործին ըստ ինքեան վեսա չըերել, և գործին
ապագայն չնախագրաւել : Հետեւաբար պատ-
րիարքը, որ տէրութեան և ազգին մէջտեղ
միջնորդ է իւր պաշտօնին բնութեամբ, պար-
տաւոր է թէ տէրութեան հետ պատշաճ ձե-
ւերը պահել, թէ ազգին համար պատաշաճ
պահանջները հոգալ, թէ գործին զայրանալուն
առիթ չառալ, և թէ տպագային ակնկալեալ
կամ հսարաւոր որ և է պարագայի մը արդեւք
չսաենձել : Նա պարտաւոր է իւր միջնորդի
գերին նուիրականութիւնը յարգել խղճմատքէն,
որովհետեւ եթէ կողմին մէկը զգացմանց ուժ-
կին բերմամբ այնպիսի գործ մը ընէ, որ միւս
կողմին բուռն շարժումներուն պատճառ եւ
առիթ լինի, միջնորդին կիյսայ գործը դար-
մանել, կիրքեր և զայրայմներ չիջուցնել,
աղետալի հետեւանքներուն առջևուն առնուլ,
գոնէ ընդարձակութիւնը չափաւորել և սաստ-
կութիւնը մեղմացնել :

Իսկ ընդհանրաւայն, իւր պաշտօնութեան
թեանը անգիտակ եւ իւր կոչման անհաւու-
տարիմ եղած կ'ըլլար նա, եթէ այսնիսի խի-
զախ և յանդուգն ձեւեր գործածէր տէրու-
թեան հանդէպ, որ զայն գրգռութեան եւ
ցաման մղէր, և խիստ կարգադրութեանց

սոփթ ընծայէր, չեմ ըսկը իրեն անձին, այլ
իւր ժողովուրդին կամ աղջին դէմ: Նոյնը կը լիներ ևթէ իւր ժողովուրդին այնպիսի ճան-
պահներ ցուցնէր, որք կընալին անոր վտանգ-
ներ պատրաստել. կամ թէ այնպիսի լեզու մը
դործածէր, որ իրաց ստուգութեան ուրա-
ցութիւնը լինէր. կամ թէ այնպիսի զրութիւն
մը կազմէր, որ ապագային վտանգներ կա-
րենար պատճառել: Միջնորդը պէտք է գիտ-
նայ կողմերը պարտկել, այնպէս որ ոչ մի
կորմին հակառակ կամ վեասակար բան մը
լնէր: Այս ընթացքով միայն կրնայ նա իւր
գերը կատարած ըլլալ, և իւր պաշտօնին հա-
ւատարիմ եղած ըսուիլ:

Այդ ալ եղած է իմ բացարձակ նպատակ
և իմ գործունէութեան հիմը: Ամէն անոնք,
որոնք զիս քննել կամ քննադատել ուղած
են, եթէ իմ վրաց գոհունակութեան փաստ
ալ չեն գտած կամ գտնել չեն ուղած, սա-
կայն՝ Ա.մէն կողմերը կը գործ ածէ՝
ըստած են: Նոյն խսկ պետական շրջանակներու-
մէջ, եթէ իրենց դիման համաձայն չեն գը-
տած զիս, և իրենց պահանջները չեն կրցած
ինէ ընդունիլ, վերջապէս Գործ ածող է՝
համոզումը ունեցած են վրաս: Այս եղած է
իրենց վերջնական դատասահնը, թէ տէրու-
թեան կողմն ալ և ազգին կողմն ալ կը գոր-
ծածէ, երկուքն ալ շահելու կաշխատի: Եր-
րոր այդ համոզումը թէ տէրութեան և թէ
ազգին կորմանէ արտայայտուած կը լսէի,
կարծեմ թէ զիս միջնորդութեան պաշտօնիս
համագուտասխանած սեպելու իրաւունքը կ'ու-
ննայի, որով քաշուելու հարին ալ վրաս
ծանրացած չէի անեմեր:

Ոմանք իմ բերանս այնպիսի խօսքեր
դրին, իրը թէ ևս պատրիարքութենէ քաշուիլ
ուզած չինիմ, այս ըմբռամամբ, թէ ինէ
լաւագրին կամ կարողագոյն մէկը չկար պաշ-
տօնը վարելու: Քաւ լիցի, այդ մեծամիտ գա-
զափարը չեմ ունեցած: Իմ ըմբռնումս եղած է
միայն, թէ իմ քաշուելէս ետքը, որևէ մէկը
օրինաւորապէս և սահմանադրապէս պատ-
րիարք նստեցնելու, և վարչութիւն կազ-
մելու կերպը պիտի չզանուէք: Սահմանաւ-
դրութեան փոփոխման անհրաժեշտ պայ-
մանը ամէն բան պիտի եղծանէր, և կառա-
վարութիւնը, որ երբեք պատրիարքարմիը և

աղգը զօրացնելու նպաստակը չունէր, որևէ
նպաստաւոր լուծում՝ պիտի չտար պատրիար-
քարանի ատագնապին։ Իսկ ազգն ալ, կամ
տեւողաբար անզլուխ մնալու, և կամ իւր
սահմանադրութիւնը ձեռքէ համելու, երկ-
սայրի տագնապի մէջ պիտի գանոն էր աներկ-
բայապէս։ Այդ տագնապին ազգավիւսաս լի-
նելուն հիմնապէս համօղուած էի, տագնա-

պլին իրականանալը անհրաժեշտ կը անոնէի ,
և այդ տագնասլին առիթ չտալը իսկզծի պար-
տաւորութիւնն ըմբռնած էի : Այդ եղած է
պաշտօնիս վրայ մնալու դիտումը , և ոչ թէ
որևէ անհնական օգուտի մը հրապոյրը , կամ
զիս միակ կարողը կարծելու գաղափարը :

19 *Ukrajinskij peler* 1908)

51. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

Ես ալ կ'ընդունիմ որ հրաժարականը
օգտակար կողմ մը կրնար ունենալ, բայց ոչ
թէ ազգին կամ գործին, այլ միայն ու միայն
պատրիարքին անձին և իւր անձնական զիւ-
րութեան։ Նա ազատուած կ'ըլլար շատ մը
տաղտապանքէ, նա բաժնած կ'ըլլար իւր ա-
նունը հետեւանքին պատասխանատուութենէն,
նա զօրաւոր բողոքի ձայն մը արձակած լի-
նելուն գեղազարդոյց ձեւը կրնար տալ իրեն,
նա սխալ իմացուած ժողովրդականութիւնան
ցոյցը կրնար ձեռք ձգել հրապարակէն, նա
կրնար մինչեւ խակ իրեն համար ապագայ փա-
ռաւորագոյն փայլ մը պատրաստած ըլլալ։
Կը յուսամ թէ ոչ ոք կ'ուզէ զլանալ ինձի՝
այդչափ բան մը նախատեսելու կարողու-
թիւնը, որովհետեւ բաւական իմացող կը
կարծուիմ, և փառքը սիրող ու երեւոյթի զա-
կատեալ մըն ալ կը զրուցուիմ։ Այսու հան-
գերձ, այդ միտքերը չփայփայեցի երբեք,
դէպի այդ կողմ աչքս չսեւեռեցի։ Սպասնա-
լիքներու տեղատարափի ներքե դիրքու կը
պահէի, թէպէտե պաշտօնին զիւրութիւնները
ու շահերը, ինչչափ ալ ըլլան, պաշտօնին
վիշտերուն և տագնապաներուն հաւասարելու
չէին համնիր, թէպէտե իզուր աշխատութեանց
և ձախողութեանց ատգնապը դիրաւ տա-
նելի բան չէր. թէպէտե անյաջողութեան և
անբաւականութեան կծու յանդիմանութիւն-
ները յօժարութեամբ մարսուելու բաներ չէին։

Հոգելոյս Խրիմեան կաթողիկոս, Հո-
վիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ո-
խարաց, վերատութեամբ փորագրեալ մա-
տանիի քար մը յլած էր ինծի, զոր իրր սիրե-
լագոյն յիշատակ օղակի ազուցի և կրեցի հանա-
պազօր։ Ես՝ Զանձն իւր դնելը երբեք չի-
մացայ ինքինքը անձնդիւրտիթեան մէջ դնել

կեղծուսպատիր նախաճախմղբութեան ծածկոյթին մէջ զայն պատատելով : Սւետարանական առածին մէջ՝ զանձն իւր դնելը՝ իւր կեանքին վատագին ակնարկել չէ . որովհետեւ առակաւոր հովի ին վատագը , գայլն իւր վրայ յարձակելուն մէջ չէ , այլ դժուարին ժամանակին՝ հօար անհովիւ չժողովումէջ է : Գայլը ոչխարներուն թշնամի է , և ոչ թէ հովի ին . հովիւին վրայ յարձակիր , այլ ոչխարներուն վրայ : Ոմանք սխալ խմացուած ուղղութեամբ և վարչական սխալ դրութեամբ , վտանգի առջեւէն փախչիլը՝ քաջութիւն կ'ուզեն ցուցնել . բայց իմ խիզճով և ուղիղ իւմացուած պարտաճանաչութեամբ , ազգը անզգուի թողուլն է վատութիւնը . իսկ քաջութիւնը՝ վտանգին տոկալն է , հօարին գլուխը մնալ , և ոչ տոնել քաղել : Ես այդ վտանգը միայն կը գիտէի , վարչական ժողովներուն կողմէն իմ գաղափարին հաստատուիլը կը տեմնէի , խոճական և վարչագէտ անձանց նոյն կարծիքն ունենալը կը լսէի . և ժողովրդական համամատ թեան ալ յայսնի առհաւատչեամեր կ'ունենալի : Հետեւարար ես իմ խիզճս դաւաճանած , ես իմ պարտքս մոռցած , ես իմ աղքս մատնած կը լինէի , եթէ փոխանակ դիրքին պահանջին հնազանդելու , անձիս օգուախին հետեւէի : Այո՛ , ես ինձի շահաւոր չգործեցի , թերեւս երես թապէս պատիւս ալ վըսեցի , թերեւս երես թապէս պատիւս ալ վըսեցի : Թո՛ղ տանգեցի , այլ պարտքս կատարեցի : Թո՛ղ աղքիս և եկեղեցոյս սեղանին վրայ՝ օգուաս աղքիս աղքագայս գոհաբերած ըլլամ . յօժարակամ ու աղքագայս գոհաբերած ըլլամ . յօժարակամ կ'ընդունիմ ըրած եմ լրածս , յօժարակամ կ'ընդունիմ հետեւանքը :

Քիչ օր առաջ տարբեր էր ամենուն բու-
լանիը, այն ամենուն որք ծանր հետեւանքնե-

բուն ներքեւ կը տառապէին։ Եթէ պարագա-
լից փոփոխութեամբ մոռցան անցեալ կացու-
թեան ճշումը, եթէ այլեւս չեն դգար ըլու-
նութեանց ծանրութիւնը, եթէ օրերուն հա-
մեմատ իրենց խօսքն ալ կ'այլայլեն, եթէ
հանգամանաց համեմատ իրենց կարծիքն ալ
կը փոփոխեն, այս իրենց զիտնալու բանն է։
Ես կը նախադատեմ սկզբունքի մը հետեւող
ըստիլ, եւ ամէն բան իւր ժամանակին եւ իւր
հանգամանաց համեմատ չափել։ Այսօր, կը

յուսանք, որ օրէնք եւ իրաւունք, ազատութիւն եւ արդարութիւն իրենց աղջեցութիւնը պիտի սփռեն, որովհետեւ գիրք ու կացութիւն փոփոխուած են : Կ'ընդունիմ որ գործունէութեան ձեւն ու ոճն ալ ըստ այնմ պիտի կերպավոխուի . բայց այս իրաւունք չտար անցեալը մոռնալու, և ներկային պայմաններով անցեալը դատելու :

(12 Učenstvující 1908)

52. ՍԻՐՏ ԵՒ ԶԳԱՑՈՒՄ

Սիրաը կը յեղիեղենք ստէպ, բայց ոչ
միշտ նոյն առումներով կը գործածենք խօ-
սած ատենակիս։ Սիրա կ'ըսուի արիութիւնը
ու անվեհեր համարձակութիւնը, որ է վախի
և վտանգի հանդէպ բարոյական գորութիւն
մը։ Սիրաը այդ իմաստով կորովն է, և կո-
րով ունեցողը սրառա կը կոչուի։ Սիրա
կ'ըսուի ևս կակուզ և գթոս զգացումներ
ունենալը, խեղճութեանց հանդէպ յուղուիլ,
արդահատանաց խօսքեր առատայնել։ Սիրաը
այդ իմաստով գորովն է, և գորով ունեցողը
փուխս սիրա կը կոչուի։ Կորովէ և գորովէ
զատ սիրա անունը կը արուի գործունէ-
ութեան այն ոճին, որուն մէջ զգացումը
խորհրդածութեան կը նախադասուի, զգա-
ցումը գործերը կը վարէ, իշխելով խորհրդ-
գածութեան և կը ադասութեան վրայ, և
անսարդելով խոհականութեան թելադրութիւն-
ները։ Այդ պարագային մէջն է՝ որ ոմանք
զգացումին սիրա անուն կուտան, դիմարա-
ժանելով խորհրդածութեան, որ միաքն է, և
անոնց, որ խորհրդածութեամբ կ'առաջնորդուին
և կը ադասութեամբ կը գործեն, իբենց ըմ-
բռնումով կ'ըսեն մէ, սիրա չունի, թէպէտ կը
պարաւորուին ընդունիլ թէ միտք ունի։

Եթէ սիրա ունենալը, խօչոր խոչոր խօ-
սիլ, բարձր խրոխալ, ցասկոս գոռալ,
յանգուգն ձափրտելն է, կամ եթէ փընտըռ-
ուած սիրաը, կիրքերու յուղման ներքեւ գոր-
ծելն է, առանց գործին ետեւն ու առջեւը
քննելու, առանց ելքն ու արդիւնքը կը ու-
ղու, առանց հետեւանքին վրայ գալափար մը
կազմելու, ես պիտի չվարանիմ խոստվանիլ,
թէ այդ ահասկ սիրա մը չեմ ունեցած և ունե-

Նալ չեմ ուզած : Սյլ եթէ սիրտի ճշմարիտ
կորովը ուղղութեան վրայ ամուռ կենալն է ,
դիտման վրայ հաստատ մնալն է , որևէ կիր-
քէ չազդուիլ , վախի փաստով չգործել , վը-
տանգի սպառնալիքէ չընկճուիլ , իւր կոչման
և պարտքին խելահաս լինել , և յառաջ
գալիք ելքը կըուազատել , այս սիրտով պաշ-
տօնավարած լինելու կարծեմ թէ ցարդ կրցայ
բացարեկ : Պետական ցատումն իսկ իմ վրաս
վախ աղեղելու զօրութիւնը չունէր , քանի որ
չորհազուրկ պատրիարքներու վիճակը , բա-
ւականաչափ հանգստեան թուակով , Աթոսի
կամ Սաղէմի բնակութիւնն էր եղած , ինչ
որ գրական կեանքէ համ առնողի մը համար
ծանր վիճակ մը չէր :

Նուանապէս չեմ կարծեր որ սիրաւսելով,
սուա ժողովրդականութիւն ստանալու ջան-
քիր իմացուին, ոչ ալ հրատարակախին յու-
զու մներն ու ցնցու մները, ախուզակախի հա-
ռաջանքները, լացուկոծի բացագանցութիւն-
ները, բանազրօսիկ արցունքները; և բանաս-
տեղծական բացատրութիւնները։ Ասոնք օգ-
տակար են միայն վայրկենական տպաւորու-
թիւններով տկար զգացու մներ : ոյելու, կիր-
քիր յուզելու, և խորտնկը չփնտողներէն
գոհութեան և գովութեան ցոյցեր մուրալու :
Այդ ալ իմ սիրած և լնդունած ձեւը եղած
չէ : Ես ստոյգ գորով ոճնեցող կը կարծեմ
դայն, որ երեւութական ցոյցերէ կը զգուչա-
նայ, տարապարա խօսակցութիւններով խեց-
չերու սիրսերը չյուզեր, քաջալերական ձե-
ւերով վիշան ու սուզը կ'ամոքէ, օգնութեան
համեմելու իրական միջոցներ կը հոգայ, ինամ-
քի գործնական ջանքեր կ'առաւացնէ, կը

կարեկցի և կը հոգայ : Ասոնք են նախադաւ-
սելի ձեւերը , եթէ նպատակն է գորովին ար-
դինքը , և ոչ թէ գորովին երեւոյթը :

իբր պատրիարք, Վարչութեան հետ համախորհուրդ, ամէն Պարագայի առջեւ ջանցած եմ զրկումներ թեթեւցնել, հալածեալներ սպատապահնել, չնորհներ ստանալ, նպաստներ հաւաքել, օգնութիւններ հասցընել, սիրտերը միսիթարել, յուսահատութիւններ բժշկել: Պատրիարքարանի մէջ զիզուած ատենագրութիւնները, չըջաբերականները, արձանագրութիւնները, նամակները, տեղեկագիրները, պաշտօնագիրները և ծանուցագիրները, նոյնպէս բերանացի կատարուած տեսակցութիւններ, խորհրդակցութիւններ և բանակցութիւններ, լիովին կը վկայեն այս ձմարտութեան: Բաւական լինի ըսել, թէ նկատի չառնուած ինդիր մը չկայ, ճարը չինտուած գանգատ մը չկայ, հնարաւոր օգնութեան առարկայ չեղած պէտք մը չկայ:

Պատրիարքը զգաց ալ, զգածուեցաւ ալ:
Բայց իւր արտայայտութիւնները երևութա-
կան ընծայելէ զգուշացաւ, և գործնական
ընել ջանաց. նա գոհունակութեան և զնա-
հատութեան վկայութիւններ ալ ստացաւ,
վիշտերու ներքեւ ընկճեալ հանրութեան կող-
մէն, հոգ չէ որ չկրցաւ հաճոյ ըլլալ երեւոյթ-
ներով ապրողներուն: Երբոր իւր ամէն միջա-
մառութիւնները նպատակին չհասան, անոնք որ
սպասած շահերնին չստացան, պարագաներէն
գանգատելու առիթ կաղմեցին: Երբոր նա
կեղծուպատիր յուսապրութեամբ խաբել չու-
ղելով, անհնարութիւնը յայտնեց, ոմանց համար գէշ
անհնարութիւնը յայտնեց, ոմանց համար գէշ
մարդ եղաւ: Երբոր անյուռապի ձեռնարկներու
խսկութիւնը պարզեց, նովինիսկ հաճելի չեղաւ:
Անհաստական նպատակներու և շահերու ետևէ
եղողներուն չհամակերպեցաւ, և ատելի գար-
ձաւ: Կերծ ու մնոտի խնդիրներ բորբոքել
ջանացողներուն ականջ չկախեց, և հակա-
ռակորդներ կաղմեց: Սուտուփուտ պատճառ-
ներով օգտուիլ ուղղողները խարեց ու արգե-
լեց, և թշնամութիւն գրգռեց: Շքանչան և
աստիճան և պաշտօն վնասողներէն շատերուն
փափաքը չկատարեց կամ չկրցաւ կատարել,
և հակակիրներ շատցուց: Աւելորդ ժամավա-
ճառութեամբ դիմում ընողներուն տեղի չ

տուաւ, և անկարեկիր ըստեցաւ։ Բայց այդ
ամէնը միտքի և խորհրդածութեան արդիւնք
էին, և զգացումները կարգով կանոնով գոր-
ծածելու կը ծառայէին։ Միտքը սիրախն,
մաածումը զգացումին, խկութիւնը երևոյթին
վրայ իշմել աալու դրութիւնն էր, ինչպէս
յիշեցինք, և համարձակ պէտք է յայտարա-
րւոմ, թէ այս դրութեան աշակերտ եմ եղած :

Այստեղ հարկ կը դդամ յաւելու, որ այդ
դրութիւնը, եթէ ազատ անհատին համար
կամաւոր է, պաշտօնական անձի համար պար-
տաւորիչ կը դառնայ: Մասնաւոր անձը ու-
րիշի հանդէս պատասխանատութիւն հազիւ-
թէ կը կրէ, մինչ պաշտօնական անձը ամբողջ
պատասխանատութիւն է: Աւետարանի սկզբ-
բունքով, մեծ եղողին ամենուն ծառայ ըլ-
լալը, խրատ չէ, եղելութիւն է. մեծը պար-
տաւոր է ուրիշին: և ոչ իրեն օգտին ծառա-
յել, իւր զգացումներն իսկ պիտի զսպէ,
որպէսզի ուրիշին չվկասէ: Զգացումներու
համարձակ արտայայտութիւնը ուրիշին կիր-
քերը միայն կը գրգռէ, օգնութիւն և օգուտ
չկերէք: Զգացումներու կանոնաւոր արտայայ-
տութիւնը ուրիշը կը միխթարէ ու կը յու-
սադրէ ու կը քաջալերէ: Սյդ եղանակով
վարուիլ սիրեցի:

Ուղեցի հանդարաօրէն մխիթարել նեղ-
եալը, գործնականապէս ձեռք առնուլ օգնե-
լու միջոցները, չխաբել խեղճը կեղծուպա-
տիր օրօններով, իսկութեան գիտակցու-
թեամբ զայն գործնական ճանպուն մէջ
դնել, և ժամավածառութեամբ նոր վեախ
չենթարկել: Ամէն զիմացս ելլուզ՝ կ'ուզես
նէ կ'ընես յանգերգը կը կրկնէր. հարկաւ
իմ ձեռքով յաջողութիւններ կատարուած ըլ-
լալուն աեղեկութիւնն առած ըլլալով, և կեր-
պով մը զիս զրգուելու միաբով: Սակայն իմ
տեսութեամբ, պէտք է որ մէկը ձեռնարկէն
առաջ հաւանականութեան և ակնկալութեան
նշանները կը ու ակնկալութեան ու հաւա-
նականութեան հակառակ ձեռնարկներ չընէ.
որպէսզի ո'չ հակառակորդին նոր յաղթամակ,
և ո'չ իրեն նոր պարտութիւն աւելցնէ: Ու-
զած դ' կ'ընես՝ ըսողներուն սովոր էի պա-
տասխաննել, թէ կը ցածս կ'ուզեմ, չկը լո-
ցածս ի՞նչու ուզեմ:

(12 Ulysseus 1908)

53. ԱՊԱԳԱՅԻ ՀՈԳԱԾՈՒԹԻՒՆ

Մեր բացատրած դիտողութիւններն ու
կէտերը նրբին հաշիւներ և մանր զննութիւն-
ներ կ'երեւին անոնց, որք կը սիրեն զգա-
ցումներու, չըսեմ կիրքերու, աղասի ասպա-
րէց տալ, և գործել վայրկինական տպաւորու-
թեանց ներքեւ: Կը զգան ու կը յուզուին,
կը մզուին ու կը գործեն: Այսպիսիներուն
սկզբունքն է, թէ ինչ որ իրենց առջեւը
կ'ելլէ, գայն կը տեսնեն, ինչպէս որ կը տես-
նեն, այսպէս կը գործեն, աղասի իրենց
չպատկանիր, ապագայն ինչ կ'ըլլայ թող ըլ-
լայ, իրենք իրենց պարտքը կատարած կ'ըլ-
լան: Մանաւանդ որ, կ'ըսեն, ո՞վ կ'երաշխա-
ւորէ թէ նախատեսեալ վտանգներ հարկաւ-
պիտի իրականան, կրնան ալ չըլլալ, և գոր-
ծը տեղը կը հասնի: Այս տեսակ ընթացք մը
և այս տեսակ պատճառաբանութիւնն մը, չես
կարծեր, իբր իսոհական և իմաստուն միտքի ար-
տայայտութիւն ընդունուին: Գուցէ իբր իսի-
զախ սիրտի և անսանձ աշխոյժի հետեւանք
կարենայ ներուիլ, գուցէ երբեմն պատահական
յաջողութեան ալ հանդիպի, սակայն երբեք
ուղիղ կը ապատառութեան և ապահով գործու-
նէութեան կանոնի համաձայն չէ: Կրնամ ըն-
դունիլ, թէ այն որ իրեն միտքն կը հարմայէ
և իւր անձը միտքն հոգալու շրջանակին մէն-
է, կրնայ աղատօրէն զինքն վտանգի մղել
վանդի վերջապէս միասը կրողն ալ ինք
վտանգի վերջապէս միասը կրողն ալ ինք
սիրտի ըլլայ, միասին պատասխանատուն ա-
պիտի ըլլայ, ինքը միասող, ինքը միասեալ, որո-
ինքը: Ինքը միասող, ինքը միասեալ, որո-
պատասխանատուն թեան հաշիւը շատ շու-
կը շակուի: Բայց նոյնը չկրնար ընդունուիլ
երբոր գործողը իւր գործով, ոչ թէ ինքը
իրեն, այլ ինքն ուրիշին սիրտի միասէ: Այդ
սիրտի անխորհեմ ընթացք մը ես երբեք ինձի չ
ներեցի, և ոչ ալ հանրութեան որեէ պաշ-
տօնէին սիրտի ներէի:

Սրգ, ես անձամբ որեւէ յանդուդն քայլէ
ինձի անձնապէս վկաս մը չէի զգար, որով-
հետեւ պաշտօնէ զրկուիլը՝ առաւազանքէ ա-
զատուիլ էր ինձի համար, վաճնք մը հետա-
ցուիլը՝ խաղաղ և ապահով գրական կեանքի
միջոց կը նկատէի: Միթէ վայելք է շարու-
նակ երկկողմանի հակառակութեանց նշաւակ
ըլլալ, ամէնուն ցաւն ու վիշար լսել, անյա-
ջող և տագնապալից աշխատութիւններով

կերանք մաշել : Սրգելականի վիճակէ ինչո՞վ
կը տարբերէր այն կերանքը , որուն՝ Պողոսյ մէջ
ալ Սլէմտաղ երթալու արգելք կը դրուէր :
Բայց կամայական գործով մը պատրիարքա-
րանի կացութիւնը վտանգել , պատրիարքու-
թիւնը տեւողապէս թափուր մնալու մատնել ,
ազգը բոլորովին անգլուխ լքանել , բոլոր
ներքին կրթական և վարչական և ընտանե-
կան գործերը խառնակութեան մասնել , այն-
պիսի կացութիւն կը կաղմէին , որուն պա-
տասխանատուութիւնը չէի կրնար ստանձնել ,
և չստանձնեցի : Երկոտասանամեայ շրջանի
մէջ , քաղաքէն և գաւառներէն հասած ա-
մէն խօսք , ամէն նամակ , ամէն զրուած ,
տմէն տեղեկութիւն , ամէն արտայայտութիւն ,
ամէն բաղձանիք , ամէն գաղափար , միշտ մի-
եւնոյն միտքով պատրիարքական աթոռը
թափուր չթողլու սկզբունքը թելադրեցին
ինձի , և պահանջեցին ինէ :

Անոնք որ հակառակը պաշտպանեցին կամ պնդեցին, պատրիարքութեան սահմանէն դուրս կը խօսէին ու կը գրէին. որովհետեւ պատրիարքարանը իրենց համար բնաւ նշանակութիւն չունէր, և իրենց ոչ մի գործին և ոչ մի կենցաղական պէտքին համար պատրիարքարանի պէտք չունէին. ըլլար թէ չըլլար, գործէր թէ չգործէր, իրենց համար անտարբեր էր: Կարծես թէ հանդարատ միրտով կ'ըսէին. Թող չըլլայ, ի՞նչ կ'ըլլայ, կամ թէ կայ, ի՞նչ օգուտ: Որովհետեւ անոր գործունէութեան հետ անմիջապէս կապ չունէին: Մէկ առթի մէջ միայն պատրիարքարան կը յիշէին, երբոր գաւառներու մէջ մնացած իրենց սիրելիները միտունին կիյնար: Սյն ատեն իրենք ալ պատրիարքարանի պէտքը կը զգային, որպէսզի իրենց ստակը տեղը հասցնէ, իրենց գիւղին նպաստ յըէ, իրենց թաղին վարժարանը պաշտպանէ, իրենց ծանօթ բանտարկիաները աղատուէ, իրենց մերձաւորները մըրսիթարէ, իրենց աղջականներէն լուր հաղորդէ: Բաել է թէ իրենք ալ, գոնէ երբեմն, պատրիարքարանի մը պէտքը կը զգային: Ի՞նչպէս կ'ուզեն որ այդ պէտքը չզգային անոնք, որ ամեն վայրկեան այդ տպաւորութեան ներքեւ կ'ապրէին: Միթէ՞ ես ալ, ան-

ձընդիւրութիւնը պարտաւորութեան նախադասած չէ՞ ըլլար, եթէ առանց բարիքի մը համոզման և ակնկալութեան, իր դժուա-

54. ՄՆԱԼՈՒՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

Խօսեցանք հրաժարականի առթին՝ սահմանադրութեան և պատրիարքարանի սղառնացող վտանգին վրայ, խօսեցանք ևս պատրիարքարանը անզլուխ լքանելու առթին՝ յառաջ գալիք անտեղութեանց վրայ: Արդ եթէ պատրիարքական լաթոռին թափուր մնալէն յայտնի վտանգներ կը նախատեսութեան, և եթէ վնասներու նախատեսութեան առջեւ պատրիարքարանը չլքանելու գաղափարը կ'արդարանար, պէտք է որ հակառակէն ալ քննենք, թէ թափուր չմնալէն վնաս մը կամ վտանգ մը առաջ եկա՞ւ, կամ թէ կրնա՞ր առաջ գալ արդեօք: Խնչ որ ցարդ տեսանք կամ բացատրեցինք, այդպիսի պարագայ մը չցուցուց: Դիւրաւ կ'իմանամ որ երեք չորս տարի անդամ մը պատրիարք փոփոխելու վարժութիւնը, բնական իմն բերմամբ փոփոխման փափաքը կը զարթուցանէք: Ես ալ պաշտօնիս սկիզբը ըսած էի, թէ պատրիարքութեան շրջանը երեք տարի է, մէկը տաք, միւսը գաղջ, և երրորդը պաղ: Կ'իմանայի ևս, որ պատրիարքութիւնը եպիսկոպոսական դասուն ամբողջութեան պատկանող մի սեփականութիւն է, և պաշտօնի մասն օրս իսկ, եպիսկոպոսակից եղբարց խօսելով, զայն հերթապահ ժամարարութեան նմանցուցած էի: Բայց ասոնք, որչափ ալ անցելոյն փորձառութենէն քաղուած զրոյցներ, եղելութեանց վիճակը չէն փոփոխեր: Ցարդ գրածներուն իմնուելով պէտք չէ խոկ կարծել, իր թէ պատրիարքի վերջնական հրաժարականը և աթոռին թափուր մնալը, կառավարութեան վրայ ուժգին և բանադատիչ տպաւորութիւն պիտի գործէր, Հայերուն համար իսկոյն ամէն ընդարձակութիւն պիտի շնորհուէր, հայտնակ վեց կուսակալութեանց վերանորոգումը պիտի գործադրուէր, կամ թէ Օսմանեան սահմանադրական վերսկսումը պիտի հրաշակուէր: Խնչ որ ըսինք, նախարարաց յօդուածներուն մէջ, ժամանակին կառավարութեան դիտու մներուն և որշումներուն և միջնորդ

մը ենթաղրելու համար, պէտք է հաստատել,
թէ պատրիարքին հրաժարելուն և պատրի-
արքարանի լքուելուն վրայ, ազգին վրայ
ուժգին գործունեայ ցնցում մը յառաջ պիտի
գար, թէ Հայութիւնը բովանդակ ոտք ելլա-
լով բանի իւր իրաւունքը ձեռք պիտի ձգէր,
թէ կառավարութիւնը սիթի ընկձէր, թէ
ազգն իւր դատը պիտի վասակէր։ Առ այս
իր պատասխան կը յիշեցնենք միայն, մոր
ներքին տկարութիւնն ու սղզտիկութիւնը, և
մեր դիմացինին զօրութիւնն ու մնծութիւնը,
և զանազան փորձերու ձախող ելքը։ Աւելի
ընդարձակ պատճառաբանուլ պէտք չէ։

Նոյն խևկ գործնական օրինակ մըն ալ աւ-
զի կը ցուցնէ, թէ այս աւեռակ ձեռնարկնե-
ղու մէջ, ո՞ր եղանակին աւելի պէտք է հե-
տեւիլ, և թէ ի՞նչ կերպով յաշողեցաւ մեր երկ-
րին համար աղասութեան ծագումը։ Խոսան-
վանինք համարձակաբերան, թէ զայդ կը պար-
տինք խակապէս և տիրապէս Երիտասարդ-
թուրքերու գործունիութեան։ Անոնք աշ-
խատեցան խաղաղ, հանդարա, մեղմիկ, աշ-
խարհավար և դիւանագէտ միջոցներով։
Խարհավար և դիւանագէտ միջոցներով,
մտան ամէն խաւեր, սողոսկեցան, խօսեցան,
զրեցին, տպեցին, ցրուեցին, համամիտներ
շատցուցին, գաղափարներ լուսաողեցին,
միտքեր բացին, նախապատրաստուեցան,
պատրաստուեցան, պատրաստութիւննին լը-
րացուցին, պէտք եղած զօրութիւնը կազմե-
ցին, և հազիւ թէ գործի ձեռնարկնեցին,
քանի մը օրեր բաւեցին իրենց կատարեալ
հայդթանակը հոչակելու։ Ոչ աղմուկներ հա-
նեցին, ոչ խոռոշութիւններ կազմակերպեցին,
ոչ ուժանակներ տեղացուցին, ոչ ուժան-

թիւն մը այն ատեն միայն կ'արդարանար, ևթէ գանգատատանաց ձայնը լոէր, եթէ բողոքոց զիրեր գաղաքարէին, ևթէ դժպիչ եղելութիւններ ծածկուէին, եթէ զրկանաց զիպուածներ քօղարկուէին։ Բայց քանի որ գանգատի, բողոքի, զիմումի, պահանջի, ոչ խօսքերը վերջացան և ոչ զիրերը գաղաքեցան, հնար չէր երբեք կասկածիլ թէ աթոռին վրայ մնալը գոհունակութեան արտայայտութիւն եղած ըլլայ։ Նոյն իսկ հրաժարականի սպառնալիքը մերթընդմերթ մէջաեղ հանելն ու իբր պահեատի միջոց գործածելը, ձարտար միջոց մըն էր դժգոհութեան տեւականութիւնը պնդելու, և անոր ոյժ տալու, և աթոռի վրայէն աղգին դժկամակ զգացութը հաստատելու։ Ժողովրդական առածն ալ կ'ընդունի թէ աւելի զօրաւոր է պիտի զարնեմ կրկնելը, քան թէ զարնել վերջացնելը։

իրօք ալ, ինչո՞ւ կարծել թէ գանգատե-
լով հանդերձ մնալը, գոհունակութեան փաստ
կարենայ մեկնուիլ: Երբոր նախկին պատրի-
արքներ, հարստահարութեանց տեղեկագիր-
ներ կտղմելով, կառավարութեան ներկայե-
լով, և արդիւնքը չտեսնելով հանդերձ, իրենց
աթուին՝ վրայ մնացին, գոհունակութեան
փաստ տուած եղածն արդեօք: Երբոր իմ
նախորդ պատրիարքը հարստահարութիւններն
ու կոսորածները տեսնելով, և բողոքներ մա-
տուցանելով և անոնց արդիւնքը չտեսնելով
հանդերձ, իրեն աթուին վրայ մնաց, գոհու-
նակութեան փաստ տուած եղած արդեօք:
Արդէն յիշեցի, թէ անոր վերջէն հրաժարիլը,
ոչ բողոքի համար եղաւ, այլ վեհապետին
կամքին հնագանդելով արուեցաւ:

Ուրեմն, մեր ալ բողոքելով և պահանջելով, պնդելով եւ սպառնալով պաշտօնի վրայ մնալը, երբեք իրը գոհունակութեան փաստ չկրնար մնկնուիլ : Թողի խօսին մեր պաշտօնագիրները, որք պատրիարքարանի մէջ ոխուած են :

55. ՄԱՍՆԱԿՈՐ ԳՈՐԾԵՐ

Ենթիրները հետզհետէ պարզելով, և
միտքս ու խիղճս, նպատակս ու ընթացքս
ամենայն անկեղծութեամբ մէջտեղ դնելէ յե-
տոյ, աւելորդ չեմ սեպեր քիչ մը ևս առջեւ
անցնիլ, և ինչինչ մասնաւոր դիպուածներու
և գործերու վրայ ալ ակնարկ մը նետել:
Շատ լաւ կ'իմանամ և մտադիւր կ'ընդունիմ,
թէ մարդ կրնայ իւր ընդհանուր ուղղութեամբ
արդարանալ, բայց այս կամ այն պարագայի
մէջ կրնայ ուղղութենէ շեղած ըլլալ: Հնարէ
ևս, որ եթէ ուղղութեան մէջ ոչ, գոնէ պարա-
գայից մէջ թերացած կամ սիսալած գանուի:
Այդ խոստովանութիւնը, կամ լաւ ևս այդ
գաւանութիւնը, համարձակ կ'աւելցնեմ, որով-
հետեւ վատիկանեան անսխալականութեան
դէմ պայքար մղողի մը վրայ չկրնար ենթա-
գրուիլ, որ անձնական անսխալականութեան
յաւակնութիւնը կարենայ մնուցանել: Միայն
թէ չատ անգամ յախուռն կերպով մեզա-
դրանքներ արտայայտուած կը գտնուին, ան-
գիտանալով գործողութեան մը ներքին իս-

կութիւնը ու արտաքին հանգամանքները , և
չկրնալով խօսքի ու վէճի բորբոքման մէջ ,
խոկութիւնը հետազոտելու հանդարտութիւնն
ունենալ : Այս առիթներուն մէջ կարծիքը իր
ստուգութիւն , և փափաքը իրը իրականու-
թիւն կրնան առնուիլ : Այսպէս է որ շատ
անդամ զրոյցներ կը կազմուին , և նոյն խակ
զինքն սխալանքէ ազատ կարծող մարդն
ալ , անհիմն եւ անտեղի զրոյցներու արձա-
գանդ կ'ըլլայ , և նոյնիսկ ինքն ալ մեկնու-
թիւններ և տեսութիւններ կ'երեւակայի :
Այս պատճառաւ անօգուտ չեմ կարծեր , քանի
մը մասնաւոր դիսպուածներու մէջ ալ մտնել ,
և ինչինչ եղելութեանց ստուգութիւնը և
ձևաբառութիւնը մէջտեղ դնել : Մասնաւոր
եղելութիւններ յիշած ատենիսիս , անոնք միայն
կ'ուզենք նկատի առնել , որ անձնական չեն ,
այլ պաշտօնական շրջանակին կը վերաբերին ,
և պաշտօնավարութեան չորչը կը դառնան :

(13 Učenstvuj 1908)

56. ԴԵՍՊԱՆԱԽՈՐՉՈՒՐԴԻ ZԵՏ

Ուստիոյ կայսեր նախաձեռնութեամբ իյա-
ղաղութեան դեսպանախորհուրդ մը բացուե-
ցաւ Հովհանոսյի Լահեջ մայրաքաղաքին մէջ
1899'ին : Դեսպանախորհուրդը նպատակ տնկեր
միմիայն միջազգային խաղաղութեան խնդիրը
մշակել, և փոխադարձ պահանջները հաշտուրար
կերպերով լուծելու, պատերազմներուն առ-
ջեն առնելու, ու ռազմական ծախքերը չտ-
փառերելու կերպեր գտնել : Տէրութեանց
մէջ փոխադարձ հաւանութեամբ հաստատ-
ուած էր, որ իւրաքանչիւր պետութեան ներ-
քին գործերը և քաղաքական խնդիրները ոչ
մի կերպով խորհրդակցութեան նիւթ պիտի
չըլլան : Յատկապէս Օսմանեան պետութիւնը
այդ կէտին վրայ ծանրացած, և զայն իրը
իւր ներկայութեան էական պայման առաջար-
կած, և ընդունել առած էր : Այսու հանդերձ
արտասահմանի մէջ հայկական խնդրով զբա-
զող ազգայիններ՝ առիթէն օգուտ քաղելու
և հայկական խնդիրը դեսպանախորհուրդին
առջեւ հանելու միտքը յլացան, և Եւրոպիոյ

դանագան քաղաքներու մէջ շարժումներ
սկսան : Այս բաւական եղաւ, որ մեր կառավարութեան կողմէն խստութիւններ կրկնապատկուին և ճնշելու ձեւերը սաստկանան Հայոց վրայ : Զբոյցներ տարածուեցան, թէ պատրիարքէն ալ կը սպասուի դիմումի քայլ մը առնել, որով ապրիլ 14'ին կառավարութենէն յատուկ տղթարարութիւն ալ եղաւ պատրիարքին, եւ միանգամայն ոստիկանութենէ տրուտծ ինչնչ դիմութեանց գործադարութիւններ դադարեցան : Պէտք եղած բացարարութիւնը արուեցաւ, թէ չէինք կրնար առնել քայլ մը, որուն տուանց հետեւանաց մնալը զիտէինք : Մեզի դիւրին էր այդպիսի կնճիռներուն մէջէն ենել, երբոր մասնաւոր և մեղմէ անկախ մարմիններու կամ ընկերակցութիւններու անուններով՝ Եւրոպիոյ և Ամերիկայի սահմաններուն մէջ կը կատարուէին : Այս կողմերը պատրիարքարաննին ենթարկեալ վիճակներ ըլլալէ դադարած էին . և մեզի ալ հեշտ կը լինէր ըսել, թէ այն կող-

56. ԴԵՍՊԱՆԱԽՈՐՀՅՈՒՐԴԻ ՀԵՏ

մերուն վրայ իրաւասութիւն չունինք և պատասխանատութիւն չենք կրեր :

Քիչ օր ետքը, ապրիլ 23'ին, լսուեցաւ
թէ Պուլկարիոյ աղքայնոց մէջ թուրքիոյ Հա-
յոց անունով համախմբութիւն մը եղած եւ
դիմումի որոշում արուած է: Այդ պարագայն
նոր նշանակութիւն ստացաւ, որովհետեւ
Պուլկարիոյ մէջ կ'ըլլար, և Պուլկարիա պատ-
րիարքարանի ենթարկեալ վիճակներէն էր, և
պատրիարքարանի կը պատկանէր անոր հսկո-
վութիւնը. պատրիարքարանն ալ չէր կրնար
անոր պատասխանատութիւնն խոռոսիկէ:
Զանազան ջանքեր ըրինք սոյն իրողութեան
և անոր նշանակութեան մասին կառավարու-
թեան միտքը հանդարակցնել և գործը երկա-
րել: Բայց մայիս 7'ին լուր հասաւ, թէ իրօք
դիմում մը եղած է գեսպանախորհուրդին,
թուրքիոյ Հայերուն անունով: Ասկէս առիթ
առուաւ պեսութեան, պատրիարքարանին վը-
րայ ծանրանալու, միանգամայն թուրքիոյ
մէջ գտնուող Հայերուն վրայ կասկածը
առաւելապէս ընդարձակուեցաւ, և բացա-
սիկ կարգագրութեանց և զրկանաց զործերը,
որ սասակացած էին, ևսքանզևս զայրացան,
և պաշտօնական յայտարարութեան մը առա-
ջարկը, ստիպողական պահանջ դարձաւ: Նեղ
էր պարագայն, և մէջէն ելնելու կերպ
մը գտնել անհրաժեշտ էր: Մէկ կողմէն ըըւ-
նական հարստահարութեանց ծշդութիւնն ու-
րանալ հնար չէր, միւս կողմէն պաշտօնական
հրապարակային հրատարակութիւն ընել պէտք
չէր: Ոչ ալ ու զեցինք ուղղակի Պուլկարիոյ
աղքայիններուն ուղղուած մնդադրանքի կամ
արգելքի հրամաններ տալ, վասն զի, այս ձևեր
կրնային խոնդիրին իսկութեան հերքում կամ
մերժում մեկնուիլ:

Մինչ այս մինչ այն, մասնաւոր պահ
ներէ գուր առնուեցաւ թէ եղած դիմումը
գործնական արդիւնք չէր ունեցած, և Հայոց
ենսուին՝ դեսպանախորհութիւնն ձեռնաւ-

Այդ պայմաններուն ներքեւ էր, որ մաս-
ին 12ին Վարչութեան անդամոց խորհրդակ-
ցութեամբ յարմար դատուեցաւ անմիջապէս
հեռագիր մը տալ, բայց ոչ թէ կառավարութե-
նէն պահանջուած գոհունակութիւնը յայտ-
նելով, և ոչ ալ եղած զիմումին պարունա-
կութիւնը հերքելով կամ սպուգութիւնը սահ-

լով, այլ գործը պաշտօնական կերպարաններու և ձեւակերպութեանց վրայ ամփոփելով, մէջէն ենթէ: Հեռագիրը պարզապէս կըսէր, թէ լրացիք բռներու գրածին համեմատ, չայ ազգին անունով՝ դեսպանական խորհուրդի գիմող անձանց վրայ, բնաւ պաշտօնական կերպարան չենք ճանչնար, Ասով, միայն մերայնոց պատասխանատութիւնը աղատած կ'ըլլայինք, իսկ դիմումին առարկայն ու նպատակը մերժած չենք ըլլար: Ահա թէ ինչի կը վերածուի, բանադատաիչ պարագաներու ներքեւ և ձախող հետեւանքներ արգիւելու համար մասածուած կերպը: Տրուած հեռագիրին դարձուածը, դիւանագիտական լեզուի նրաւթեանց ոճով, պարզապէս եղած դիմումին պարունակութիւնն ու նպատակը հաստատել ըսել կը լինէր, և ոչ միայն աղօգային դատին իսկութեան չէր կրնար վետամբել, այլ անուղղակի զայն հաստատած կ'ըլլար:

Սյդ տեսութիւնները բերանացի պարզութ-
ցան հեռագիրին յաջորդող Խաւճ ժողովին
մէջ, և հաւանութեամբ ընդունուեցան, թէ-
պէտեւ ժողովական ատենագրութեամ նիւթ-
ընել անցարմար դատուեցաւ: Ուրիշ շատ ան-
դամներ ալ յար աբերական անունով ճանչ-
ցուած և ժողովներու մէջ յուզուած փափուկ
խնդիրները, ոչ միայն չէին հրատարակուեր,
այլև արձանագրութեանց ալ չէին անցներ,
դիւրաւ հասկնալի զգուշաւորութեանց պատ-
ճառով: Տրուած հեռագիրին իրեն պահանջ-
մանց բաւարար չինելը պնտութիւնն ալ զգաց,
երբ անոր պատճէնը պալտափին տրուեցաւ հե-
ռագրատան կողմանէ: Նա պարտաւորուեցաւ
լուութեամբ անցնիլ, գոհունակութիւն չյայտ-
նեց, բայց նոր դիտողութիւն ընելու և նո-
րէն պահանջ ընելու համարձակութիւնն ալ
չունեցաւ: Աւելորդ չինի յիշել, որ հեռա-
գիրին աննշանակ լինելուն, նոյն իսկ զես-
պահախորհուրդին դիմողները թափանցեցին,
և վեաս բերող և շահեր խանգարող դործ մը
պահապահ զգացին և լուեցին:

ՀԱՅՈՒԹ ՎԿԱՅՈՒՄ - Ե Յ
Ահա ասիկ բացէքաց պատմութիւն մը
որով կը տեսնուի, թէ ինչպէս կարեւորութենա
զուրկ գործ մըն է հետազիրին խնդիրը, զոր
իրը աղջային դասին ուրացութիւն կամ իրը
եպիրելի ստորնութիւն ցուցնել ուղեցին ո
մանք: Մեր առած քայլը, հետո մեղադրել

բան մը լինելէ ; գմուարին և վտանգալից
պարագայէն ճարարութեամբ դուրս ելած
լինելու գովկելի հսարիմացութեան արդիւնք
էր : Զմոռնանք խել, թէ գործին բոլոր պա-

լրագաները, ծանօթ եղած էին կարեւոր դես-
պանատանց, որպէս զի պէտք եղած աեղեր
ալ ծանուցուին :

(13 *Ukupskelebir* 1908)

57. ԽՈՒԶԱՐԿՈՒԹԵԱՆՑ ԽՆԴԻՐԸ

Երլարզի հրապարակին վրայ 1905 յուլիս
8'ին, ուրբաթ կէսօրին, պայթած ոռմբը,
ահեղ հալածանաց նիւթ մատակարարեց :
Նէձիպ Մէհամէ փաշայի գլխաւորութեամբ
կազմուած հետազօտութեանց արտասովոր
յանձնաժողովը, Հայոց դէմ ընդհանուր խըս-
տութեանց նոր ծրագիր մը պարզեց այդ ա-
ռիթով : Բոլոր ազգին վրայ մուր մը քանիլու
կանխակալ դիտմամբ, անհատներէն ետքը
հաստատութիւնները հալածելու ձեռք դար-
նուեցաւ, և սեպտեմբեռ 21'ին առառն լուր
բերին, թէ գիշերայն Բերայի Ս. Լուսաւորիչ
եկեղեցին յանկարծօրէն փակեր են, սպասա-
ւորները ձերբակալեր, և գերեղմաննոցի մէջ
խուզարկութիւններ կատարեր են, իրր այն
թէ այնահեղ սումբեր պահուած ու թաղուած
ըլլային, և թէ այս մասին ձշդութեամբ լուր
տուղողներ և խոստովանողներ եղած ըլլան :
Անմիջապէս նոյն օր կայսերական պալատ գա-
ցի բողոքելու, Խառն ժողովոյ խորհրդակ-
ցութենէ յետոյ : Անտեղութիւնը իսկոյն դար-
մանելու խոստում արուեցաւ, և նոյն գիշեր
արդարութեան նախարարէն լուր բերին, թէ
առանց պատրիարքարանի գիտութեան եկե-
ղեցիներու խուզարկութիւններ խստիւ ար-
դիլուեցան : Միւս կողմէն ստուգեցինք, թէ
խուզարկութիւն ընողներուն սպասած ար-
դիւնքը իրականութիւն չէ ունեցած և բան
չէ գտնուած :

Բայց թշնամական հարուածը աւելի բարձր դիտել սկսաւ, և նոյն խոկ պատրիարքարանի մէջ հին ժամանակէն ռումբեր պահուած լինելու զրոյցը նետուեցաւ մէջաեղ։ Սեպտեմբեր 28'ին, նոյն ինքն Նէժիպ Մէլհամէ փաշա, կայսերական հրահանգով, ինձի հետ բանակցութեան մասւ արքունեաց մէջ, թէ ստոյգ լուրեր առած է և ճիշտ տեղերը իմացած է, ուր հինէն ռումբեր պահուեր են, և կայսեր կողմանէ հրաման ստացած է խորդակութիւններ կատարելու։ Այդչափը կազմակութիւններ կատարելու։

ուաջարկէր ի տեղեկութիւն :
Պետական պաշտօնէութեան ձեռամբ խուզարկութեան առաջարկը, պատրիարքարանը անպատճելու ձեւ մը լինելուն, բացէրաց մերժեցի, և յայտնեցի, որ պատրիարքը հեռացնելէ ետքը միայն այսպիսի ձեռնարկ մը հընարաւոր կրնայ ըլլալ : Բայց գիշերին լուր բերին թէ պատրիարքարանը ոստիկաններով պաշարուած է : Միւս առաւու, սեպտեմբեր 29'ին, պաշատ դաւնալով ոստիկան պահակներուն վերցուիլը պահանջեցի, և երբ գործադրութիւնը չտեսայ, պատրիարքարանը փակելու որոշման յանգեցայ և հաղորդեցի : Ասոր վրայ հոկտեմբեր 1'ին, նոր բանակցութեանց կոչուեցայ Նէջիպ Մէջհամէի հետ, և պաշտօնական խուզարկութեան առաջարկին նորէն բացարձակ նանդդիմացայ, պահակներու հեռանալը պահանջեցի, և պատրիարքը հեռացնելէն եաքը միայն, իրենց նպատակին ձեռնարկել կրնալինին կրկնեցի : Դարձեալ ու դարձեալ, կայսեր տարուած ու բերուած խօսքերէն ու զնդումներէն ետքը, վերջապէս Առաջին քարտուղարին ձեռոք հաղորդուեցաւ, թէ պահակները պիտի հեռանան և պաշտօնական սուզարկութիւն պիտի չըլլայ : Միայն կայսրը ըլ խնդրէ, որ իւր սիրաը հանդարտեցնելու ամար, ևս ինքն, իմ մարդիկներով խուզարութիւն մը ընեմ, արդիւնքը իրեն հաղորդեմ, եւ կասկածը փարատուի : Տեսնելով որ մ պահանջած զիջողութիւնները կ'ըլլացին, և պաշտօնական ձեւեր կը դադրէին, հարկ զգախ բարձրագոյն անձնական խնդրանքին հաշարագիլ : Նոյն օր ոստիկաննական պահակերը հեռացուեցան : Անկէ ետքը, հոկտեմբեր 1'ին, Բարթող Թելեան, Կարապետ Խաչառութեան, Մկրտիչ Մելիքեան, Արիս Ֆէսեան և Ռոպեր Եազըճեան էֆէնալիները, իմ նարութեամբ, իր քննիչ ընկեր առնելով, արտատ պատշաճ քննութիւնները կատարեցի ուժամգալուի պատրիարքարանի, վարժարանի

և եկեղեցւոյ մէջը և ներքեւը : Սրդիւնքը եւ-
գառ , որ կարծեցեալ իրերէն և ոչ մի բան
կրցաւ գտնուիլ , աւլուած և նետուած առըր-
ձանակէ մը զատ : Նշանակած անձերէն առա-
ջին չորսերը նոյն խոկ պատրիարքարանի պաշ-
տօնեաներն էին , խոկ վերջինը կամաւ ա-
ւելցուցի , որպէսզի պալատէն ձանցուած
անձի մըն ալ վկայութիւնը գտնուի : Հոկ-
տեմբեր 5'ի Խոռոն Ժողովը , իրողութեան
մանրամանութիւնները լսելով , իւր հաւա-
նութիւնն ու գոհուանակութիւնը յայտնեց :

Այս խուզարիկութեանց տոմիիւ ահսանք, որ պատրիարքարանին ներքեր եղաղ ներքնայի կերը տարիներէ իվեր ներառած աւելորդ ներով լեցուեր ու խճողեր են, որք վեստու բեր ալ կրնային ըլլալ: Այդ պատճառով, հոկաւեմբեր 6 և 7 օրերը բոլոր ներքնայարկի նկուղները և ջրամբարները մեք մեղին պարպել և մաքրել ատալու աշխատեցանք, բազմաթիւ գործաւորներ բանեցնելով, մեր բարսպաններուն ձեռքին տակ: Աւելորդները պարտէ զինու մէջ դիվել տալէ ետք, տամն օր շաբանակ հինգ իշամբարներ աշխատցնելով, բոլորը ծով թափել տուինք:

Այդ միջադէպն ալ , որ պատրիարքարքարար
վրայ կեղած մը քանիւու նպաստակով կազմուած
էր , և որ անշռուշ խարդախ միջնոցներով նը-
պատակին հասնելու պիտի ծառայէր , ամուր

58. ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆ

Հին դրութեան, կամ աւելի յայտնի բառ
սերով, բանական գրութեան մը չուրջը կը
դառնան ընդհանուր քննադատութիւններն
ու մեղադրանքները, որուն երեսնամերայ
կեանք մըն ալ կը վերագրուի 1878'է սկսեա-
լով։ Այս միջոցին վերջին և սաստկագոյն
ասասերկու տարիներուն հետ ժամանակակից
գանուած է իմ պատրիարքութեան շրջանը։
Ա.մէն մարդ, որ այդ երեսնամերակին մէջ գործ-
ծեց ու պաշտօնավարեց, այդ միջոցին մէջ
գործող կինայ համարուիլ, սակայն չկրնար ըս-
տիլ թէ ամէնքը միեւնոյն կերպով գործած
են։ Այս տարբերութիւնը այնչափ յայտնի է և
անուրանակի է, որ ներկայ փոփոխուալ ժա-
մանակին և նոր ազատական զրութեան զրե-
թէ բոլոր գործիչները, ասկէ առաջ ալ գոր-

ընդդիմութեամբ և պատուառո դարձուածով
յաջողեցանք, ընդհակառակն, օգտակար լա-
ջողութեան վերածել:

Պէաք է գիտնալ, որ պահուած ռումբերու կեղծ պատճառանքը աւելի ընդարձակ նպատակ ունէր, և կը դիմուէր պատրիարքարանի ներքին գործառնութեանց և թղթակցութեանց վրայ ձեռք դնել, և պատրիարքարանը ամրող տակնուվրայ ընել: Փարիզի մէջ, ի նպաստ չայտնատնի անուամբ, պարբերական հրատարակութեան լուրերուն պատրիարքարանէ հաղորդուած լինելուն լուր ելած էր, և երկու դիւնանալետները հարցաքննութեան հնթարկելու որոշումն ալ արրուած էր: Մանաւանդ թէ պատրիարքարանին և արտաքին շարժումներուն մէջ գաղանի կապակցութեան մը գոյութիւնը պատճառելով, ոյն իսկ ազգային կեդրոնը հալածելու և ընկերու նպատակը կազմուած էր: Խուզարկութեան թակարդը պարապի հանելու յաջողելէս ետքը, դիւնապետներու անունին ներքեւ կազմուած, պատրիարքարանի հարցաքննուածն ալ յաջողեցց խափանել, պատրիարքարանի գործողութեան մասին իմ անձնական պատասխանառութիւնս դիմադրելով, և համարձակ պնդելով:

(13 Učenjski spisi 1908)

մամբ իւր պլարտքը միայն կասարեց , դրութեան
դժողի հետեւանքները չափաւորել ջանաց , և
ալզէկութիւն ընկլու համար ձեռքէն եկած ձիգը
թափոց : Առաջին տեսակն է որ բռնական
դրութեան գործակցութիւն պիտի ճանչցուի ,
մինչ երկրորդ տեսակը պէտք է բռնական
դրութեան գործածութիւն կոչել , և ոչ թէ
գործակցութիւն : Գործակցութեան նշաններ
կրնան համարուիլ , գործին մէջ մանելու ինք-
նաբերաբար ձգալիլ , շփոթ գործեր քաջալե-
րելու միջոցներ աւելցնել , անոնց ընդարձակ-
ման համար կերպեր ձարել : Իսկ նաև , որ իր
հետապնդութեամբ գործին մէջ մտած չէ , որ
բարձրագոյն կամքի կամ հեղինակաւոր ըն-
արութեան հպատակելով պաշտօնի անցած է ,
որ ամէն ատեն նոյն դրութեան դէմ մաքա-
ռելու զբաղած է , որ դրութեան հետեւանք-
ները մեղմացնել աշխատած է , որ նոյն դը-
րութեան անաւղղութեանց դէմ բողոքած է ,
որ զսպելու միջոցներ չունենալուն համար
սզսքանաց միջոցներու դիմած է , որ իւր
պաշտօնին շրջանակէն և պահանջնէն դուրս
ելած չէ , որ գլխաւոր և վասանգաւոր պա-
րագաներուն յայտնի ընդդիմութիւններ ըրած
է , որ դժողի պարագաները նուազեցնելու
յաջողած է , որ առաւելագոյն վասանգներու
առջեւն առնել յաջողած է , որ խիզգի պար-

ատւորութեան սկզբունքով միայն գործին մէջ մնալ մտածած է, այնպիսին կրկեք ըստ նական դրութեան գործակիցը չկրնար ըստ իւ, այլ միայն կոչումի և պաշտօնի պարաւուռութեամբ դրութեան գործածովը։ Այնպիսին ոչ թէ դրովանաց, այլ մանաւանդ արգահուածանաց արժանի է, այսանսակ ախուր կացութեան մէջ գանուելան համար։ Ինչ որ նա կրցած է ընել, պէտք է իրեն իրը արգիւնաւորութիւն վերագրուին։ և երբեք պէտք չէ մեզագրուի այն մասերուն համար, յորս չը կրցաւ յաջողիլ, որովհետեւ յաջողիլ անհնար էր։
Ահա ինչպէս կ'իմանամ եռ իմ գործունէութիւնս, և բոնական դրութեան ներքեւ գործի վրայ զանութիւն։ Շատեր միեւնոյն գըրութեան ներքեւ, ինձի չափ ծանրութիւն չը կրելավ և ընդդիմութեան նշաններ չցուցնելով, մանաւանդ թէ ժամանակին պարագաներին սնձնական շահեր ալ քաղած ըլլալով, այսօր ուղղամիտ գործիչներ կը ներկայանան, ու ներկայ դրութեան օգուտներուն կը մասնակցին։

Սիր կէտը այստեղ կը փակեմ, և աւելի
մանրամասնութեանց չեմ մաներ, և ցոց-
մունքներ և անուններ չեմ աւելիցներ։

(14 *Uluyışlışlar 1908*)

59. ԱՆՁՆԱԿԱՆ ՅԱՐԱՔԵՐՈՒԹԵՒՆՆԵՐ

Սւելի գօրաւոր նշան մըն ալ տամ իմ
ընթացքս բացարելու և պարզելու : Հին
բռնական դրութեան գլխաւոր գործակիցները ,
տիրապետող բռնութեան չահակից գործադիր-
ները , անոր չարագուշակ հետեւանքներուն
ընդարձակողները , առատակասպաս քսութեամբ
բռնութիւններ հսարողները , անգութ սասա-
կութեամբ նոր ձեւեր գանողները , միով բա-
նիւ այն հետերելի ընթացքին գլխաւոր գոր-
ծիչները , ծահօթ էին և են : Երբեմն ականջէ
ականջ կը խօսուեին , այսօր տանիքներու
վրայ կը հոչակրուին : Աստիկանական նախա-
բարութեան պաշտօնեաները , բաղմաճզի լըր-
տեսութեանց գլուխները , բացասիկ դատա-
բաններու գործիչները , յատուկ հետազոտու-
թեանց քննիչները , հրապարակային կենցա-
զին խառնակիչները , անհատական կեանքին

մասնիչները, պյուղալի դասակարգ մը կը կազմէին։ Արդ, ամէնուն յայտնի է, որ այս դասակարգը ոչ միայն ինձի համակիր չէր, այլև յայտնի հակակիր և հակառակորդ էր. իմ դիտումներս խանգարող, ինձի ատրիբ միաքեր վերագրող, իմ դէմ արգելքներ յարուցանող, և զիս անուանարկելու աշխատող։ Ես ալ թէ խօսքով և թէ զիրով անոնց անտեղի և անիբաւ գործերուն ու ընթացքին դէմ բարձրագոյն տեղեր բողոքով էի շարունակ։

թեան և սոտիկանութեան պետերուն չնակաւ-
սակիլ, անոնց հետ հաշտ ընթանալ և անոնց
դէմ չբողոքել: Ոչ Շէփիք փաշա եւ ոչ
Մէհամէտ Ալի պէյ, ոչ Իզզէթ փաշա և ոչ
Նէմիպ Մէհամէտ փաշա, ոչ Կէօչէօլլու Ան-
տոն պէյ և ոչ Նմաններ, իմ բարեկամներս
չեղան երբեք, և ամէնն ալ շարունակ ինձի
դէմ դարան լարելէ և հակառակութիւն գըր-
գըսելէ, ու հոչակաւոր օրական աեղեկագիշ-
ները, ծանօթ ճուռական ները, աեղացը-
նելէ չկասեցան:

Պիտական լնթացքը ուստմասիրողին
յայտնի էր, որ կառավարութեան ամէն ձիւ-
զերը և նախարարութեանց ամէն դիւանները
կայսերական կամքին և հրահանգներուն գոր-
ծիքներն ու կուրօրիէն կամակատարներ էին
դարձած, և իրենք իրենց մէջ անկար ան-
գործութեան վիճակի ենթարկուած կը մնա-

60. ՕՐՄԱՆԵԱՆԻ ՄԱՐԴ

Այսպիսի կոչում մը, կը լսեմ, որ կուտան ասոր ու անսր: Անոր նշանակութեան ինչ ըլլալը ինձի փոյթ չէ, և նպատակս ալ զայն ճշդել չէ: Միայն կ'ուզեմ յայսնել, թէ կատարելապէս կապուած եւ կուրօքէն հուտարիս և անձնանուէր մարդ, ո՛չ ունեցած եմ, և ո՛չ ունենալ աշխատած եմ: Թերեւս այս խօսքը ումանց աչքին մեծամտութիւն երկի, սովորայն ըստ իս ընդհակառակն, մեծամտութիւն պիտի ըլլար իրեն շորջը կոյր սանձառնուէրներ և սարկաբար հաւատարիներ հաւատքել, Զիս այդ համազման բերած են երկու իրական և փորձառական ճշմարտութիւններ, որոնք ատարերեալ ու ատարութերեալ կեանքին մէջ քննած ու ստուգած ու շօշափիած եմ:

Ասոնց առաջինն է, որ մաս-ը աշխարհի մեծ դրդիքը, գործիչն մեծ ուղղ զիքը իւր անհատական շան է, որ է ըսկ զիքը օգուափն հաւանականագոյն երեւ ցած կողմը: Եթե ցած ըսի, որովհետեւ մարդ միշտ չկրնար իւր շտեղ բացայտ և պարզ կերպով ստուգել, և հաւանականութեան կը հետեւի: Ես այնպէս կը մտածեմ, որ մարդ ուրիշի հետ կապուած կը մնաց, ցորչափ անհետ յոյս ունի, օգուած մը կը տեմնէ, և ակընկէ յոյս ունի, օգուած մը կը տածէ: Դիւրին չէ բնակա կալութիւն մը կը տածէ:

յին : Վեհապետը , որ ամէն ինչ կեղբռնաւ ցուցած էր , մեղի համար իւր Առաջին քարտողարը միջնորդ էր ցուցած : Բոտ այս պարտաւորաւած էի զայն ճանչնալ իր գործունեութեան միջոց և յարաբերութեան բացասիկ միջնորդը : Ամէն անոնք , որ ինձի գործակից եղան աղջային վարչական շրջանակին մէջ , ու պաշտօնապէս տեղեկացնեցրեալ ընթացքին , գովեցին և քաջալերեցին այդ ուղղութիւնը : Անոնք , որ դժուարութեանց ասափճանուը ճանչնալով , առանց կողմնակի և կանխակալ տեսութեանց , կը ռեցին ստացուած արդիւնքները , դնահաւատութեամբ ողջունեցին ձեռք ձգուած հետեւանքները : Այս է ահա ի՞մ յարաբերութեանց շրջանը :

(14 *Ukuyshulpar* 1908)

Նին հակառակ երթալ, և ոչ ալ նիւթական և
բարոյական վետավակ զիտակցութեամբ գործ
մը բնել : Կը աեսնուին երբեմն, ձախորդու-
թեան մէջ ալ ուրիշ հետ կատուած մնացող-
ներ, յուսալով որ սոյն վիճակին մէջ
ալ ըստ բաւականին օգուտ կը աեսնեն, կամ
թէ կը վստահին, որ այն անձը վերստին
յաջողութեան կը դառնայ : Բայց, Եթէ օդը
բուրովին կ'ամպուի, քեզ մինակ
կը գտնես, ըստ է լատին քերթողը : Այս
առաքէն ներկայումս ալ երեկուան մաերիմ
եղողներն են, որ այսօր ոխերիմ են դարձած
երեկուան գովողներն են, որ այսօր կը պարա-
ւեն . երեկուան չսպոքորթներն են, որ այսօր
կը զրպարտեն . երեկուան պաշտողներն են, որ
այսօր կ'ամսարգեն : Որովհետեւ այսօր ուրիշ
կողմէն կը սպասեն իրենց օգուտն ու շահը
մինչ երէկ տարբեր կողմէ կ'ակնկալէն :

Երկրորդ համոզումն է, որ եթէ կատարելապէս և կուրօրէն քեզի կապուածներ կ'ունենաս, փոխադարձաբար դուն ալ պարտաւոր ես անոնց ծառայել, պահասութիւննիւ տանիլ, յանցանքնին պարտիել, կամքերնուն համարկերպիլ, քմահաճութիւննին զոհացնել ինչ որ ռամփօրէն բացատրութեամբ՝ միննէ թի տակ մնալ կըսենք։ Արդ, ինչ որ

կուզուի թող ըստուի, սակայն ես բացարձաւ-
կապէս այդ գիրքէն խորշած եմ, և իմ ան-
հատական ազատութիւնս կորսնցնելով ուրի-
շին սարկանալ չեմ ուղած: Այսպէս եղած
սիսակ ըլլայի, եթէ այդպիսիներուն համակեր-
պելու պարտքը վրաս ծանրանար, եթէ հա-
մարձակորէն մէկուն պակասը չկարենայի յայտ-
նել, եթէ մէկուն ծուռ կօդմը տեսած ատենս
անկէ չկարենայի զատուիլ, եթէ մէկը անյար-
մար գտնալով հանդերձ չկարենայի զայն հե-
ռացնել: Բայց այս ազատութիւնը վայելել
կարենալու համար, ովէտք է որ մարդ ոչ ոքի
հետ մեջարդելի գործակցութիւն կամ կա-
պակցութիւն ունենայ, որպէսզի յայտնուելէ
ու մատնուելէ չվախնայ, և աղատ միտք մը
պահէ, մարդը գործին և ոչ թէ գործը մար-
դուն հաղատակեցնելու համար:

Անոնք որ ինձի հետ շարտանակ գործեցին ու գործակցեցան, լաւ զիտեն, թէ որչափ ջանացած եմ այդ անկախութեան հետեւիլ և դիտակցօրէն չժերանալ: Զարմացած են որ հակակիրներու պաշտպանութիւն եմ ըրած, և հակառակորդները գործի եմ կոչած, երբոր գործին պահանջը տեսած եմ, երբոր անոնց յարմարութիւնը ու յաջողութիւնը զգացած եմ: Փորձով տեսած են, որ համակիրներու և մերձաւորներու համարձակ դիտողութիւնն ըրած եմ, երբոր գործին իսկութիւնն եմ հասկցած, կամ անոնց անյարմարութեան հասու եղած: Գրտեն, որ այսպիսիներ, որոնց հետ իրաւ-

(44 *Ukwyshwylr* 1908)

61. ՎԱԽԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ

Անոնք որ Օքմանեանի մարդ եղած
ըլլալ կը կարծուին կամ կը խօսուին, ազատ
են, թող հանդարտ սրավ հերքեն այդ կեր-
պարանը, ես անփեղաբար կը հասաւանեմ
իրենց յայտարարութիւնը, և պէտք չեն ու-
նենար վախի ներքեռ գործած լինելու յերիւ-
րանքը կազմելու։ Եթէ վախերնին աիրող
բանական զրութենէն էր, եթէ անոր հակա-
ռակող երեւնալէ կը խիթային և համամիտ
երեւնալու կը բանագատուէին, այդ վախը
յնէ չէ, ինէ վախ ունեցած ըսել չէ։ Եթէ
երբեք ինէ վախ ունեցած ըլլալնին կը յայտ-
նեն, բացարձապէս կը ատեն, որովհետեւ ես
ոչ երբեք հակառակ կարծիք յայտնողի մը

վրայ վասիս ազգելու խօսք մը ըրած եմ, և
ոչ քայլ մը առած եմ: Ճակատաբաց կը հըս-
չակեմ, որ երբեք ազգային մը, մերձաւոր
կամ հեռաւոր, մեծ կամ պղտիկ, հակառա-
կութեան դիմամբ ինչ վեստ մը տեսած չէ:
Իրաւ, ծմբարութիւնը՝ համարձակ զբուցելէ
չեմ քաշուած, եղելութիւնը՝ անսպատրուակ
պատմելու չեմ վարանած, նախատեսութիւնը՝
իւր խկութեան մէջ հասկցնելէ յետս չեմ կա-
սած, բայց երբեք երկիւղ ազգելու վիճակի
մէջ չեմ գտնուած: Եթէ երկիւղով հակակիր-
ներ զսպելու նպատակ ունեցած ըլլայի, գո-
նէ անգամ մը մէկուն դէմ բան մը ըրած
կ'ըլլայի, և հակակիրներու համելէպ բարեա-

ցակամութեան նշաններ սոյց տուած չէի ըլլար:

Օրինակ մը միտայն յիշեմ, որովհետեւ ինչպէս լիր բերնով յայտնած է, թէ սկիզբէն դէպ առ իս համակրութիւն չէ զգացած, և թէ դիմագրելէ չէ քաշուած: Նորու ըմբոնման մէջ, իբր թէ իմ սկզբնական դաւանութիւնս զիս եկեղեցական թուլութեանց հակամէտ է պահած: Մինչ խօսութեամբ հոսով մէտականութիւնը՝ անդրադեռնական պահպանողականութեան կրնար տանիլ, և ոչ թէ ազտամաժիս թուլութեանց: Սրբ, հակակիր և ընդդիմապիր երեւնալու ջանքին հակառակ, իրեն վարչութենէ հեռացուելուն համար կրկն և կրկն արձակուած պետական հրամանները ետ ըրած եմ, վարչութեան վերակազմութեան ատեն իրեն նորմէն ընտրուիլն քաջալերած եմ, երկրորդ ընտրութեան մէջ կառուվարութենէն մերժուիլն ու չաստատուիլը ետ առնել տուած եմ, երուսաղէմի պատուիրակութեան արգելքը վերցնել յաջողած եմ, որքութեամբ պատուելուն առաջարկողն եղած եմ, չքանչանով մնածարուելուն օժանդակած եմ, վասն զի իւր ներկայութիւնը օգտակար սեպած եմ: Քանիներ կային, որոնց ներքին ընթացքանիներ կային երեւոյթը համաձայնութեան քը եւ արտաքին երեւոյթը համաձայնութեան չէջ չէին, բայց վերենք անպատճելէ զգում չէին, բայց վերենք անպատճելէ զգում չացայ: Քանիներ, որոնց ընդդիմութիւնը յայտնի էր, բայց ես իրենց պաշտպանութիւնը լինել չզլացայ: Ինչպէս ուրեմն կրնային ինձի հակառակելէ վախիցողներ գտնուիլ, եթէ հակառակելէ վախիցողներ գտնուիլ, որ վախ ազդելով

Աղդային գործերու համար հլու կամաւ-
կատարներու և գտարկ անձնաւորութեանց
ըրջանակ կազմած լինելու դիտողութիւնն ալ
լուսեցաւ : Այս ըրջանակը հարկաւ առաջին
վարչական ժողովներուն և պատրիարքարանի
մեացուն պաշտօնէութեան վրայ իմանալ հնար
չէ , վասնզի անոնք ևս չկազմեցի : Ոչ ալ հը-
նար է պատրիարքարանի խորհուրդներուն և
հոգաբարձութիւններուն վրայ իմանալ , որոնք
վարչական ժողովներէ կազմուեցան : Եթէ
երբեք ևս առաջարկութիւններ ըրած եմ , այն
ալ ժողովական յանձնաբարաւոթեամբ եղած է ,

62 ԿԱՐԱՎԱՏՄԵՐՈՒ ՇՐՋԱՆԱԿ

յարմարներ և յանձնառուներ զանելու համար : Յանձնառուները ըստ և կը շեշտամք : Ժամանակին ափրող գժաւարութիւնները, ամբողջ քայլի մէջ կասկածի ենթարկուելու ձանձրութիւնը, լրտեսական և ոստիկանական քսութեանց հանդիպեկելու նեղութիւնը, համարձակ գործելու արգելքները, և աշխատատանաց համեմատ արդիւնք ձեռք ձգելու անստուգութիւնը, բայց ազգային պատճեանած, յօժարութիւնը ըթացուցած, սիրտերը թուլցուցած, հանկային ծառացութիւնէ պազեցուցած, և ընտրե-

լիներու թիւը զգալապէս նոռագածած էր: Արեւիցէ խորհուրդի, խնամակալութեան, հոգաբարձութեան և յանձնուժովի անդամաւ կիցներ ճարելու համար, աղաչանքներու և ողոքանքներու, յորդորներու և քաջալերներու պարտուորուած էր: Եօյն իսկ քուէարդու կութեամբ կատարուած թաղական ընարութիւններէն ետքը, հարկ կըլլար ընտրմանները համականերով և ահակացութիւններով, և մինչեւ իսկ այցելու թիւններով, հաւանեցնելու աշխատի: Դրեթէ միշտ յորդորներուս և թախանձոնքներուս գորութեամբ միայն, գործերու գլուխ յարմարները գնել կը յաջողէի: Այդ պարտգանները պիտի չծամբառէին հարկաւ, եթէ կամակատարներու շրջանակ մը տնհայի, և այդ շրջանակին մէջէն մարդիկներ յառաջ կոչուածներու գործը ամուլ, և աշխատութիւնը սահրծ լինելու կը դատապարտի: Համարձակ կ'առաջարիեմ, որ այդ երկուստանաւայաց շրջանին մէջ, պատրիտքարանի և թաղերու և հաստատութիւններու մէջ պաշտօնի կոչուածներուն ամերողական ցուցակը թող կազմուի, և տեսնուի թէ քանիներ և ովքեր են պաշտօնի կոչուածները, և թէ ի՞նչ կերպով պաշտօնի կոչուածներ:

Պատրիտքի ստորագրութեան ներքեւ գտնուող որոշում մը, նովին իսկ պատրիտքի քին անհական գործը չըլլար: Ժաղովներու սրոշումներ, խորհուրդներու դիտողութիւններ, և ուրիշ կողմերէ եկող սահաջարիներ, երբ գործադրութիւններին պիտի անդինի պատրիտքի ստորագրութիւնը:

(14 Սեպտեմբեր 1908)

63. ՕՐՄԱՆԵԱՆ ՕՍՄԱՆԵԱՆ

Կը յիշեմ որ արտաստհմանի հրատարակութիւններին ոմանք այսպիսի տառախաղ մը կազմեցին երբեմն, հասկցնելու համար թէ Օրմանեան պատրիտքը ինքվինք բոլորապետուզ Օրմանեան քաղաքականութիւնը յայտնի է: Սակայն անոր քաղաքականութիւնը յայտնի էր: Տեսնելով աղքին տկարացած վիճակը, պարապ անզ արուած զոհերու բազմութիւնը, եւողնետէ յառաջ եկած կորուստ բարձրացած վիճակը, անունական օտար միջամտութեանց չփոյտթիւնը, և վերահստ միջնորդութեան մը յուսափերու թիւնը, նա ուրիշ կողմերէ աղքական անդինի պատրիտքի ստորագրութիւնը:

Պրութիւնն ընդգրկել, և հետեւապէս Օրմանեան կառավարութեան հետ հաշտ ապրիլ, այլ ոչ թէ կառավարութեան ամէն գործերուն հաւանիլ և անոր ամէն գործերը քաջալերել: Պատրիտքին ու Վարչութեան հետեւած համարի և համերաշխ ճանապան միշտ այս եղաւ: Վեհապետին անձը պատասխանատուութիւնէ զերծ կեղծելով, կառավարութեան գեղծմանց և անիրաւութեանց դէմ բողոքել, և ոչ թէ եղելութեանց համակերպիլ և համայնշիլ:

Եւ միթէ ասկէ տարիեր ճանապայ մը կրմար մտածուիլ. կամ թէ մտածող եղաւ երբեք, քանի որ վեհապետը պատասխան

նաստ բանելով, բողոքելու խոկ տեղի չեր մնար: Ո՞չ ապաքէն նոյն խոկ տերութիւններ ու գեսպանութիւններն ալ՝ մինչեւոյն ճանապան բռնցին: Հիմայ ալ ի՞նչ կերպով յաջողեցաւ նոր դրութեամբ նուրբագումը, ի՞նչ ճանապով յառաջացաւ ողաստ թեան հոչակուիը, ի՞նչ յառաջացաւ աղաստ թեան հոչակուիը, ի՞նչ ըրին և ի՞նչ կ'ընեն Միութեան և Յառաջաղիթման պատապանները, ի՞նչ է այսօրուան զորածառած քաղաքականութիւնը, եթէ ոչ գործածուած քաղաքականութիւնը, եթէ ոչ Սամանեան Վեհապետին արարքները մտանաւ, և անոր դէմ չելլելով, գործը առջեւ առնիլ և ապագայ յաջողութեանց աշխատի: Արդ, եթէ ամէնէն կատաղի յեղափոխականներու գործերը դիւրութիւնը ապագայ յաջողութեամբ միտութիւն մը կազմել:

Իսկ կառավարական զեղծմանց դէմ գանգաններն ու բողոքները, երբ մէկ կողմէն կառավարութեան կը ներկայացու էին և վեհապետին կը հասնէին, միւս կողմէ օտար գեղագանատաններու աղապատաշաճ ականաւած էր յարմարագոյն ճանապան, որոն կը կարմարագոյն ճանապան, որոն վերջիվերջոյ եկան յանգեցան նաև անոնք, վերջիվերջոյ եկան յանգեցան նաև անոնք, որք զինքը քննադատելու և մեղաղերու կը ձգտէին:

Օրմանեանը Օրմանեան գրել և պատրիտքը Օրմանեան ցուցնել, վերջապէս տառիսալ մէն էր. մինչ այսօր պատրիտքին ընթացքը ծաղրողներ, կալորդնին պատաելու ընթացքը ծաղրողներ, կոյր գործիքներ, անկարող անձեր, յետամիտ շողոքորմներ չեն եղեր, և ոչ ալ կամուկատարներու խումբ մըն է եղեր հախորդ վարչութիւնը կազմութիւնը:

(15 Սեպտեմբեր 1908)

Խօսք խօսքը կը բանայ, և մեր խօսքերն է: Ինդիրը իւր ծագումն առա 1878ին, և ամէն ոք գիտէ, թէ ևս ինդրուն կեանք և ոյժ առողջ պատրիտքին մտերիմն ու զորացիցն էի: Իմ աղքային աղգութեան եւ պատապանութեան անոր համեւանքն էր 1878ին, և ամէն ոք գիտէ պատրիտքին մտերիմն ու զորացիցն էի: Իմ աղքային աղգութեան եւ պատապանութեան անոր համեւանքն էր:

64. ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ

Ներու կազմութիւնն ալ անոր հետեւանքն է: Ինդիրը իւր ծագումն առա 1878ին, և ամէն ոք գիտէ, թէ ևս ինդրուն կեանք և ոյժ առողջ պատրիտքին մտերիմն ու զորացիցն էի: Իմ աղքային աղգութեան եւ պատապանութեան անոր համեւանքն էր:

գալախիարներուս մասին բացարձութիւնն չեմ
աւելցնել , հրապարակական խօսածներու ծա-
նօթ են , քանի քանի բանականութիւններու
ալ առաջըստած են : Գործիչ ընկերակյու-
թիւնք 1882ին սկզբնաւորեցան Կարմոց մէջ ,
և ժամանակին առաջնորդն ես էի , և ամէն-
քը զիտնն , թէ ասոր համար կառավարութենէ
ալ ամբաստանուեցայ , Պոլիս գտղ պարաւ-
որուեցայ , տարիուկէս մնացի , և թէ՛ զիս
սպաշտակնելով ե՛ թէ՛ գատապարաելոց նե-
րումը ստանալով՝ վերագարձայ : Զանազան
դիրքերուս և զանազան պաշտօններուս մէջ
ցուցած ընթացքս և յայտնած կարծիքներու ,
նոր բացարձութեանց չեն կարօտիր :

Պատրիարքական ընտրութիւնը հիմնական փոփոխութիւն մըն էր իմ կենցաղական կացութեան համար : Այլ ևս պէտք էր վշատակիր Հայութեան կացութիւնը անձնաւորել , և վարչական պահանջներու բանագատութիւնը կրել . պէտք էր բոլորովին նոր պաշտօնին նույիրուիլ , և անձնական տեսութիւնները մէկ կողմ թողուլ . մէկ խօսքով պէտք էր որ անհատականութիւնը պաշտօնականութեան մէջ ընկըզմէր : Օրմաննեանի անձը չէր մնար այլեւս , ստորագրութիւնու ալ այլեւս Մաղաքիա Օրմաննեան չէր , այլ Պատրիարք Մաղաքիա քիա : Բայ այնմ պիտի առաջնորդուէր գործանէութիւնն ալ : սպատ անձնականութիւնը չէր կրնար գործել , այլ պէտք էր որ մերկանար իւր անհատականութիւնը , զգենուր պաշտօնականութիւնը , նայնանար իրեն յանձնուած պաշտօնին հետ , փախակերպուէր հանրութեան մէջ :

Նմանօրինակ տեսակէտէն պէտք է, ըստ իս, դիտել գործիչ ընկերակցութեանց գործունէութիւնն ալ, եթէ հանրութեան հետ ձուլուած, հանրութեան դերը անձնուուրած, հանրութեան անուսմբ հրապարակ ելած գործիչ դերը խզմի մասօք ստանձնել կ'ուզեն: Սնանց գոյութիւնը պէտք մըն էր, այս՝ վասնզի ոկղուունքի գոյութեան և տեւականութեան նշանակ պիտի ըլլար: Երբոր այդ ընկերակցութեանց կազմ մասթիւնը ցրուելու և գոյութիւնը չնշելու նպատակով, Յ. Տատեան փաշայն Բարձրէն ընդունած հրահանգներուն համաձայն ձեռնարկներ և պատպաժան որութիւններ կը կազմէր, և զրամական միջացներու կը դիմէր,

Աթէ քանի մը օրեր, իբր նորեկ պաշտօնեայ, սպասողական դիրք մը բանեցի, բայց միան գամայն վերապահութիւն յայանեցի, և անմիջապէս ետքը հակառակ միաքս իմացուցի: Այս եղաւ անոր կողմանէ ինձի դէմ յարուցուած գանգատներուն սկզբնապատճառը, թէ իրեն չեմ համաձայնիր, չեմ գործակցիր, և իր ձեռնարկներուն չեմ օգներ: Անոնք որ կերպով մը կամ պատրուակով մը ինձի մօսեցած և զիս լսած են, իմ միաքս ալ իմացած են:

Ուզած եմ միացնալ և գորացնեալ գործունէութիւն մը, չեմ համակերպած բաժմնամանց և ստորաբաժանմանց։ Չեմ հաւանած աղիկոմի և ներակենդդէմ գործունէութիւնց, որք թէ իրարու փոխադարձաբար, և թէ նպատակին ընդհանրաբար ակարութիւն և ձախողութիւն պատճառած են։ Ուզած եմ յայանի և հրապարակաւ ծանօթիկերոն մը, որ որևէ անձնական շահերէ եւ կիրքերէ և դիտումներէ վեր ըլլայ, և միանգամայն անձնական կիրքեր լուեցնելու և անհատական դիտումներ զսպելու կարող ըլլայ։ Ուզած եմ գործածուելիք միջոցներու մէջ խոհական ընարողութիւն և նախազգուշութիւն, ոչ ունեցածը անխսրհուրդ վասնել, ոչ անօգուտ փորձերով զգացումները վիրաւորել, ոչ անյաջող ձեռնարկներով հակառակ կորզը գորացնել, և ոչ անխորհրդաբար իւրացինները վտանգի մատնել։ Ուզած եմ ամբոն պարագայի մէջ իմաստուն խորականութիւնն և պարագաներու կշռադատութիւնն, որպէս զի քաղաքական գործիչի և աղքատսէր յուղիչի անունը բարձր մնայ, և անկարգ անիշխանականի և հասարակ եղեւանագործի կերպարան չառնէ։ Սյս տեսութիւններս գաղտնի չեմ պահած, և նախասիրած եմ բարձրախոն հայեցուածքը, աղնիւ նպատակը, միաւորեալ զօրութիւնը, խոհական քայլերը, վրանագներու և վեսաններու կշռադատութիւնը, իւրայնոց արկածներուն խղճամիտ խնայութիւնը, և մանաւանդ պարագայից իմաստուն կիրառութիւնը։

Թերեւս այդ ձանձագում մէջ այլապէս
զործոն գեր մը ստանձնած լինէի, ևթէ Ար-
մաշէ գտանալուս և Պոյիսէ հեռանալու պատ-
րաստուած օրերուս, յանկարծ պատրիսրք
Ընարսւած չըլլայի: Դպրեվանքէ բաժնուած

էի, Եղիսպոսի համար անցագիր ուղած էի, Եւրոպա և աշխասահման անցնելու մտադիր էի, նոր և աղաս գործունէութեան միտքեր կը մշակէի, մինչեւ իսկ ուղեւորութեան ժողուրբառուքի ձեւնարկած էի. և ահա՛, պատրիարք լինել պարտաւորուեցայ. կամ ուրիշ բառերով, ուժաթափ և վերաւոր Հա-

յութիւնը խնամելու և դարձմանելու և կազմ-
գործելու ծառայութեան կոչուեցայ : Այլեւս
այս պիտի ըլլար աշխատութիւնս, պէտք էր
հրաժարիլ տարրեր երեւակայութիւններէ : Ա-
հա սպառիարքութեանս տեսակէաը, ահա
կոչմանս համակերպելու խզճահար զգացումս :
(15 Սեպտեմբեր 1908)

65. ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՔ

Պատրիարքութեան պաշտօնն ու պարտականութիւնը կը պահանջէին, որ երբ ազգին ընդհանուր չահերը կը պաշտպանուին, ներքին գործերն ու կարգաւորութիւններն ալ զանց չլինէին։ Մասնաւորներն են որ ընդհանութիւնը ոյժ պիտի տան, և ազգայնոց մասնաւոր խնամքերն են, որ ազգին ընդհանուր խնամքին պիտի ծառայեն։ Պատրիարքարանի ներքիններն սկսելով, նոյն իսկ չնոտածը, պատաշած նորոգութիւններով և կազմածներով, իւր անկերալ վիճակին ներկայելի և գոհացուցիչ գիրքի վերածուեցաւ։ Դիւաններ իրենց խօսողուած և խսնուած դիրքէն ելան, և ընդգարձակ ու հանգիստ և կանոնաւորուած տեղաւորութիւն ստացան։ Դիւանական արձանագրութիւնք և բոլոր գործողութիւնք, յարմար բաժանութիւններով՝ կարգաւորուեցան, առօմարներ և արձանագրութիւններ գիրքին և յատակ ձեւերու վերածուեցան։ Պաշտօնէից վրայ գործերը բաշխելով և յատուկ զիւանական հրահանգով, գործառնութիւնք գիւրաստ ցանուածն և վատահութեան ձեւեր զգեցան, գործառնութիւնք գործառնութիւնք ապահովութեան և վստահութեան ձեւեր զգեցան, գանձման ծանուցագիրներ և վճարմանց արտօնագիրներ հաստատուեցան, ելքն ու մուտքը արդիւնաւոր ու կանոնաւոր ձեւել մտաւ։ Պատրիարքարան դիմովներուն օրինաւոր գործառնութեանց համար հնարաւոր գիւրութիւններ մուծուեցան, անօդուտ ժամավաճառութեանց և անսպէտ դիմումներու առաջն առնելու հոգ տարուեցաւ։ պաշտօնաւորներու և հայութիւններու վճարումներն ալ գոհացուցիչ աստիճանի հասան։

իսկ պատրիարքարանէ դուրս կրօնական
և բարեգործական հաստատութիւններէն շա-
տեր նոր յարդարումներ ստացան։ Մայր եկե-
ղեցին ընդարձակ կերպով նորոգուեցու

զարդարուեցաւ : Ֆէրքիքէօյի և կեղեցին վերաշխնուեցաւ, Պալաթու և կեղեցին բարեղարդուեցաւ, Խասզիւզի և կեղեցին նորոգուեցաւ, Գասլմահաշայի և կեղեցին վերյարդարում տեսաւ, Գուրու չէմէի և կեղեցին նոյնպէս կարգադրուեցաւ, Պէօյիւքաերէի և կեղեցին մուտքը շինուեցաւ, Պէշիկմածի և կեղեցւոյն շարժի վիամները դարձանուեցան, Բերայի և կեղեցին ներքնապէս յարդարուեցաւ, Սամաթիոյ և կեղեցւոյն յամատոնը և կալուածները կառուցուեցան, Մաղրիքէօյի և կեղեցւոյն պակասները լրացան :

Հաստատութեանց կարգին, Աղջակին
Հիւանդանոցին հացի և միսի պարէնները
կրկնապատկուեցան, Նովաստից համար նշա-
նաւոր զումարներ հաւաքուեցան, Գալֆա-
եան որբանոցը նիւթապէս և բարոյապէս և
վարչապէս նոր կեանք ստացաւ, Ս. Փրկչեան
հւանդանոցը նոր եկեղեցիով և երեք նոր
յարկերով ճոխացաւ, գեղարանով և հայտա-
նեխարանով և շատ մը ներքին բարեփոխու-
թիւններով ընդարձակուեցաւ, Եիշլիի գե-
րեզմաննոցին պակաս մնացած մուտքը շին-
ուեցաւ, Պալրգլը և Էտիլինէ գաբուի հորեայ
գերեզմաննոցները որմափակուեցան, Էշլիք-
թաշի և Օրթաքէօյի գերեզմաննոցներուն
գրաւումները խափանուեցան,

Այս հիւթական հոգածութիւններէն զատ
եկեղեցիներու բարոյական առաւելութեանց
ալ մտադրութիւն պակաս չեղաւ, կանոնաւոր
մատուկարարութեան հակողութիւն եղաւ, առ
բարողութեանց պայծառութեան իննամ տարր
ուեցաւ, երգեցողութեանց կանոնաւորու-
թիւնը հոգացուեցաւ, ժողովուրդին աղքա-
յին զգացումը եկեղեցիներով մշակուեցաւ,
մէկ խօսքով բոլոր ազգային հաստատու-
թեանց ընդհանուր բարեկարգութիւնը յատուկ

մտադրութեան և օգտակար արդիւնաւորութեան առարկայ եղաւ :

Կրթական ձիւղին մէջ, կամզական կանոնագիր և կրթական ծրագիր գործադրութեան մտան, վարժարաններու շինուածներ նորոգուեցան, ամէն թաղի մէջ բաւականաչափ գումարներ դասախրակութեան սահմանուեցան, բարեկրթութեան միջնոցներ ձեռք առնուեցան, ուսուցիչներու և ուսուցչուհիներու ընտրութեանց խնամք տարուեցաւ, հսկողութեան այցելութիւններ կատարուեցան, և կրթական գործը քաջալերելու ամէն խնամք տարուեցաւ, և վարժարանաց առանձնաշնորհութեան պետական որոշումը, մեր ջանքերուն պատակն եղաւ :

կրթական գործերուն կարգին պէտք է
աւելցնել, նոր և պատշաճ Որբանոց մը կա-
սուցանելու համար ստայցուած կայսերական
արտօնութիւնը, որուն ինչ զատ իմ նախորդ-
ներս ալ այնչափ աշխատած էին. ինչպէս
նաև Պէտքերեան վարժարանը պետական հա-
լաշանքներէ աղքատելս, և հիմնադիրին մահ-
ուանէ եռքը վարժարանի գոյութեան ու-
թարդաւաճման համար տարած ինամքս, և
վերջապէս վարժարանական կանոնադիրին եւ
ծրագիրին համար եղած աշխատութիւնները :

66. ՊՆԱՏՈՒԱՅԻՆ ԻՂԶԵՐ

Որովհետեւ երեսս իվեր խօսուեցաւ, և
որովհետեւ խօսողները շողոքորթի յատկու-
թիւն չունէին, կ'ենթալիքրեմ թէ պատաժ
խօսքերու արձագանգ եղած են, և անոր հա-
մար անոնց խօսածը լիշտակելու արժանի կը
դատեմ:— Կանուխ հրաժարած ըլլա-
յիր, կ'ըսեն, որ հիմայ քեզ պատրի-
արք ընտրէինք:— Խսկ կանուխ ըսելով
ոմանք միջեւ քանի մը տարի կ'իմանան, և
ոմանք ալ մինչեւ քանի մը ամիսի կ'իջնան:
Չեմ իմանար թէ ի՞նչ տուաւելութիւն ցույցած
սիմի ըլլայի իմ վրաս, կանուխէն պաշտօնէ
հեռագած ուսարմ: Ահա մէջ մէջ

պատրիարք ըլլալու արքանի կը տեսնեն,
ուրիմն կ'ենթալրեն թէ պատրիարքութիւն
վարելու չափ կարողութիւն ունիմ։ Եթէ
այժմեան պարագաներու մէջ ալ պատրի-
արք լնելէ չեն քաշուիր, ուրիմն կ'ենթա-

Ասոնց վրայ պիտի աւելցնենք Նաև աղ-
գային պատուոյն առաւելութեան համար թա-
փուած ճիգերը : Գետական մարմիններու եւ
նախարարական ջրանակներու մէջ ազգային
պատիւը պահուեցաւ, ու գետականառուներու
յարաբերութեանց մէջ գնահատակի տեղ ըրու-
նուեցաւ, օտարներու աչքին յարգելի վիճակ մը
կազմուեցաւ, միւս պատրիարքարաններու հետ
բարեկամական յարաբերութիւններ մշակուե-
ցան, և ամէնուն կողմէն ակնածելի վերա-
բերմանց արդիւնքը տեսնուեցաւ :

Գաւառներու մէջ եղածները չեմ ուզեմ
յիշել, որպէսզի առաջնորդաց և առաջնոր-
դարանաց արժանիքը նախազրաւելու ձեւ
առւած ըլլամբ:

Այս տմէն ձիգերուն աստիճանը կը ուղղու և աշխատութեանց և հոգածութեանց արժանաւոր գնահատումը լնելու համար, բաւական լինի բազդատութեան դնել միջոցներն ու արդիւնքը, պարագաներն ու արդասիքը. որովհետեւ միջոցներուն նուազութիւնը և պարագաներուն դժուարութիւնը ձգելով է, որ կը գնահատուին ստացուած արդիւնքն ու արդասիքը, և կ'արդարանամ պակաները:

(45 Ulyskselpr 1908)

թէ ազատութեան օրէնքներու ներքեւ
գործի գլուխ գանուելու յարմարութիւն ու-
նիմ, Արդ, կարողութիւն և յարմարութիւն
ունեցող անձի մը վրայ, պէտք է վստահու-
թիւն ալ ունենալ, պէտք չէ յախուռն կեր-
պալ անոր ընթացքը գատափետել, և ոչ ալ
իրենց խելքովը դատել, թէ չիրաժարեցաւ,
ուրիմն գէ ըրբաւ: Այդ պատճառապանութիւնը
թէ միակողմանի է, և թէ սպազարիւն գա-
տովութենէ աւելի, անձնական կիրքերու գե-
րակշռութիւն տալ է, և ուզիղ արամաբա-
նութիւն չէ:

Եթէ մէկու մը վրայ կարողութիւն եւ
յարմարութիւն կ'ենթագրուի, պէտք է ըն-
դունիլ միանգամայն թէ հարկաւ նպատա-
կայարմար տեսութեամբ և խոհական մաս-
ծումով գործած է, և որոնել և տեսնել թէ
ի՞նչ սկզբունքով շարժած է, և ի՞նչ զգացու-

մով վարուած է իւր ընթացքին մէջ . ի՞նչ
նպատակ դրած է իւր որոշման , ի՞նչ օգասա-
կարութիւն փափաքած է ձեռք ձգել իւր դի-
տումով , ի՞նչ հետեւանք առջեւ եկած է իւր
գործանութենէն , ի՞նչ օգուտի արգելք կամ
վնասի պատճառ եղած է : Եւ եթէ տեսնուի ,
թէ նորա դիտումը ուղիղ եղած է , թէ խիշ-
ճի ձայնին անսալով գործած է , թէ հանրու-
թեան բարիքի համոզումը ունեցած է , թէ
իւր ուղղութենէ ինչինչ օգուտներ ալ առջեւ
եկած են , թէ զգալի և նկատելի վնասի մը
պատճառ տուած չէ , կարծեմ թէ աւելի ար-
յամարտանական կը լինէր եղանակացնել , թէ
նա պարագաները ճանչցող մէկն է , ատենին
համաձայն սովորով , համգամանաց համեմատ
գործով , վտանգներու առջեւ զգուշաւոր ,
պարագաներու վրայ աիրապետով , դժուա-

67. Ի՞շխ Մը ԵՒ

Անոնք որ կանուխ հրաժարականի սպայ-
մանն ալ շատ կը գտնեն, կը սեն որ, եթէ
գոնէ յուլիս 13 կիրակի առառու Մայր Եկե-
ղեցի գտնուելով աղասութեան վրայ քարոզ
մը խօսէի, պատրիարք մնացած և նոր ղրու-
թեան համար օգտակար եղած կ'ըլլայի: Գնա-
հատելով հանդերձ բարեւցակամ իշճերու-
արտայայտութիւնը, ներուի ինձի բացարու-
թիւն մըն ալ այդ կէտին վրայ աւելցնել,
քանի որ ամէն բան յայտնի եւ յատակ խօսե-
լու ձանդուն մէջ մտանք: Ի՞նչ է արդեօք
այդ գիտողութիւնն ընողներուն իմ վրայ ու-
նեցած գաղափարը: Այն զիտումը, որով զիս
պաշտօնի վրայ տեսնելու գաղափարը կը փայ-
փային, ինչպէս անդամ մը ըսի, ենթալբեկ
կուտայ, թէ ներկայիս ալ պաշտօնավարելու
կարողութիւնս ու յարմարութիւնս կ'ընդու-
նին, և լուելեայն կը խոսառվանին, թէ անց-
եալ ուաշտօնավարութեանս մէջ աղջին վիա-
սակար եղած չեմ: Արդ, ենթալբրութիւննե-
րու վրայ հիմնուելով, ինչո՞ւ չեն ուզեր ըն-
դունիլ թէ հարկաւ մտածում մը և նպատակ
մը ունեցած եմ, և ունեցած նպատակս ալ
ապիկար եւ անյարմար և վիասակար մարդու
մտածում չկրնար ըսուիլ: Եթէ այս մտածէին,
նովին իսկ պաշտօնին անարժանութեան հե-
տեւանքը չէր գար ետեւէն, եւ ոչ իրաւունք

ρυπούθησεντος απόλυτης συμβολής, η οποία προσέτισε την πατριωτική αγάπη στην ανθρωπότητα.

Սցլ զիսողութիւնները կընսմ, ոչ թէ
պատարիարքութենէ և նմելուս վրայ ցաւելով,
ոչ ալ նորդն պատարիարքութեան թեկնածու
մը լինելով, այլ միայն խօսքը եղելութեան
հետ բաղգատելով, իսկութիւնն ու ձշմար-
տութիւնն պարզաբանելու և թիւրիմացու-
թեան աեզի չտալու համար: Ես շատ աւելի
գոհ եմ, և խիզմիս առջեւ աւելի հանդարա
եմ, պաշտօնին պարտաւորութեանց առջեւ
դասալիք չլինելով, մինչեւ տագնապին վեր-
ջը հանրութեան ծառայած ըլլալուս համար,
քան թէ դժուարութեանց առջեւ դասալիք
լինելու պայմանով անձնական օգուտ քաղե-
լու հաւանականութեան վրայ:

(15 Ulysseus 1908)

Եւնենային լուտանաց ահազին տեղատարափ-ներ գոռալու , թէ երկոտասանամնայ շվջանին մէջ , ոչ օգտակար գործ մը կատարուած է , ոչ բարի տրամադրութեան նշոյլ արուած է , և ոչ կարողութեան նշան մը երեւցած է :

Եթէ իրօք իսկութիւնն ու ձմարութիւնն այս վերջինն է , ըստն կազմէեմ , ի՞նչ հրա-չալի փոփոխութեամբ և ի՞նչ պրոբատիկեան մաքրութեամբ , անիրաւ և վնասակար գոր-ծերու հեղինակ մը , ոչ պիրաւ և ոչ բարի զգա-ցում ունեցող մը , անձնական շահուն համար ազգին օգուազը ունակոսն ընող մը , հանրու-թեան հանդէպ անզգայ եւ անձնիւրութեան զակատեալ անձ մը , անգամ մը միայն թեմին վրայէն քանի մը խօսք արտասանելով , պիտի կարենար պաշտօնին յարմար , ազգին օգտա-կար , ժամանակին պահանջած և կարողու-թեամբ օժտուած անձ մը դառնալ : Գիտե՛-թէ այդ տեսակ երեւոյթներ տեսնուեցան , և երէկի դաւաճաններ այսօրուան աղատարար-ներ եղան : Բայց ես անկեղծաբար , յանձնա-ռու պիտի չըլլայի , խարդախ աճպարարու-թեամբ փոխարկեալ անձ մը ազգիս պատ-րիարք տեսնել , և ոչ ալ կարեւոր պարագա-լից մէջ պատրիարքաբանի շահերը այնպիսի կեղծ մարդու մը ձեռքը յանձնել :

Աակայն մենք եղելոթեան դառնանք, և

քանի մը լրուսք ալ տւելցնենք այն մտածումներուն վրայ, որք պաշտօնական գործառնութեանց շրջանակին կը պատկանին։ Հեռու գաւառի մէջ աղատութեան հաչակուիլը յուրիս 10'ի երեկոյէն լսած էի, և յուրիս 11'ի անդոյն յայտարարութեան բռնտղապատեալ բան մը լինելը կը տեսնէի, յուրիս 12'ին ալ դեռ պաշտօնական և ամբողջական և հանդիսական ձեւեր չէին երեցած։ Խանդավառութիւնը պարզապէս ժողովրդական ամբոխին մէջ էր, ոչ Բարձրագոյն Դուռ հանդիսական և պաշտօնական բան մը ըրբած էր, և ոչ ալ որի՞ւ պատրիարքարաններ բան մը կարգադրած էին։ Շաբաթ օր թէ Բարձրագոյն Դուռ և թէ ուրիշ պատրիարքարաններ այդ կէտերը ստուգելու համար յատկապէս պաշտօնեաններ յլուծ էի, և բացասական պատսսխաններ առած։ Խնչպէս որ, իրօք ալ, կիրակի օր, ոչ մի պատրիարքարանի մէջ հանդէս կամ ցոյց չեղաւ, և ոչ ալ պետական շրջանակներու մէջ պաշտօնական զործ մը կատարուեցաւ։ Մեր պատրիարքն ալ, պատրիարքարանն ալ, ևթէ զինքն ժողովրդական և ամբոխալիմ դիրքին չէր ուզեր ինչեցնել, պէտք էր որ ուրիշ պաշտօնական շրջանակներու հետ համահռտառարքալեր։


Բայց միւս կողմէն նոր կացութեամն հանդէպ նոր կարգադրութեան համար, շաբաթ օրուընէ խոկ պատրիարքարանի մէջ դիւմնական խորդակցութիւն կազմեցինք, մեր գործերուն ընթացքին տրուելիք փոխիմութեանց վյաց խօսակցեցանք, և նոր ձեւերու օրինական ծրագիրը գծեցինք: Այդ կարգին յարարեական դիւմնապետին ալ յայտաբարեցի, թէ պէտք էր պաշտօնական պրութեանց ոճն ալ փոխել, և ոչ եւս խնդրուածի ու աղասչանքի, այլ օրէնքի և յօդուածներու ոյժով խմբագրել մեր պաշտօնապետիները: Միանգամայն մամնաւոր ու ժողովրդական ցոյցերը քաջալերեցի, նոյնիսկ Բերայի եկեղեցւոյն ցոյցը հրահանգեցի: Բայց պէտք էր որ պարբիարքարանի կաղմամիքը ցոյցը, ընդհանուր եւ հանդիսական եւ պաշտօնական կերպով ըլլար, քանի որ պատրիարքը եւ պատրիարքարան պաշտօնական ցրջանակին, և ոչ ժողովրդական ամբոխին կը պատականին: Նոյն խոկ սահմանադրական նոր նորիագործումը, իրեն նոր

յարդանք մը կը պահանջէր, այսինքն է, ոչ
թէ սոսկ պատրիարքի անձնական նախաձեռ-
նութեամբ գործել, այլ ժողովական համա-
միտ որոշմամբ ձեռնարկ մը կազմել, և այս-
պէս պատրիարքարանի ընելիքին աւելի նշա-
նակական և պաշտօնական հանդամանք մը տալ:

Սյս նալպատակով յատկապէս Խառն ժուղովի հրաւիրուեցաւ չորեքշաբթիի համար, և երեքշաբթի օրուընէ Կրօնինական ժողովոյ մէջ օրակարգը մէկ կողմէ դրուեցաւ, և սահմանադրական դործադրութեանց և հանդիսական արարողութեանց կերպերը ծրագրուեցան, որպէսզի չորեքշաբթիի Խառն ժողովին անցնենելով, հնագչաբթի օր յուլիս 17'ին մածահանդէս շքով ու կանուխ ծանուցումներով և պաշտօնական հրաւէրներով և ժողովականներու ներկայութեամբ հանդիսաւոր արարողութիւն կատարուի: Միանդամայն առաջնորդարաններու ալ շրջաբերական հեռագիրներու յզուցան, և մինչեւ իսկ յուլիս 29'ին եկեղեցական երեսփախաններու ընտարութիւնը կատարելու համար Համագումարը հրաւիրելու որոշումը արուեցաւ:


Եթէ պատրիարք կիրակի առառու հրա-
պարակ նեսուէր, լոկ անհատական գործո-
ղութեանց կիրապարանը պուած պիտի ըլլար,
և ոմանց աչքին, իր չուրջը համակրտական
պարունակ մը կազմելու և նենդամիս կեղ-
ծիքի ղիմած լինելու կասկածը պիտի տար,
և թերեւս ալ, ճարտար աճպարափ կամ
ձկուն ձեւնածուի գործունէութիւնը ցուցած
պիտի կարծուէր։ Բայց նա նախադասնց իւր
պաշտօնական գերը բարձր պահպանել, եւ
անձնական օգուտի կէտը նկատի չառաւ։
Չեմ գիտեր, ի՞նչ տեսակ բորբոքեալ երե-
ւակայութիւն մը պէտք էր ենթագրելու հա-
մար, որ գործին երկու օր միջոց տալը, եւ
ցոյցին հանդիսական նշանակութիւն պատ-
րաստելը, և պաշտօնական գործառնութեան
օրինական և սահմանադրական փայլ աւելցը-
նել ուզելը, կարենար իրը գործին կարեւո-
րութիւնը նուազելու կամ եղելութենէն զըժ-
գոն լինելու նշանակ մնկութիւն։ Տրուած բա-
ցարութիւնները բաւական կը սեպեմ որեւէ
ձրի հնիմաղրութիւններ և մտացածին կառա-
կածներ հիմնովին փարատելու։

(15 Учебник 1908)





Գիմ' Կ. Պոլիս 5 դր. — Գաւառներ 6 դր.
Արտասահման կու բարձրի կամ 1, 25 թվակ.



Խորընաւողի

Ա. Խ. Հ. ՏԻՐԵՆԻՉՅԱՆԻ պահանջումներ

Ա. Պոլիս, Պոնդ, Գավու:

4546

12013

ՀՀ Ազգային գրադարան



VNL0031480

